

ԱՅՑԿԱԿԱՆ ԶՐՈՅՑՑԵՐ

ԳԱՍՏՐԱՍԵՑ

ԿԱՐԱՊԵՏ ՔԱՂԱԿԱՅ ԳԱԼՖԱԲԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՆՐԱԴՐ



Հայոց Եպիսկոպոս

1944



ՀԱՅԿԱԿԱՆ ԶՐՈՅՑՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ, ԱՌԱԾՆԵՐ, ՄԱՆՐԱՎԵՊԵՐ,
ԶՈՒԱՐՃԱԼԻ ԱՍԱՑՈՒԱԾՔՆԵՐ

ԵՒ

ԻՄԱՍՏՈՒՆ ԽՕՍՔԵՐ

A 4/1769

ՀԱՅՈՅՑԻ ԳՈՏԻ ՅԱՏԿԱՅՈՒԻ
ՄՈՅԻ ԱԹ-ՈՒԻ «ԷՋՄԻԱՆՑԻ» ԹԵՐԹԻՒՆ

Գ Ա Տ Ա Ս Տ Ա Տ

ԿԱՐԱՊԵՏ ՔԱՂԱՆԱՅ ԳԱԼՖԱԵԱՆ

ՀԱՅԻ ԵՎ-ԵՐԻ




ՊՈՋԱԼԵԿԻ ՏՊԱԿՐՈՒԹԻՒՆ

BOZART PRESS

LOS ANGELES

1944



ԿԱՐԱՊԵՏ ՔՈՂԱՆԱՅ ԳԱԼՖԱԲԱՆ



ԳՐԱՓՈՑԿԱՄ ՄԵԿԱՇԱԾԸ
ՏԻԱՐ ՆԱԶԱՐԷԹ ԻՍՊԻՆՁԵԱՆ
ՆԱՅԱ, Բ ԿԵՍԱՐԻԱ, 1860 ԳԵՏԾՐ, 12
ՀԱՅԳՈՒՅՑԱՆ, ՅԵՒԵՆՄ, 1944 ՄԱՐՏ 29
ԵՎ ԻՐ ԿԻՆ
ՏԻԿԻՆ ՏԱԼԻԹԱՆ
ՆԱՅԱ, ՀԵԽՈՒՅԱՆ

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

ՇԱՏՈՆՅՑ կը փափազէի հրատարակել ՀԱՅԿԱԿԱՆ ԶՐՈՅՑ-ՆԵՐՄ, որ հաւաքեր եմ առհասարակ Կապադովկեան ժողովը-դայշին ամէն խաւերէ եւ ուրախ եմ որ այսօր զայն հրատարակե-լու բաղդը կ'ունենամ:

Զրոյցները, ինչպէս յայտնի են, ժողովրդային Բանահիւսու-րեանց կարեւոր մէկ մասը կը կազմեն որ կը բդիսի ժողովուրդի ծոցէն եւ շինչ հայելին են անոր ներքնաշխարհին: Յանախ կեան-քի փորբրիւներէ փրքած կայծեր՝ որ կը փորձեն շանքել զինքը պրկող շղթաները: Կարծես բողոքի բռուցքներ են ցցուած զին-քը կապկող ԸՆԿՈՎՑԻՆ ԺԱՆԳՈՅՑ ՀԱՅԳՈՅՑ ՆԵՐՈՒԻ, ԿՐՈՆԱ-ԿԱՆ ՓԱՐԻՍԵՑՑՈՒԹԵԱՆՑ, ՆԹՌԱԱՆ ՆԱԼԱՊԱՇԱՐՈՒՄՆԵՐՈՒԻ, ԵՒ ԲՌՆԱԿԱԱՆ ԲՈՐԲՈՍԱԾ ՔԱՄԱՀՐԱՄԱՆՔՆԵՐՈՒԻ ԳԼՅՄ:

Զրոյցները պարզ են եւ յատակ՝ որպէս իրենց ակն ու աղ-քիւրը՝ ժողովուրդը, եւ խորունկ, որպէս ժողովուրդի հոգին:

Ես որպէս հաւաքող աշխատեր եմ հաւատարիմ մեսան զրոյց-ներու կառուցուածքին, նոյնիսկ շանացեր եմ յանախ լեզուն իսկ պահել նոյնուրեամբ, այլպէս՝ ինչպէս ժողովուրդը ինքը կ'ուզէ ըսի եւ լսել: Կապադովկեան տաճկախօս խաւերէ ժաղած զրոյց-ներուն մէկ երբեմն պահել եմ տաճկերէն նոյնուրեամբ, քարգ-մանուրիւնն ալ իմ կողմէս աւելցնելով:

Թերեւս բնիքրցողներ զրքոյլիս մէջ պիտի հանդիպին զրոյց-ներու որոնիք կը տարբերին իրենց արդէն ծանօթ եղած ձեւերէն, բայց կը խնդրուի զայս չընդունիլ ԵՇՆԱՆՈՒՄ, այլ ՓՈՓՈԽԱԿ (Variant):

Զրոյցներուս մէկ մասը ԲԱՐԲՇԱԿԱՆ առակներ են կենդա-նական կեանքէ: այլարանուած, մէկ մասն ալ ԲԱՆԱԽՈՒ եւ ԽԱՌՈՒ՝ մարդոց եւ կենդանիներու կեանքէն բազուած: Բուսա-կան կեանքէ առնուած առակներու քիչ անզամ հանդիպեր եմ: Ինձ կը բռի քէ Հայ ժողովուրդը որպէս խաշխարած եւ երկրա-զործ ժողովուրդ, բոյսերէ այլարանուած առակներ ալ շատ ու-նեցած պէտք է ըլլայ, սակայն զինքը պաշարող դարերու զու-րումները՝ հաւանական է՝ հետզիւտէ զինքը անմեղ բոյսերու կեանքէն հեռացուցեր եւ իր ուշադրութիւնը մօտեցուցեր են զի-բար բգֆսող անասուններու աշխարհին:

Մէջընդմէջ, Առակներէ յետոյ, շանացեր եմ ԱՌԱԾՆԵՐ և
ԽՄԱՍՈՒՆ ԽՕՍՔԵՐ ալ դնել, որոնցմէ շատեր կը խորհիմ ան-
տիպ են եւ իմաստալից :

* * *

Գրքոյկիս հրատարակութեան առքիւ շնորհակալութեան
պարտք ունիմ անոր մէկենասին, բնիկ Կեսարացի Պ. ՆԱԶԱՐԵԹ-
ԻՍՊԵՆՁԵԱՆԻՆ, որ Եղեմի մէջ ի Տէր հանգեաւ 1944 Մարտ
29-ին։ Համբուցեալը կը փափազէր զրբիս հրատարակութիւնը
տեսնել, բայց չլաջողեցաւ։ Եր մահութնէ յետոյ այսօր անոր
կտակը կը յարգէ իր կինը, Տիկին ՏԱԼԻԹՈՎ՝ ծնեալ Ճինվեան,
յԱտան։ «Յիշատակն արդարոց օրինութեամբ եղիցի»։

Այս հրատարակութեան համար յիսուն տոլար եւս բնդունած
եմ աշակերտս Չումախուցի Լեւոն Ռուբինեան։ Սոյն Եղեմացի
ազնիւ բարեկամներուս կը մաղրեմ ԵԳԵՄՄԱԿԱՆ ԱՆԳՈՐԾՈՒ-
ԹԻՒՆ։

Շնորհակալութեան մեծ բաժին մը նաեւ զրբոյկիս բոլոր ըն-
թերցողներուն, որոնք կը յուսամ պիտի ժաշակերեն սոյն համեստ
ձեռնարկս եւ իր նպատակը։

Եղեմ, 1944 Դեկտեմբեր

Կ. Բ. Գ.

ԱՍՏՈՒԾՈՅ ՀԵՏ ԸՆԿԵՐ

ՀՅԴԱԳԱԲՐԾԻՆ մէկը կը փափազի տարի մը ընկեր
Ելլուլ Աստուծոյ հետ։ Կ'որոշէ այսպէս, եւ, ընկերովի
ցորեն կը ցանէ արաբ։

Կը լծուի աշխատանքի, կը վարէ, կը հերկէ, կը
ցանէ, օր արեւ, եւ ի՞նչ տեսնէ։

Այդ տարին Հոգը կատայ իրեն բազմապատճեկ
հունձք, քան աւրիշ տարիները։

Հիմա ցորենը կը կամնէ, կ'որնէ եւ չենը կը գիզէ
լիրան նման։

Կամնէ գրիւր, կը նստի, կը չափէ, կը կիսէ ար-
դար չափավ, կէս առ կէս։ Մէյ մը կը նայի իր բաժ-
նին, մէյ մըն ալ Աստուծուն։

— Նօ՛, կ'ըսէ Աստուծած օլուլս չոնուլս չունի, բան
չունի։ Ի՞նչ պիտի ընէ այսքան ցորենը։ Կրնամ ատկէ
քիչ մը իմինիս վրայ աւելցնել։

Մաս առ մաս, չափելով չափելով կը զարտկէ Աս-
տուծոյ կալը։ Եւ որպէսզի Անոր ալ բան մը տուած բւ-
լոյ՝ կ'աւլէ, կը հաւքառէ կալին չորս կողմէն, թա-
փածը, թափթփածը եւ խոչոր մախրկառոց մը կը գիզէ
մէջտեղ։

— Ա՛ս ֆեզ Աստուծոյ բաժին . . . :

Մէյ մըն ալ ի՞նչ տեսնես։ Զեռքի չափ ամոց մը
երկենքն իվեր կը նետուի, կը մէծնայ, կը թխզի եւ
յանկարծ կը սկսի փայլատակել։

Վայրկենապէս յորդահսո անձքեւ մը կը հեղհեղէ
սոր ու ձոր, կ'աւլէ կը տանի ամէն բան մարզու ձեռ-
քով շինուած։ Յորենի հատիկ մըն իսկ չմնար հոգա-
գործին կալը։ Հողագործը ինքն ալ հազիւ չոր գլուխը

աղասած, մազն ու կարմազը ձևոքը, ծակ մը կը փրհ-
տըոէ մտնելիք: Դեռ երկինք կ'որոշաց:

Դրացիներ կը հարցնեն.

— Ա'ս ի՞նչ հալ է, բենջպէր աքեր:

— Մի՛ հարցնէք, բարեկամ, կը պատասխանէ հո-
գագործը, ծուռ նստանք շիտակ ելանք, օրքախուրին
մը ընել փորձեցինք Աստուծոյ հետ: Յարդ ու ցորեն
առաւ տարաւ, Հիմա ալ գեռ ջահը վասեր, Խոխ է ին-
կեր.... Կտակս աս ըլլայ Ձեզի, ո'վ կ'ուզէ զԱստուծ
փորձել, բո՞դ նախապէս պատաճել պատրաստէ:

* * *

Դ Ո Ն Բ Ա Ց Է Ք

ՏԵՐ ՄԱՐԿՈՍՆ ու Տէր Ղուկասը Գոնիքացէֆ կ'ը-
նեն բայց ազօթքէն աւելի ոխ ու քէն ունին սրակընուն
մէջ, իբարու հանդէպ:

Հիմա, վարագոյթը քաշուած է, Տէր Ղուկասը
ներսէն, Տէր Մարկոսն ալ գուբաէն կըսկսին:

— Բաց մեզ Տէր, բաց մեզ, կը պոռայ Տէր Մար-
կոս գուբաէն:

Տէր Ղուկաս լուս է:

— Բաց մեզ, բաց մեզ, կը կրկնէ նորէն:

Տէր Ղուկաս գարձեալ լուս է:

Այս անդամ սուր ձայնով կը պոռապոռայ Տէր Մար-
կոս:

— Բաց մե՞զ...: Բաց մե՞զ...:

Մեղմ ձայնով մը Տէր Ղուկաս ներսէն.

— Ճարիս նէ ալ, չպիտի բանամ...:

ազատած, մաղն ու կալմազը ձեռքը, ծակ մը կը փրհ-
մըուէ մտնելիք: Դեռ երկինք կ'որոտայ:

Դրացիներ կը հարցնեն.

— Ա'ս ի՞նչ հալ է, թենչպէք աքեր:

— Մի՛ հարցնէք, բարեկամ, կը պատասխանէ հո-
գագործը, ծուռ նստանք չիտակ եւնիք, օրբախուրիւն
մը ընել փորձեցինք Աստուծոյ հետ: Յարդ ու ցորեն
տուաւ տարաւ, Հիմա ալ զեռ ջահը վառեր, ետիս է ին-
կեր.... Կտակս աս ըլլայ Զեզի, ո՞վ կ'ուզէ զԱսուած
փորձել, քո՞յ նախապէս պատանիքը պատրաստէ:

. թիֆ
. ան

* * *

Դ Ո Ն Բ Ա Ց Է Ք

Տէր ՄԱՐԿՈՍՆ ու Տէր Ղուկասը Գոնքացէք կ'ը-
նեն բայց ազօթքն աւելի սի ու քէն ունին սրտերնուն
մէջ, իբարու հանդէպ:

Հիմա, վարագոյրը քաշուած է, Տէր Ղուկասը
ներսէն, Տէր ՄԱՐԿՈՍՆ ալ զուրսէն կըսկսին:

— Բաց մեզ Տէր, բաց մեզ, կը պառայ Տէր ՄԱՐ-
ԿՈՍ զուրսէն:

Տէր Ղուկաս լուռ է:

— Բաց մեզ, բաց մեզ, կը կրկնէ նորէն:

Տէր Ղուկաս զարձեաւ լուռ է:

Այս անգամ սուր ձայնով կը պառապսայ Տէր ՄԱՐ-
ԿՈՍ:

— Բաց մե՛զ....: Բաց մե՛զ....:

Մեղմ ձայնով մը Տէր Ղուկաս ներսէն:

— Ճարիս նէ ալ, չպիտի բանամ....:

— Ծա՛ր լտկո՛ւտ, կ'ըսէ, ա՞ս է բերած ձռնդ, խելքդ
ո՞ւր էր, քուսա՛կ:

— Աման պապա, տէ ել ի՞նչ ընէի, կը կտկազէ և-
րեսսսսսլդը:

— Տոլալը նիհորին քով տուն մ'ունէր:

Ճերմակ սիպտակ շուն մ'ունէր:

Պըտըտիկ, տոլոյիկ հարս մ'ունէր:

Ես ատ հարսին նայելն իքէն՝

Փիս թումարցին յարդը խառներ է նոնին:

* * *

ԱՆՈՒԷՍԸ ԲԱԺԱՆԱՐԱՐ

ԱղօԽէն, Գայլ և Ասիւծ ձամբորգելու տաճն կ'ա-
նօթենոն: Գայլին կ'ըսեն որ երթայ ոչխար մը զող-
նայ: Գայլը կ'ընէ այդ բանը: Ասիւծը բաժնելու ի-
րաւունքն ալ կուտայ Գայլին: Կ'ըսէ:

— Ռըսր քուեկզ, արզար է որ զուն ինքզ ալ րւ-
րա բաժնողը:

Հիմտ անմիտ Գայլը իրաւունք կուտայ ինքզին-
քին ազւուր կուրները իրեն պահելու, չոր ու ցամաք
ոսկորներն ալ կուտայ Ասիւծին: Ազուէսին բան չկայ:

Իշխան Ասիւծին խոչին չի զար այս բանը և յան-
կարծ թաթի զօրաւոր հարաւածով մը կը պայթեցնէ
Գայլին աշքերը, որ փորհ անօթի, սիրու ցոււ, պատին
տակը կծկուեր կուրայ: Եւ Ազուէսը կը կարգուի բա-
ժնութուր:

Հիմտ Ազու Ազուէսը յուշիկ-մուշիկ կը նսաի, կը
զսաէ, կը ջոկէ լուսզոյն կուրները, կուտայ Ասիւծին
և կ'ըսէ.

— Տէ՛ր Իշխան, սո է արզար բաժին:

— Ռւրկի՞ց սորվեցար այդ արզար բաժանումը,
կը հարցնէ Ասիւծը Ազուէսին:

— Սա լացն'դ Գայլին աչքերէն . . . :

ԳՐԱԴԱՐԱՆԻ ՍԻՆՈՐ

Գ.ԶԼ.ԼՊԱՇԻՆ մէկը ճամբառ ընթացքին կը հասնի
մէծ և յուսթի գետ մը։ Գետը պէտք է անցնի, որ
կարենայ ճամբառ շարունակել, բայց լողաւ չգիտեր,
ուստի կ'ապահինի Աստուծոյ, ծունկի կուգայ, կ'աղօ-
թէ ու կ'ըսէ։

— Ո՞վ Խըզը, Եթէ ինծի օգնութեան համիս, որ
կարենամ գետին միւս եղեքը անցնիլ, կով մը ունիմ,
կուխանամ զայն քեզ զոհել:

Կը նեսուի գերա, եա՛ Խըզըք, և կը հասնի գետամբէջ ժայռ մը: Կ'ՆԵԼէ ժայռին վրայ, կը սրբէ քիթ ու բերան, աչքերը պճառան, նորէն ծունկի կուգայ:

— Եա՛ Խըզըր, կ'ըսէց գիտեսո որ այդ մէկ կովը իմ
օլուխ-չոնուխիս ապրուստի միջոցն է։ Եթէ կովս մոր-
թեմ, լնտանիքս անօթի պիտի մնայ եւ գուն պիտի ցա-
ւոս։ Զէ՞՞ որ բարեի ողի ես։ Ճիմա, կ'աղաւեմ, թո՞դ
կովը մեզի մնայ, սակայն այժ մը ունիմ որ կով մը
կ'արժէ, սիրուն, թուժութիւն։ Արդ, եթէ անվտանգ
գիտեցրը հասնիմ, կ'ուխտեմ արդ այծո զոհել քեզ։

Կը նետուիք գարձեալ չուրը և գետեզրի մօտ երկ-
րար խարսիկի մը վրայ կ'հլէ։ Լայն շունչ մը կ'առնէ
և գարձեալ կ'աղօթէ։

— Եա՛ Խըզքը, գիտեմ որ զուն կովու եւ այծու
միսէն բան չես հասկնար: Դուն բարի, շատ բարի ոպի
ես, եւ անշուշտ չես ուզեր փոքրիկներս ուլիկներէ զըր-
կել: Հեմտ ճշմարիտ կը սեմ, եթէ օգնես ինձի եւ ան-
վրաննդ հասնիմ հող, այդ գետեզքը, ոսկեփետուր,
կարմիր-կառոց պատուական աքաղաղ մը ունիմ, որ
կովէն ալ վար չմնար, այծէն ալ: Խօսքս խօսք, այդ
աքաղաղը հայլ սուսւ քեցի:

Գլուխացը այս անգում ալ կը նետուի ջաւրը, Խը-
զը կը կ'օգնէ իրեն, ապահով կը հասնի գետափեւ։ Հե-
մա քիթ ու պառանգը կը սրբէ ու գոհունակ սրապվ կը
յարէ։

— Օ՛լո, Խըզը, ֆեղ լսաբեցի՛ . . . :

ԻՐԱՍՏՈՒՆ ՄՈԼԵԿԱՆ

ԿԱՐԱԴՈՎԻ մէջ, գեղակալ մը կը խնդրէ Մուլլային, որ բարեհատի նամակ մը գրել իր եղբօր, որ կը գտնուի Պալտաս:

— Բայց, կը լսէ Մոլլան, ես կեսարիային մինչեւ
Պաղպատճինչու հրթամ, տաքան ցուրտ ձմբան:

— Ա՛, ՔԵԼ դափա Մոլլա, ԿԵ ԽՄՐԷ ՊԻՒՂՄԳԻՆ, դում չէ, որ Պաղտատ պիտի երբ-աս, այլ՝ գրած նա-մակդ. . . :

— Սակայն, սարսա՛խ քեօյլիւ, կը պահանջունէ Մոլլան, եւ դուն չե՞ս զիտեր որ գրածս միայն ես կըր- նամ կարդալ :

三 三 三

Ներկայի ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԱԽԵՏԱՐԱՆԻ Զ մը Նիկողոսներու քրիստոնէութիւն
քարոզել կ'երթաց։ Կը հաւաքէ Նիկողոսները, կը խօսի,
կը քարոզէ, այնքան լսւ, որ ամէնքը կը հիպոնոսանան
իրման։

Միավորները մնկնելու պահուն երկու Նեկրօներ կուղարկեն զինքը և կըսկսին ճառել իրարու հետ; Ահն հոգէ միասին:

— Կարծես մեր աս պատուելին, Պրըտը Ճորիք,
ասա մեծ մարդ է, թերեւս ինքնորոնչն առելի:

$$= \langle b_{\mu\nu}, b'_{\rho\sigma} b_{\nu\rho} b'_{\mu\sigma} \rangle$$

—Կարծեմ ձորճ Ռւայինկթրնէն ալ մեծ է :

$$= h_{\ell m'}, \quad \text{if } \delta \leq m_h h_2;$$

Քիչ մը լուսթենէ ետք դարձեալ կը հարցի:

— Կո խոսէի՞ս թէ Աստվածու չափ ալ մեծ է :

— Բայց, կը յարէ երկրորդը քիչ մը տառամսութով, չէ՞՛, Աստուծոյ չափ մեծ չէ, բայց, թ', թ', թ', գլուխը քերելէ յետոյ, դեռ երիտասարդ է . . . :

Ա Ռ Ա Ծ Ն Ե Ր

(Կապադովկեան Աշխարհեցի)

Շունն յիշէ, վասյալը քաշէ: (Թշնամին միշտ մօսող կարծէ):

Շունը հաշեր, արտը կանչեր: (Բամբասանքներու կորեւորութիւն մի՛ տար):

Շունը շանը միսը չուտեր: (Բռնակալը բռնակաւին բարեկամէ):

Սարսր օձէ: (Խորսմանկէ է):

Մօրը կաժը՝ ազջկանը օժիտ: (Մայրիկին համարու զաւակին կ'անցնի):

Անուշ պատառ՝ թեթեւ տէօշէկի: (Անրուժելի հիւանդ մը, որ մհանի, աղտափի):

Օջախող վասիր: **Օջախող մարի:** (Առաջինը օրհնութիւն, երկրորդը անհձքը):

Ուղան բերան՝ կթան կոլ: (Պիտի ուղես որ արբութի):

Յարդին տուկէն ջուր կուտայ, երեսը կ'ելլէ, կը լողայ: (Երկերսէն է):

Էշուն չհասնիր ուժը, քիւրքիւնը կը ծեծէ: (Զօրու ւորէն կը վախնայ):

Բլլայ նէ աղաման, չըլլայ նէ հողաման: (Աննպատակ կը գործէ):

Եղունդ ունիս նէ, զլուխող քերէ: (Ուրիշին օգնութեան մի՛ վստահիր):

Ծովն ինկողը՝ օձին կը ոլլուիր: (Յոյսը կարսծէ, ի՞նչ բնելիքը չպիտեր):

Ո՛ւր մատազ, հոն չերեփի: (Մէջընկան մարդ է, ամէն բանի կը խառնուի):

Հոս կուտէ, հոն կ'ածէ: (Մեղի լսեր չունի):

Մեր տունը վաս, իսենթերը հոս: (Չարերը գիտեն իբենց ժամադրությը):

ԱՆՈՒԷՍԻՆ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ

ԱԳՐԻԷՍԻՆԵ մէկը հելվանիի խանութ մը կը ժանէ
և հրուշակը լափելն իքէն, թուզթը կը փակչի ճակա-
ռը և այդպէս ալ կ'ելլէ դուրս:

Հսու ու հօն, ճամբան կը հանդիսի արջի մը, որ
զարմանքով կը հարցնէ:

— Աղա՛ Աղուէս, աս ի՞նչ թուզթէ է ճակակութը:

— Ա՛, չհ՞ս գիտեր Բրդոս Պարսն, կը պատաս-
իսնէ Աղուէսը, ասիկա թագաւորական Փերման է:

— Որ ի՞նչ ըլլայ:

— Որ ասոր չնորհիւ մենք իրաւունք ունենանք ո-
մէն տեղ ազտա համարձակ մտնել ելլել, ուսիւ և ճո-
րուկելու:

— Լա՛ւ . . . :

Կ'ընկերանան ու յուշիկ-մուշիկ կը ժանեն մօտի
ոլարտէզը և կը կուսին խար-խար արտծել միրդ ու
պոստան:

Յանկարծ պարտիզանի հրացանը կը արաքէ:
Աղուէսը կծիկը կը զնէ: Իսկ զեռ արջը ականջները
կտի կը մըրմուայ:

— Ո՞ւր այդպէս, Աղա՛ Աղուէս, հազար ո՞ւր մնաց
Փերմանը:

— Եթէ կրնաս, կը պոստ հետուէն Աղուէսը, զուն
ոյ օձիքդ ազտաէ: Աս րուք ու րուսնին ո՞վ է Փեր-
ման կորդացողը:

* * *

Ճ Ծ Մ Ա Ր Ի Տ Խ Օ Ս Ք

ԱՌԻԽԾԻՆ մէկը հիւանդացեր էր և ճառի մը չու-
րին առկ բնկողմներ էր անկենպան:

Երէկի հրու հանդանդ իր գերիները, երր զինքը կը
տեսնեն այդ վիճակին մէջ, կը կուսին խազարկել:

Արջը կը մխանէ կողին, ր'չ, կ'րու ու կ'անցնի: Ա-
ռիւծը կը ներէ անոր:

Քոսոսա զայլ մը, ո՞ւ, քիթ ու պոռունգ կ'ընէ ու կը ցատկէ վրայէն: Ասիւծը ասոր ալ կը ներէ:

Աղա Փշլառն օձ մը կը սուբէ և կը սոզայ փորին վրայէն: Ասիւծը ասոր ալ կը ներէ:

Ամենէն վերջ կուգայ խարխլած աւանակ մը, որ անձունի զսինչ մը արձակելով, հուժկու աքացի մը կը զարնէ Ասիւծին ու կը ցատկէ անդին:

Ահա այդ մէկուն չկընար զիմանալ Իշխան Ասիւծը ու կ'ունայ:

— Ո՛վ Աստուած, ա՛լ հոգիս աս, չեմ ուզեր աղբի: Լաւ է ինձ մեռնիլ, քան աւանակ մը տեսնել գըլ-խուսան:

* * *

Ա Գ Ա Հ Ը

ՀԱՐՈՒՍ մարդ մը կար, որ զիզեր էր մեծ զանձ, բայց երրեք չէր սիրեր ուրիշին օդնել:

Օր մը այս հարուսար կը հիւանդանայ և մահուան անկողնի մէջ կարծես անդենականը կը խորհի:

Տնեցիք ահանելով հիւանդին այս գէշ զիմակը, պատուելի մը կը հարսիրեն իր մօտ, որ աղօթէ:

Պատուելին ալ իր կարզին խորհելով որ այդ հարուսա աղան թերեւս կատակ մը ունի լնելիք, իրեն հետ կ'անէ փաստարան մը, և պատուելիթ-փաստարան կը մանեն հարուսաին ննջարանը:

Հարուսար մահուան շուքէն կ'արթնայ, աչքերը կը չփէ, մէյմը պատուելիին կը նայի, մէյ մըն ալ փաստարանին և ձեռքի նշանավ կը խնդրէ որ պատուելին կենայ իր ձախին, փաստարանն ալ աջին:

Եւ հիմա երկուքին մէջտեղ ինքն ալ ծունկի եկած կ'աղօթէ:

— Ո՛վ Յիսոս, կ'ուզեմ որ հիմա առնես հոգիս: Կը տեսնե՞ս, կ'ըսէ, ես ալ ձիչդ Քեզի նմանեցայ: Դուն խաչիկ վրայ, ես ալ հսոս, երկու աւագակներու մէջ:

Ա

ՀԱԽԱՏԱՑԵԱԼ ՊԱՌԱՒԾ

ՕՐԻՆ մէկը լուս խօսող, ընտիր քարտղիչ մը զիւղ
մը կ'այցելէ: Ժողովուրդը պաշտամունքի կը հրաւիրէ
և կըսկսի խանդավառութեամբ Կիևաց Բանը աւանդել
անոնց:

Զըսե՞ս, այս պատուելին իր այնքան զեղեցիկ
յատկութիւններուն հետ կ'ունենայ նաեւ երկա՞ր, չստ
երկար միքուք մը, նման մեր հին վանականներուն:

Պատուելին քարտղի պահուն ուշագրութիւն կ'ընէ
զինքը ունկնդրողներուն եւ կը աեսնէ հոն, հետաւոր
մէկ անկիւնը կին մը նստեր, պատուելին ըրթունքէն
կախուած, սըրբմ սըրբմ կուլայ:

Պատուելին կը խորհի, որ այդ օր եթէ մէկ հողի
փրկած է, ան ալ այդ բարեպաշտ կինն ըլլալու է:

Պաշտամունքը աւարտելէ ետք, կը սեղմէ պառաւի
ձեռքը եւ կը հարցնէ անոր:

— Ինչո՞ւ այդքան յուզուած էիր քոյրի՞կ, իմ քա-
րողելու ժամանակի: Ես միշտ քեզ զիւղեցի, հոգիով
հրճուեցայ, որ գուն զիս մտիկ ընողներէն միայն մէկն
էիր, որ անդապար լացիր, արցունք թափեցիր: Կրր-
նա՞մ հասկնալ, որ իմ ո՞ր խօսքս էր քեզ յուզովը:

— Շիտակը խօսիմ պատուելի՞, կ'ըսէ բարեպաշտ
կինը, ես քու քարտղէդ լան մըն ալ չհասկցայ: Միայն
թէ այծ մ'ունէի որ օր մը ասած սատկեցաւ եւ այդ այծու
աղուոր, երկար, սպիտակ մօրուք մը ունէր, ճիշդ քու-
կինիդ պէս: Ամէն անդամ որ խօսէիր, մօրուքդ այն-
պէս մը կը շարժէր, որ ես այծու կը լիշէի, եւ ասոր
համար ալ կուլայի . . . :

* * *

Ա Ա Ա Յ Ո Ւ Ա Ծ Ք Ն Ե Ր

Ղավալ էլին, եկէ Ալլահըն,
Չա՞լ, փարմագլարըն օյնասըն:

Փողն օտարին, հողն Ալլահին,
Չալէ՛, մատներդ շարժին:

ՍԱՏԱՆԻՆ ՄԱՏԸ

ԱՆԳԱՄՄ մը մայր Սատանան իր պլուզը գրկած ա-
ներեւութաղէս թառեր էր աղարակի մը ցանկապատին
վրայ եւ կը դիմէր աշխարհնը:

Իր սաքին տակ, պատու աղարակապանուհին առ
հողէ շարկիթը ձևոքը կով կը կթէր: Յանկարծ կովը
աքացից խեզմ պատաւին, որ թաւալ գլոր ինկաւ վար:
Շարկիթը կոտրեցաւ եւ փրփրուն կաթը թափաւ գե-
տին:

Խեզմ պատուը պատկած անդէն իսկ բացաւ իր
օրհնած րերանը եւ սկսու...

— Օջա՛խով քէօրանիայ, չար սատանայ, տունդ
որյնդ աւրուի, ի՞նչ կ'ուզէի՛ր ինձմէ:

A 41769
Այդ պահուն մայր Սատանան զժոխային չեղ-
նանքով մը կը ծաղրէր պատաւին յուզումը, երբ իր
պլուզը անփորձ աղայ, բողոքեց պատաւի անիբաւու-
թեան զէմ, խօսք ուղղելով իր մօր:

— Մայրի՛կ, մայրիկ, ի՞նչ անիբաւ են այս մարդ
արբանձները: Մենք հսո հանդիսաւ մը նստեր, ո՞ւեւէ
մէկուն բանին դորձին չենք, մինչդեռ այդ թերմաշ
պատուը մեզ կ'անիծէ: Ի՞նչ զործ է այս:

— Հանդարանէ՛ ձազուկս, կը սաստէ մայրը, զուն
զեռ անփորձ ես, պատուը իրաւունք ունի: Ճիշտ է,
որ ես հսո եմ, բայց մասս հոն է, կովի պոչին տակը:


* * *

ՈՐՍՈՐԴԻՆ ԲԱՐԱԿԸ

ԱՆՏՈՒԹԻՆ մէջ որսորդին մէկը կը հանդիպէ խումբ
մը եղնիկներու:

— Վազէ՛, կ'րոէ որսորդը իր բարակին, վազէ՛,
ևթէ կարենաս ատանցմէ մին որսուլ, այսօր մեծ հա-
ճոյք պատճառած պիտի րլրա իմ գաւակներուն եւ քեզ
պիտի կշատացնեմ խորտիկին սոկորներովը:

Խեզմ բարտկը կը վազէ ու կը վազէ, բայց չկընար
հասնիլ: Թեթեւոսն եղնիկները կաքծակի բարպու-



թեամբ կը սուրան եւ կը կորսուին իրենց թաքսատցնելուն մէջ եւ բարակը կը գասնայ ձեռնունայն:

— Զե՞ս ամչնար, կը յանդիմանէ որսորդը բարակին, լինչո՞ւ անոնցմէ մէկուն չափ չկրցար վազել:

— Տէ՛ր իմ, կը պատասխանէ բարակը, ես վազեցի քու փորիդ համար, իսկ անոնք՝ իրենց գլխուն համար:

* * *

ԱՆԱՐԴԱՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ

ՅՈՒԻՌԸ ձմեռ էր: Շարաթներէ իվեր սոսկալի փոթորիկ կար եւ ծակուծուկ ձիւնն էր ծածկեր:

Ճնճղուկները քիւերու վրայ պազած զուք անդ՝ օր արեւ կ'երազին: Իսկ անդին վայրի անասուններ սովամահ կը կորչին: Միայն շուող եւ թմրող կենդանիները երջանիկ են:

Ահա այլպիսի զժրադդ օր մը սովալլուկ գայլին մէկը հողին բերանն առեր՝ լերկ ու մերկ սարերու վրայ կը թափառէր չոր սոկորի մը կարօտր քաշելով, եւ ո՛ւ, ո՛ւ, սոնոցներով քարերը լեզու կը հանէր:

Անդին կուշտ փորով գիւղացիներ ժամու զուուք հաւաքուած կը շազակրատէին հեղնելով խեղճ անասուննին հողեխոսով սոնոցները:

— Տեսէ՛ք, կ'ըսէին իբարու, անսէ՛ք սա անաշէնը, ի՞նչ ուրախութեան ձայներ կը հանէ: Ո՛վ գիտէ հիմա որ մէկ խեղճին առւնն է քանդեր: Այնքան աւ շատ է կերեր անպիտանիր, որ չկրնար շիտակ քալել:

* * *

ՈՒՂՏԻՆ ՑԱԿԸ

ԵԵՐՈՒԻԿ ուզտապտանին մէկը, իր մահուան անկողնին մօտ, կը կանչէ իր ծառաները եւ անոնցմէ ներութութիւն կը խնդրէ:

Յետոյ կը կանչէ նաեւ իր ծերուկ ուզտար, արտասւախտան հեկեկանքով կը համրուրէ անոր աչքերէն ու կ'ըսէ:

— Սիրելի եւ պատուական ընկերու: Կը լիշեմ, որ

ամբլողջ կէս զար տոկացիք տաժանագին աշխատանքներու, ծառայեցիք ինձ հաւատարմօրէն և անդանդատ: Սակայն չիմա կըզզամ որ ես քեզ շատ եմ ցացուցեք: Կը խնդրեմ որ ներես ինծի:

— Անօթի թողի քեզ յաճախ, մեղա՛յ:

— Ներուա՛ծ է: Գլուխը կը շարժէ լարի ուզար:

— Անապատի կիզիչ արեւու տառին, ծարաւ եմ թողեր քեզ: Մեղա՛յ:

— Ներուա՛ծ է: Դարձեալ գլուխը կը շարժէ ուղար:

— Լոկ իմ շահուս համար կարողութենէզ վեր բաններ դրի ուսիր: Մեղա՛յ:

— Ներուա՛ծ է:

— Երկար ճամբարզութիւններէ վերջ յաճախ քեզ հանդիսան չնորհել զլացայ: Մեղա՛յ:

— Ներուա՛ծ է:

— Վերջապէս իմ շահուս համար զքեզ հաճոյքէ զրկեցի: Քեզ մալելով ներքինացուցի, քեզ կեանքի ընկերէզ լաժնեցի: Մեղա՛յ:

— Ներուա՛ծ է:

— Եւ եթէ կամայ ակամայ ուրիշ անիբաւութիւններվ ալ քեզ ցացուցեք եմ, որ չիմա չեմ լիշեր, զարձեալ մեկայ:

Հսու լարի ուզար՝ իր խորչոմած այտերէն վար արցունքի կաթիլներ սահեցնելով ի խորոց սրտի հասաշեց ու բառ:

— Ի՞մ Տէր եւ Իշխան: Ի՞նչ անիբաւութիւններ որ ըրեր ես ինձ՝ ներուա՛ծ րյաց: Միայն իմ պատուական ցեղի անունով կերպնում եւ չեմ ներեր այն մէկ յանցանքոց, որ ճամբարզութեանդ մէջ միշտ քոստ աւանակ ժր ասացնորդ կը զնէիր մեզ: Այս մէկը, քո՛ղ Ալլահ ալ չնիերէ ֆեզ:

* * *

Ի Մ Ա Ս Ո Ւ Ն Խ Օ Ս Ք Ե Ր

Տասր աէրվիչ մէկ անկողնի մէջ կը սեղմին, երկու թաղաւոր մէկ երկրի մէջ չեն սեղմիր: ՍԱԱԾԻ

ԿԱՄԱԿՈՐ ԿԻՆԸ

ԿԱՐ չկար, գիւղացի մարդ մը կար, որ ունէր կը-
նիկ մը, բաւական տեսքոտ, բաւական ալ զօրեղ, բայց
չափազանց կամակոր: Նո՞յ ըսէր՝ Նահապետ չէր ը-
սեր:

Օրին մէկը, աշնան օր, երկուքնին մէկ կը նստին
իշուկը և տեսի, չո՞ւ, կը քենի քաղաք:

Ճամբռու վրայ կը հանդիպին հնձուած արտի մը:
— Տի՞ւ կնիկ, կ'ըսէ երիկը, ի՞նչ մաքուր հնձուած
է այս արտը:

— Ի՞նչ, արտը հնձուած՞ծ, կը յարէ կնիկը: Այդ
արտը հնձուած չէ, այլ՝ մկրատուած՞ծ:

Երիկը թէ հնձուած, կնիկը՝ մկրատուած, կ'ինան
իրար: Վէճ ու կսիւ, ա՛լ հար ու մար...: Այնպէս որ
այլեւս էրկանը հողին բերանը կուզայ: Մինչ տու կը
մօտենան կամուրջի մը, որուն տակէն վիթխարի գետ
մը կը հոսէր, ուոր-մոլոր:

— Տիքմէտէն սեօքտիւյիւմ կնիկ, կ'ըսէ երիկը:
Ա՛լ համբերութիւնն հատաւ:

Եւ, կնոջը օճիքէն բաներուն պէս կը նետէ ջուրը:
Կինը ջուրին մէջ բնկլուզեր խեղդուելու մօտ էր,
բայց զեւ երկու մասները ջուրէն վեր բարձրացուցեր
մկրատի ձեւ կուտար անոնց: Բնել կ'ուզէր, մկրատ-
ուած է...:

* * *

ՏԻՐԱՑՈՒ ԳԱՅԼԸ

ԻՇԽԱՆ Գայլը օրին մէկը արօտավայրին մէջ հան-
դիպեցաւ ծերուկ ջորիի մը, որ ականջն ու պոչը կա-
խած յօրանջելով կ'արտածէր:

— Ծո՞ւ, յիմա՞ր ջորի, բաւ Գայլ պարոնը, չե՞ս
դիսեր որ այս մարմանդը րժան իմս է, ի՞նչ համբ-
ճակութեամբ մտեր ես ու անհոգ անփոյթ կը ճարտիփս
հան:

Խեղճ ջորի, ի՞նչ ընէ, հասկցաւ որ բանը ինչումն

է, անմիջապէս խելքին զիմեց, ու ըստ:

— Իշխան Գայլ, կը ներես, ևս հս մտեր ևմ թագաւոր Առիւծի Փէրժանով։ Ֆէրժանը զբուած է ահա հս, ևաեւի պայտերուս վրայ, եթէ չես հաւատար, եկուր կարգա՛։

Բթամիտ Գայլը հաղիւ թէ մօտեցեր էր ջորիի պայտերուն, ջորին վեր հաւաքեց իր վերջին ուժը և անանկ աքացի մը տուաւ դայլին, որու քիթն ու պըստունգը մէկ խառնեց։ Հիմա Իշխան Գայլը արիւն-լուայ կծկուեր՝ ժայռի մը տակ ու կուլար ըսելով։

— Ես վարպետ մասգործ, ինչի՞ս պէտք էր տիրացու դառնալ։

* * *

Ա Ր Դ Ա Ր Խ Օ Ս Ւ Ք

ՕՐԻՆ մէկը կենդանիները կը հաւաքուին Բրդոս Պարոնին, Արջին քով ու կ'ըսեն։

— Բրդո՞ւ Պարոն, մենք կենդանիներս միաժայ-նութեամբ որոշեր ենք, քեզ պահապան կարգել ոս մօ-տի տանձենիներուն։ Կը յուսանք չես մերժեր։

Բրդոս Պարոնը տեսած ու անցուցած կենդանի, ըլինքը կախած հանդարտ հանդարտ կը մեկնի մրմռա-լով։

— Ի՞նչո՞ւ այսպէս, կ'աւելցնեն կենդանիները։

— Հեռու, հեռու կեցէք ինձմէ, խելօք պարոններ, կ'ըսէ Արջը։ Գիտեմ որ զուք իմ պահապանի իրա-ւունքս կը ճանչնաք միայն, մինչեւ որ տանձերը հա-սուննան։

* * *

Թ Ա Ն Ո Վ Պ Ա Տ Ա Ր Ա Գ

ԳԵՂՋՈՒԿ տէրտէրին մէկը Աստուածածնայ Տօ-նին կը փափազի պատարագ մատուցանել, բայց կը տեսնէ բաժկին թթուեր է։ Կ'իյնայ զիւղամէջ, վար վեր կը վնտուէ զինի չկայ։ Ի՞նչ ընէ Կ'որոշէ այս անդամ ալ փոխան զինիի թան զործածել։

Օրեր վերջ, երբ Եսլիսկոպոս մը կ'այցելէ իրենց,
խօսքի ընթացքին, թերեւս քահանան խղճահարութենէ
մղուած, կը հարցնէ Եպիսկոպոսին:

— Սրբազն'ն Հայր, ծառայ եմ, թանով պատա-
րագ կ'ըլլա՞յ:

— Ի՞նչ կ'ըսէս, անմի՛տ տէրտէր, կը սասաէ Ե-
պիսկոպոսը: Դա՛ մտհացու մեղք է, ո՞ւր տեսնուեր է
ասանկ բան: Միթէ թանով պատարա՞գ կ'ըլլայ:

— Սակայն Սրբազնն, կը կմքայ տէրտէրը, մենք
ըրինք՝ եղաւ:

* * *

ԶՕՐԱԿԻՈՐ ՍՈՒՐԲԸ

ԱՏԵՆՈՔ ջորեպան մը կար Զէյթունի մէջ: Կրտ-
րիմ, անվախ մարդ էր ան, բայց քիչ մը սնապաշտ:
Շատ մեծ հաւատք ունէր Սուրբերու զօրութեան եւ ա-
սոր համար ամէն տարի ուխտի կ'երթար հոս ու հոն:

Օրին մէկը այս ջորեպանը կնոարիս եկաւ: Այցե-
լեց սրբավայրերը, համրուրեց տապանաքարերը
Սուրբ Մակարոսին, Սուրբ Դանիէլին, Սուրբ Կարո-
սիեաին եւ այլն: Վերագարձն հանգիպեցաւ Տէրտ-
վանք Սուրբ Սարգիս Վանքը, հնչուն նուէր մը տուա-
վանահօր եւ ընդունեց Սուրբ Սարգիսի Զարխափանը:
Կարեց զայն հունիկին լսթի մը մէջ եւ եղերքները
գոյնզգոյն ուլունքներով զարդարելով կախեց ջորիին
վզէն, որպէս հմայեակ, չար նազարի դէմ:

Հիմա այլեւս ասկահով, ինկաւ ծամրայ, հեւալով,
ճւարով կարեց սար ու ծոր ու հասու Անտոք, լիո մը
րարձրարեծ, սեպ ու զերրուկ:

Իջաւ ջորիէն, առաւ մտրակը եւ տեա՛հ-չո՛ սկսու
մտրակել կենդանին: Ինչէ՞ն պիտի վախնոր, Սուրբին
Զարխափանը կայ ջորիին վզին:

Զար բա՛զգ, մէյ մըն ալ նայիս, կենդանիին սոքը
կը սահի եւ թաւալ գլոր կ'երթայ անդունդ:

Իսկ ջորեպանը ծունիի եկած տակտին միամտօրէն
կ'աղօթէ, այս անզամ այսպէս:

— Սուրբ Սարգիս, Սուրբ Սարգիս, զօրութեանդ
ժեսնիմ: Զորիկս վազ անցայ, քէ՛ք գլուխը ազատէ:

* * *

ԿՐՈՆԱԿԱՆՆԵՐ ԱՆԴԵՆԱԿԱՆԻ ՄԷՋ

ՀՌՆ Երկինք, Եղեմական աշխարհի մէջ հաւաք-
ուեր են Սուրբերը հաղարք հաղարաց, դարերով կը
փառարանեն զԱստուած, անդադար երգելով Ալէ-
լուիս, գլորի, ալէլուիս:

Բայց մարդ են չէ^թ: Միօրինակութենէ կը ձանձ-
րանան եւ նորութիւն կ'ուզեն: Կ'որոշեն զիմել Գար-
բել Հրեշտակապետին ու կ'ըսեն:

— Ո՛վ բարի հոգի, ողորմէ՛ մեզ, ա՛լ ձանձրացանք
աղօթելէ: Ճանլ'մ, աս ի՞նչ աշխարհ է: Խմել չկայ,
ծխել չկայ, գիշեր ցորեկ ալէլուիս:

— Հազար ի՞նչ կ'ուզէք, կը հարցնէ Հրեշտակա-
պետը:

— Բարեխօսէ՛ Տէրոջ, չնորհ ընէ մեզ, որ ամուս-
նանանք:

Կը շանթահարի Հրեշտակապետը, կ'ըսէ մտովի,
«աս ի՞նչ ամրարիշտ խնդրանք է, ան ալ Աստուծոյ
Սուրբերու կողմէ . . .»: Ո՛չ, պէտք է ձար մը գտնել:

— Խնդրեմ, կ'ըսէ սուրբերուն, ես պիտի կատա-
րեմ ձեր խնդիրքը, եթէ հարիւր տարի միջոց տաք
ինձի:

Կը արուի, ի՞նչ կ'արժէ հարիւր տարին յաւիտենա-
կանութեան առջեւ:

Երբ ժամանակը կը լրանայ Սուրբերը թրվուալով
կը հաւաքուին նորէն Գարբեկէլին մօտ եւ կը լիշեցնեն
իր խոսանոմը:

Գարբեկէլ հարիւր տարի եւս միջոց կ'ուզէ: Եւ
այսպէս երբորդ անգամ մըն ալ:

Երբորդին Գարբեկէլ շիկնած ու ամօթահար այս-
ուէս կը պատպամէ:

— Ո՛վ Աստուծոյ սուրբերը, զիմէք որ մենք հո-

գեղէն արարածներու ամուսնութենէն լրան չենք հասկը-
նար: Ո՞չ կրնանք ամուսնանալ, ո՞չ ալ ամուսնացնել:
Զեր պսակը կատարազը պիտի ըլլայ կրօնական մարդ
մը, քարոզիչ կամ պատռւելի: Սակայն եկո՛ւր, տե՛ս
որ մինչեւ այսօր այդ տեսակէն ո՛եւէ մէկը զեռ չմասն
չոս:

* * *

ՍԱՐՍԱԿ ՓՈՔՐԱԽՈՐԾ

ՓԱԽՈՒԿԻՒՆ մէկը չբաժեշտ կուտայ աշխարհի
ցանկութեանց ու կը մտնէ մենաստան: Կ'ուղէ հոն ու-
սանիլ եւ օր մըն ալ Վարդապետ ու Եպիսկոպոս դաս-
նալ:

Վանահայրը, փորձառու մարդ, փորձի համար
զինքը կը կարգէ էշերու պահապան:

Օր մը մեր իշապանը կը տեսնէ, որ գայլ մը զազ-
տագողի մտեր է վանքի պարտէզը եւ իր խնամքին
յանձնուած էշերէն մին փարատեր է ու կ'ուտէ: Հի-
մա, փոխանակ էշը պաշտպանելու, կը վազէ Վանահօր
մօտ եւ կը սկսի ճառել, գրարարով:

«Ծառա՛յ եմ, Հայր Սուրբ: Վանքին ծաղկաստա-
նը, լերան գաղանը, մեր մոխրաթաւալը փարատեր,
բարբառելով կը ճաշակէ...»:

Վանահօր աշքերը կը գտանան եւ այս անձարակ
իշապանին երեսն իվեր կը պոռայ ու կ'ըսէ:

— Ծո՛ թերմաշ, կորսուէ սրկէ: Դուն գրարար չէ՝
ափիսազերէն ալ խօսիս րան չես արժեր, քանի որ եւ
մըն ալ պահել չես զիտեր:

* * *

Ի Մ Ա Ս Տ Ո Ւ Ն Խ Օ Ս Ք Ե Ր

Լոքման իմաստունին հարցուցին. — Ո՞ւրկէ ձեռք
րերիր այս հմատութիւնը: Բառ՝ կոյրերէն, անոնք են
որ ոսք չեն կոխեր տեղ մը երը վստահ չեն:

* * *

Քիմինէ «հա՛յ» կիւնիւ, քիմինէ «վա՛յ» կիւնիւ:
Ոմանց «հա՛յ»ի օր, ոմանց «վա՛յ»ի օր:

ԱԿԱՇԱՌ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ

ԻՆՉՊԵՏ կ'ըլլայ, ինչպէս ըւմմար, քրտախօս հայ
գիւղին մէկը իրեն հոգեւոր հովիւ կ'ընտրէ զիւղը տյ-
ցելող միրուսաւոր փոքրաւոր մը:

Այս խեղճը, զսնէ ինքը զիտէր որ միրուքէն զատ
բան չունի կրօնականութեան յարմարելիք: Բայց ին-
չե՞ն պէտք:

— Գիւղացին խախայ է արդէն, կ'ըսէ: Գիրքէն
միրգէն բան չհասկնար: Լըր մը բամպակ, լըր մը
բուրդ, կ'ուզէ հայ ըլլայ՝ կ'ուզէ քուրդ:

Աեւ փիլոնը կ'առնէ վրան ևւ մեղա՞յ, Տեր ողորմ-
եա՞, կ'ըլլայ քահանայ:

Ժողովուրդը կուտայ իրեն: Մէկով, երկուքով
ժամոցները կը ցնծան, ասրիներու ընթացքին Տէր-
տէրը կը հարստանայ ևւ կը դառնայ Տէրտէր փաստ-
ուր, հարուստ մարդ, իշխանազօր:

Ինչպէս կ'ըլլայ ասանեակ մը տարիներ ետք, Ե-
պիսկոսս մը թեմական այցելութեան կ'ելլէ ևւ ճամ-
բան կ'իջնայ մեր քրտախօս զիւղը: Ի՞նչ տեսնէ: Տէր-
տէրը զգում դլուի է: Հարուստ է, բայց վերնատունը
մարդ չկայ:

Առօք փառօք կ'իջնէ ժամ: Ժողովուրդը կը հա-
ւաքուի ևւ Եպիսկոպոսը Աւետարան մը կուտայ Տէր-
տէրին ևւ կը հրամայէ որ կարգայ: Հիմա Տէրտէրը
կըսկսի անշուշտ հայերէնով, Աստուծոյ հասկցած բայց
ժողովուրդին չհասկցած լեզուով:

— Սրբազն Հայր, Սրբազն Հայր: Ես գրել-
կարգաւ չեմ զիտեր, բայց այս խախաները միրուքէն
խարուելով զիս տէլուէր բրին: Ազքատ էի, հարստա-
ցայ: Հիմա ունիմ 200 այծ, 400 ոչխար: Ոտքը պագ-
նեմ Սրբազն, ձէնդ կորէ՛, բան մի՛ ըսեր ասոնց:
Թէ՛ք, ունեցածիս կէսը ինծի՛, կէսը քեզի՛...

Սրբազնը խոնարհելով, կը հրամայէ ժողովուր-
դին:

— Ծո՛ խոպաներ, խոչ հանեցէք ևւ ասացէք միտ-
րերան: «Օրինեա՞լ է Աստուծած»:

ԺՈՒԺԿԱԼ ՀԱՐՍՆՈՒԿԸ

Աղջուշացնեթ քառասունքը աղով հացով, պահք-
ծոմ անցընելէ եաքը, Խթումի գլխերը հարսնուկը իսաշ
զրեր էր թսնիբը, որու հոտը խունկի նման կը բուրէր:

Տնեցիներ պատարագ տեսնել կ'եթման, հարսնուկը
կը մհայ մինակը:

— Թոնիբը յատակը, կը խորհի հարսնուկը, այ-
ծու պարարտ գլուխ մը ծեփուած, չորս տատիկներ ե՛փ
է ելեր...: Զո՞ր գլուխ, կ'ըսէ ինքնիբեն, մինչեւ հի-
մա Տէր Պատրան «Առէ՛ք կերէք»ն ըսած ըլլալու է, է՛լ
ո՞վ կը լինայ քեզ արգելել ուտեկէ:

Ուստի կամացուկ մը կը քակէ պտուկին խփուկը,
մուշիկ մուշիկ կ'ուտէ, կը լմնցնէ, միայն չոր ոսկոր-
ները կը ձգէ:

Հիմա Զատկի տուաւօտ է: Կեսուրը ընտանիքը
հաւաքեր է Զատկի սեղանին շուրջ եւ զգուշութեամբ կը
քակէ պտուկի ծեփը եւ շրա՞խ պտուկը կը պարզէ կոն-
քին մէջ եւ լինչ տեսնէ: Միայն չոփ-չոր ոսկորներ:

Տնեցուց զգայները կ'իյնան վար եւ տչքերը կը յո-
ոին հարսնուկին: Իսկ հարսնուկն ալ ըսես, թան թո-
փած փիսիկի նման ատպուշ կարած, քթին ատկէն կը
մըմուայ:

«Կելին եկտի, կելին եկտի,
Կելին պունըն նեսին եկտի,
Թիր մելեր, իժի չելեր,
Տեօրքակ քիսը քիսընը եկտի»:

(Հարսը կերտու, հարսը կերտու,
Հարսը ասսը ինչը^ո կերտու,
Մէկ լեզուն, երկու ծնօտ,
Չորս ալ տատիկները կերտու):

Եւ դեռ կ'ըսէք հարսը՝ կերտու:

* * *

Ի Կ Դ Ո Տ Շ Մ Ա Կ Ը

ԳԵՂՋՈՒԿ խըմպելին մէկը, ի՞նչ կ'ընէ ի՞նչ չըներ,
ուշ մը կը գնէ: Բայց ի՞նչ ուլ: Հոգի սանի մարմին
չունի, մարմին ունի հոգի չունի: Խեղճը անօթի ծա-
րու, չորցեր, առանցեր է:

Հիմտ մեր տրալուսը, չուտն մը կը ձգէ ուլի վզին
ու քաշկրտելով կը տանի ձորամէջ, կ'իշնայ սար ու
ձոր, կը ձարէ, կը ձարձրէ փունջ մը խոս կը հաւաքէ:
Կը մօնեցնէ խոսը ուլի քթին եւ պոչի կողմը չոյելով,
կը խոսի:

— Տևո՞ր ուլիկո, ի՞նչ երջանիկ ես դուն, շուտով
մը դմակ կապեցիր:

* * *

Ե Ր Ե Ս Ի Ն Գ Ո Յ Ն Ը

ԵՂԱՍՍ Տուտուն միամիտ կին մըն էր. ունէր աղ-
ուորիկ փեսայ մը զոր շատ կը սիրէր:

Օր մը իր տանը հրաւիրեց զայն: Ելաւ չաքրացին
(տապակ) մէջ երկու հաւկիթ եփեց, բերաւ հրամցուց
փեսին: Եւ դիմացը աթուակի մը վրայ նստաւ ու ըս-
կըստ փեսան զիսել:

Փեսան զես պատուը բերնին չգրած եղաւ Տու-
տուն ինքնազոհ կ'ըսէ.

— Օ՛խ, տեսո՞ր մը ետպուս, երեսդ զոյն եկաւ:
* * *

Ե Մ Ա Ս Ո Ւ Ն Խ Օ Ս Ք Ե Ր

Սէօզ վար կելէր կէչէր, սէօզ վար տէլէր կէչէր:
Խոսք կայ կուզայ ու կ'անցնի, խոսք կայ կը
ծակէ կ'անցնի:

* * *

Նէ ժի վերիբսին էլին իլէ,

Օ կիտէր սէնին իլէ:

Ի՞նչ որ ձևոքվդ ցանես,

Ան չեազ կը տանես:

* * *

Աչքդ ելլէ լու է, քան տնաւնդ:

ԿՆՈՉՄԷ ԶՎԱԽՑՈՂԸ

Գիհակի մը մէջ այրենու մեծ հաւաքոյթ մը կար,
ուր իրենց գլխաւորը խօսք խորամտա մէջտեղ րերելով,
ըստ:

— Ո՞վ որ կին արարածէն կը վախնայ, սոռքի ելլէ:
Ժողովակաները բոլորը մէկ կը ցատկեն վեր:
Միայն մէկը կը մնայ գետինը գամուած:

Գլխաւորը խօսք ուզգելով անոր, կ'ըսէ:
— Դո՞ւն, բարեկամ, զո՞ւն ինչու սոռքի չես ելլեր:
Միթէ մէր մէջ ամէնէն քաջը զո՞ւն ես, որ կին-մարդէն
չես վախնար:

— Ո՞չ, աղա, ո՞չ, կը կմկմայ այդ նասուկը: Ոտքի
չելոյ անոր համար, որ երբ կին-մարդու անունը լսե-
ցի, ծունկիս կապերը արձրկուեցան:

* * *

ԱՍՈՐԻ ՏՈՆՔԻՇՈԹԸ

ՃԱՄԱՆԱԿԱԽ, Միջապետքի մէջ Ասորի բնասանիք
մը կը բնակէր, անեւոր բնասանիք: Այր եւ կին շատ ալ
սիրով էին, իրարու համար հոգի կուտային: Մահա-
ւանդ կնոջ տչքին իր էրիկը աներիիւզ հերսո մբն էր:
Ճիշտ է, որ այս մարդուն քաջութիւնը ահանող չկար,
բայց լսող շատ էր: Ինքն էր, որ շատ մը լսներ կը
պատմէր իր մասին, կինն ալ միամաօրէն կը հաւատար:

Օքին մէկը, մեր այս հերսոր երբ գիշերանց անկաղ-
նին մէջ կնոջը պլուած կը խակար, յանկարծ ասարօրի-
նակ խշբառուկ մը լսուեցաւ: Կինը, վերմակին տակէն
գլուխը վերցուց և ուշազրութեամբ զիսելով ահասու,
որ մէկը սուսերամերկ ննջարան մտեր՝ վեր վար կը
պատի ու մերթրնոցմերթ լուցկի մը վասելով աշքին ին-
կած արժէքաւոր ասարկաները կը սոսպարէն, որ անիփ:

— Ամտն, մարդ, կ'ըսէ կնիկը, իր հերսո էրկանը
կողին մշակելով: Ելի՛ր, զող մըն է մտեր, մեր առնը
կը կողսպաէ, ելի՛ր:

— Սո՞ւս եղիր կնիկ, ձայնդ կարէ, կը յորէ մեր

Հերոսը, թող անիկա հաւաքէ ու տանի ի՞նչ որ կրնայ,
մեկնելէն յետոյ, ես անոք խերը կ'անիծեմ . . . :

* * *

Կ Ն Ո Զ Ա Կ Ո Ա Յ

ՄԱՐԴՈՒՆ մէկը, որ շատ ծերացեր էր, ու հար-
կադրաբար շափաւորեր էր խօսիլը, օրին մէկը գնաց
առամճարոյժին որ ակաները մաքրել ու նոր ական
անցընել տայ: Լսեր էր որ ականերու գարմանումը
բարուք ազգեցութիւն կրնայ ունենալ իր առողջական
վիճակին վրայ:

Մարգուն այս հոգածութենէն շատ զոհ մնաց իրեն
կինն ալ, որ համեմատարաք աւելի երիտասարդգ էր ու
ի հարկէ կը ցանկար որ իր մարդը երիտասարդանայ,
որպէսզի կարենայ աւելի հաճոյք վայելել:

Առամճարոյժը օրերով նոյնեցաւ, մաքրեց, խնա-
մեց ծերուեկի ակաները ու ձիւնի պէս ճերմակ, նով-
զնոր ականայ մը անցուց անոր, ականայ մը որ շատ ալ
վայլեց իրեն, բայց եկո՛ւր, աե՛ս, որ այդ նոր ական
զնելէ ետք ծերուեկը զարձաւ մի շատախօս կաշողակ:
Կը խօսէր ու կը խօսէր ու յոզնիլ չէր գիտեր:

Ծերուեկին երիտասարդանալի կնոջը գործին եկեր
էր, ուրախ էր առոր համար, բայց շատախօսութիւնը
բանի չէր զար: Մանաւանդ որ ինքն ալ շաղակրատին
մէկն էր, էրիկը կարգ չէր տար, որ բան մըն ալ կնիկը
խօսէր:

Ուստի կինը լրնքլլնքուով կ'երթայ առամճարոյ-
ժին քով ու կ'ըսէ:

— Պարո՞ն առամճարոյժ, ի՞նչ է պատահեր, չեմ
զիտեր: Էրիկս ական փոխել ասէ յետոյ, ար՞ո՞ն
տըռ, ա՞րո տըռ կը խօսի, արգեօք ի՞նչ է պատճառը:

Առամճարոյժը դարսկը վեր վար քննելէ ետք կը
պատասխանէ կնոջ:

— Մայրի՛կ, առոր պատճառը խմացայ քու մար-
զուդ րերանիր էրիկ մարդու ական զնելու տեղ՝ կնոջ
ական եմ դրեր:

ԱՅԴՉԱՓ ԱՆՈՒՈՐԸ

ԴԱՄՄԻԱՆՈՍ երեսունը անցուկ մարդ էր, տանը մէկ հաստիկը։ Հայրն ու մայրը զինքը կ'ուղէին ամուսնացընել, բայց ինքը չէր ուզեր։ «Կա՛մ ուզածս կը գտնեմ, կա՛մ բնա՛ւ չեմ ամուսնանար»։ Այս էր Դամմիանոսի որոշումը։

Բայց ի՞նչ էր իր ուզածը, ինչպէ՞ս մէկը ուկոք է ըլլար տն, ո՞չ ոք գիտէր։

Դամմիանոսի ծնողը ա՛լ խօսելէ ձանձրացեր, դիմում կ'ընեն իրենց թեմի Առաջնորդին ևւ կը խնդրեն որ Սրբազնը կանչէ իրենց զաւակը ևւ խրատէ զայն։

Սրբազնը օր մը կը հանդիսպի անոր, ու կ'ըսէ։

— Դամմիանո՛ս, զաւակ, Աստուծոյ Հրամանը տոէ, որ Երիասաւրզներ ամուսնանան։ Միայն մենք վանականներս ենք, որ ինքնինքնիս ներքինացուցեր ենք Աստուծոյ համար։ Մե՛զք ես, օրերդ կ'անցնին։ Պէտք է ամուսնանա։

— Լա՛ւ, Սրբազն, բայց ո՞վ տանեմ։

— Ո՞վ տանես։ Լեցո՞ւն աղջիկ, մէկը ընտրէ, ո՞ւ։

— Բայց Սրբազն, կ'ըսէ, իմ տանելիք աղջիկս ովէտք է ըլլայ հարուստ, չինարի հասակով, զանգրահներ, ինձոր իրեսով, աշքերը վաս արեւի նման, չըրթները նուռ, քիթ ու բերան...սա՛նկ...։

— Կեցի՛ր օրէնած, կ'ընդմիջէ Սրբազնը։ Այդժան աղուորը երէ զանեմ, ես ալ կ'անեմ։

* * *

Ի Մ Ա Ս Ո Ւ Կ Ն Խ Օ Ս Ք Ե Ր

Ամէն եկող նոր տուն շինեց իրեն,

Թողուց գնաց ինք ուրիշի նորէն։

Սո ալ նոյն բզճով մի նոր տան հիմ զրաւ-

Այսպէսով ո՞չ մին աւարտեց ընտւ։

ԱԱԱՏԻ

Թռչակկ ասածուց զբկէ քո կայտն,

Մի՛ յոյս դներ որ հանեէզ զայ տն։

ԱԱԱՏԻ

ՀԱՄԱՐՁԵՔ ՄԱՐԴԻԿ

Ա.ՏԵՆՈՔ, թերուս գերձակին մէկը զաւառի մէկ
անկիւնը խանութի մը կը բանայ և կ'աշխատի յաճա-
խորդներ ճարել: Խանութին ճակատը կը զետեղէ գե-
ղեցիկ տախտակ մը, Ընտիր Վարպետ վերտառու-
թեամբ:

Օրին մէկը, միամիտ մոլլային մէկը ծրար մը կեր-
պաս գնելով կը րերէ վարպետին և կը խնդրէ անկէ ու
իրեն համար ճաշակաւոր նիւպակ (վերտարկու) մը կա-
րէ:

— Շատ լա՛ւ, ամենայն սիրով:

Կ'ըսէ վարպետը, կը քաշէ միզուրը, չափը կ'առնէ
Մոլլային, վեր վար կը չափէ, կը կարէ կերպասը ու
կ'ըսէ, ուր Մոլլան մէկ չարտթէն հանդիպի խանութը ու
վերտարկուն առնէ:

Որոշեալ օրը Մոլլան երբ խանութէն ներս կը մանէ.

— Մոլլա՛ էֆէնտի, կ'ըսէ վարպետը, կերպասը
չափեցի ձեւեցի, բայց կարծ եկաւ: Բերած կարգ վե-
րարկուի համար չբաւեց, եթէ կ'ուղես անկէ աղուո՞ր
չալվար մը կարեմ քեզ համար:

Մոլլան կը յարմարի, ի՞նչ ընէ:

Հիմա վարպետը ձեռք կ'առնէ չափն ու կերպասը,
վեր վար կը չափէ, կը ձեւէ, կը քակէ, կը կարէ, իրը
թէ կը փորձէ չարլար մը շինել: Բայց կը ահանէ, նո-
րէն չարմարիր:

Յաջորդ չարթուն երբ Մոլլան կուգայ վարպետը
կ'ըսէ անոր:

— Մոլլա՛ էֆէնտի, զարձեալ չեղաւ, կերպասը
չարլարի ու չբաւեց: Հիմա, եթէ կ'ուղես, այդ կեր-
պասն աղուոր պարկ մը պատրաստեմ քեզ համար,
թերեւս անով պաղի հաւաքելու պէտք ունենաս:

Մոլլան կը խորհի, կը խորհի ու կը հասկնայ թէ
իր գործը որո՛ւ հետէ: Կ'ըսէ:

— Վարպետ, Ալլահ աշգընա (Աստուծոյ սիրոյն)
եկո՛ւր պարկէն ու վազ անցիր, և, անկէ երկու ոչքով

ԿԵՍԱՐԱՑԻՆ

ԿԵՍԱՐԻԱ, ԹՈՒՔՔԻՈՅ ՄԵջ ՀՐԱՋԱԿԻԿ ՔԱՂՋԱՔ ՄԲՈՒ
ԷՐ, որ հան ՀՐԵԱՅ ԳՈՎԱԾԹԻՒՆ ՀԱՆՀԵՐ: Բայց ինչո՞ւ:
Կը պատմուի, թէ օրին մէկը ՀՐԵԱՅ մը կը փափո-
ղի ԿԵՍԱՐԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԻԼ, միայն թէ կ'ուզէ նախ
ՀԱՍԼԻՆԱԼ եւ չափել ԿԵՍԱՐԱԳԻԲԻՆ ԽԵԼՔԲ:

Ու այս մասպրութեամբ ՀՐԵԱՆ իշտն վրայ մաս
մը ապրանք բեացուցած, իր աղուն հետ կ'ուզզուի դէ-
պի քաղաք:

— Քաղաք մանելէ առաջ, մարգուկը իր աղան կը
ձամբէ շուկայ, պատուիքիլով անոր որ առաջին հան-
գիսած բանջարավաճառէն պահանջէ ապրանք մը, որ
կարենայ չորս սէկտքեր մէկէն լրացնել: Անանկ որ,
գնուելիք ապրանքին մէկ մասը պէտք է իրենի ուտեն,
մէկ մասը իրենց իշուկը, երբորդ մասը գործածուի
ժամանցի համար, չորրորդ մասն ալ այրուի:

Ա. չքրաց ԿԵՍԱՐԱԳԻԲԻՆ անմիջապէս կ'ըմբռնէ առա-
ջարկը եւ խոչոր ձմերուկ մը կշռելով ՀՐԵԱՅ աղուն կը
յանձնէ ու կ'ըսէ:

— Ահաւասիկ ուզած ապրանք, պարսն: Այս ձր-
մերուկին միջուկը զուք կուտէք, կեղեւը կուտաք ի-
շուկին, կուտը կը գործածէք ժամանցի համար, կու-
տին վեճեկն ալ կրնաք ալրել:

ՀՐԵԱՅԻ աղան, երբ եղելութիւնը կը պատմէ հօրը,
անիկա աղջահար կ'ըսէ իր աղուն:

— Պատպամս հազորքեցէ՛ք իմ ցեղին եւ րոէք որ
ո՛չ մէկը փորձուի հաս սաք զնել եւ ինելք փորձել այս
փորձուածներու աշխարհին մէջ: Իմ ցեղս պէտք ունի
խարուողներու աշխարհին:

* * *

Ա. Ս. Ա. Ց. Ա. Ց. Վ. Ն. Ե. Բ.

Ինչ որ մնացական չէ, անոր սիրո կազելու չէ:
ՍՍԱԾԻ

Կատուն առիւծ է մուկ որսալու մէջ,

Սուկայն մուկ է երբ վազրի հետ է վէճ:

ՍՍԱԾԻ

ՍՄՍԵՂՈՒԿ ՀՐԵԱՆ

ՓՈՔԲ ԱՍԻՌՅ աղէտին, գժրազգդ օր մ'էր այն,
երբ Զմիւռնիոյ լեռներուն վրայ Յոյն և թուրք բանակ-
ներ ճակատեր եւ կատաղօրէն կը կառէին իրարու հետ:
Այդ պահուն զիմացի րլուրի մը վրայ ալ կարդ մը քա-
ղաքացիներ հաւաքուեր հեւինեւ կը հետեւէին բազ-
խումքի ծփանքին: Այդ խումքին մէջ, ինչպէս է պա-
տահեր, խոսնուեր էր նաև ամսեղուկ Հրեայ մը ու
զարսուկ զատարկուն, վեր վար կը վագէր, ծափ կը
զարնէր կրկնելով:

— կեցցէ՛, կեցցէ՛ . . . :

— Խումքի քաղաքացիներէն մին խօսք ուղղելով
Հրեային կը հարցնէ:

— Բարեկամ՝, կեցցէ՛ կեցցէ՛, բայց ո՞վ կեցցէ:

Հրեան ցրտաշունչ կը պատասխանէ:

— Դե՞ռ յայտնի չէ՞ . . . :

* * *

Ի Մ Ա Ս Ո Ւ Ն Խ Օ Ս Ք Ե Ր

Թաղէ՛ քու ցաւերպ:

ՀՆԴԻԿ ՍԱԿԵՑԻ

Աւելի լու է խորհիւ, թէ ի՞նչ պիտի բահմ, քան
պղծու թէ ի՞նչո՞ւ բոի: ԱՊՈՒԶԱՐ ՃԵՄ ՃԻՐ

Եթէ միութիւն կ'ուզէք, առարերութիւնները յար-
դեցէք:

ՄԱՀԱԹՄԱ ԿԱՆՏԻ

Ամէն ինչ կը զնեմ, բոստ սոկին

Ամէն ինչ կը վերցնեմ, բոստ երկաթը:

ԱՌԻՍԱԿԱՆ ԱՌԱԾ

Կ'ուզէ՞ս յազթիւ մոլութիւններուդ մի՛ կոստիք
անոնց հետ, փախի՛ր անոնցմէ:

ԹԷՌԴԻՒԿԻ

Յիմարներու աշխարհին մէջ, իմաստունները յի-
մար են:

ԹԷՌԴԻՒԿԻ

Շատեր քրիստոնեայ են, բայց Քրիստոս կ'ապրէ
անոնց զիբքին մէջ:

ԱՍՏՀԱՆԻ-ՄԻՆԿՐ-ՄԻՆԿ
(Հնդիկ Քրիստոնեայ մը)

ԻՄԱՍՏՈՒՆ ԱԼԵԽՈՐԾ

ԿԱՅ ու չկար թագաւոր մը կար որ կը սիրէր յառարերուիլ իր հպատակներուն հետ։ Բարի օրերու թագաւոր էր ան և երր խելացի մէկը գտնէր՝ մասնաւրաբար աղքատ գասակարգի մէջ՝ կը քաջալերէր զայն պարզեւատրելով արքայական գանձէն։

Այս թագաւորը վեզիր մալ ունէր, որ թէպէտ լու մարդ էր, լույց քիչ մը վերնասունը մարտ չկար։

Թագաւորը օր մը ծովանոլ, իր վէզիրին ուղեկցութեամբ, պատելու առեն զաշտի վրայ կը հանգիսկի ծերուկի մը, որ ձմբան բուք ու բորանին լիրկ ու մերկ կ'աշխատէր ձկնորսներու նաւակները պարզելով։

Թագաւորը կը խզայ անոր և կ'ուզէ լուզգաւորել զայն։

— Այ մարդ, կ'ըսէ, վեցը ի՞նչ ըրեր, որ հիմա այսպէս կը չարչըրկուիս։

— Բարի՛ մարդ, կը պատասխանէ արեւորը, վեցը բորձացուցի տասներկութի, լույց չկրցայ երեսուներկութին լուսեցնել։

— Ինչո՞ւ կանուխ չարթնցար։

— Շատ կանուխ արթնցեր եմ, լույց արեւներ խլեր են արեւուս ցորքերը։

— Հիմա՛, բարի ծերուկ, կ'ըսէ ծովանոլ, պատասխաններզ զաշտացուցիչ են ևս ևս կ'ուզեմ քեզ վարձառքել։ Եթէ պարաբու սագ մը զրկեմ, կրնա՞ս վեռամել։

— Օ՛, շնորհակալ եմ, բարի մարդ, ես ասուր վարպետն եմ։

— Մնաս լարով։

— Երթսս լարով։

Մինչ թագաւորն ու արեւորը կը խօսակցէին, ոնցին վեզիրը ականջը կախեր, ովիշ ովիշ կը նայէր, լույց չէր հասկնար։

Վերջապէս թագաւոր ու վէզիր ծերուկին հրաժեշտ

տալով երբ հեռացան, ճամբռու վրայ թագաւորը խօսք ուղղելով վէզիրին:

— Վէզիրս, ըստու, ի՞նչ լու պատասխանեց ալեւորը:

— Ոչի՞նչ, Տէր Արքայ, ևս լոն մը չհասկցայ:

— Լու, ուրեմն զուն ինչպէ՞ս վէզիր ես, որ խեղձու կրակ ձկնորսի մը խօսքերը չես կրնար հասկնալ: Արդ, արգարաւթիւնը կը պահանջէ, որ փափոխաւթիւն մը աեզի ունենայ: Ուստի, 24 ժամէն եթէ կարենաս ծերուկին խօսքերը մեկնել՝ լու, առա թէ ոչ՝ պաշտօնից, ունը ու աեզզ պիտի յանձնեն անոր:

Թագաւոր ու վէզիր այսպէսով կը լամփնութիւն իրարմէ: Հիմա ի՞նչ ընէ խեղձ վէզիրը: Վէզիր է այս', րայց խելքը րանի չի զար: Ճիւր ծուռ ու շուարուն, կը խորհի ու կը խորհի, րայց իշուր: Ժամերը կը սուճին: Վերջապէս կ'ըսէ:

— Գիտե՛մ, ես իմ ընկելիքս:

Կ'ըսէ ու կը մանէ գանձառունը, տուղրակը կը լեցընէ ոսկեռով ու արծաթավով եւ ե՛տ, կ'երթայ ետ, կը փնտուէ ու կը գտնէ ալեւորը, որ դեռ զրապուած էր պատասած ուսկանները կարկանդակով: Հեռուէն վէզիրը աեսնելուն պէս: «Հա՛ հա՛, կ'ըսէ մառզի, ահա պարս սազը կը մօտենայ:

— Բարեւ: — Ասածու րարին:

— Ե ծերուեկ, կըսկսի վէզիրը: Եկեր եմ քեզժու, քանի մը վայրկեան խօսակցելու:

— Թէ՛, դնու րանիդ, սնամէջ զլուիս, կը պատասաւ խանէ ծերուկը, րան զործ չունիս եկեր ես աշխատանքու խափանել: Գնու րանիզ, քե՛զ ալ խօսքդ ալ:

Թէ կ'ըլլայ, չըլլար, վերջապէս ալեւորը երր կը մեսնէ առպարակ մը ոսկին, կը կակուզնայ, կ'ըսէ:

— Ի՞նչ կ'ուզէք:

— Ոչի՞նչ, րարի ծերուկ, կը յարէ վէզիրը, ահա քեզ քսակ մը ոսկի, միայն մեկնէ ինձ այն խօսքերը որ երէկ աեզի ունեցու քու եւ իմ ընկերոջն մէջ:

— Ա՛, պարոն, կը չարունակէ ծերուկը, զժուտք
թէ յօժարէի այդ խօսքերը մեկնել, սակայն ահանելով
որ զուն առաստձեռն մէկն ես, ասափ ըսեմ ու մտիկ
րըկ :

«Քու ընկերդ թագաւոր մարդ մըն էք, ես հասկը-
ցայ, թերեւս զուն ալ անոր խելացի վէզիբն ես։ Քու
թագաւորիկ ակնարկած վեցը՝ առարուան վեց զով ա-
միսներն էին, ուր աշխատութիւնը ասնելի է ամէն
մարզու։ Թագաւորը հարցուց, «որ ի՞նչ ըսի ես այդ
վեց ամիսներուն։ Ես պատասխանեցի, «որ ո՞չ միայն
վեց, ոյլ տասներկու ամիս աշխատեր եմ, բայց այն-
քան քիչ շահներ՝ որ 12 ամսությ շահածու չէ բուած ե-
րեսներկու ակսաներուն։

«Երկրորդ։ Թագաւորը — ի՞նչո՞ւ կանուխ չարթրն-
ցար — հարցումով, ըսել կ'ուզէք, որ եթէ ես կանուխ
ամսունացած րլլայի՝ անշուշտ զաւոկներ կ'ունենայի
եւ հիմտ ծերութեանս ժամանակ անոնք զիս կրնային
խնամել։ Բայց ես ըսի, որ կանուխ ամսունացեր եմ,
միայն թէ զաւոկներս աղջիկ-զաւոկ ըլլալնուն, զո-
նոնք ուրիշները ձեռքէս խլեր են։ Հասկցա՞ւ հիմտ։

«Հուսկ ուրեմն, թագաւորը խստացեր էք պա-
րարտ սագ մը զրկել որ վեստեմ զայն։ Հիմտ՝,
զո՞ւն, ո՞վ վէզիր, զո՞ւն այն պարարտ սագն ես, որ
քեզ լու մը վեստեցի, որուն վարպետն եմ, ըսեր էի։

«Ուրեմն, երթաս բարով վէզիրու, թագաւորը աղ-
բած կենայ։»

* * *

Ի Մ Ա Ս Ա Կ Ն Խ Օ Ս Բ Ե Բ

Կաստավարութիւնները աիրոզ զաստկարդի յանձ-
նակատարներն են։ ԿԱՐԼ-ՄԱՐՔՈՒ

Ծավր ազի է, բայց մէջի ձուկերը անուշ են։ Այս
աշխարհի մոլութեանց մէջ կ'արժէ ձուկի պէս ապրիլ։
ՍԱՏՅՈՒ-ՄԻՆԿԲՐ-ՄԻՆԿ

Թողունք որ խօսին, թողուն որ գործենք։
ԼԷՕՓՈԼՏ ԹԱԳԱԱԽՈՐ

ՄԵՐ ՔԱԶԸ

Մեր զիւզի քաջներէն մին էր Յարութիւն քէհեան:
Կըսին թէ անիկա հրացան ալ ունէր, բայց մինչեւ վերջ
մէկը չէ՛ր տեսած անոր հրացան գործածելը:

Գիշեր մը, պարզկայ զիշեր էր: Երբ զիւզը իրար
անցաւ:

Մօտակայ թուրք զիւզերէն էֆէ մարդիկ եկեր՝
մէր արտերու զաղերը կը զանկաէին:

Գիւզացիք աս որ լսեցին հաւաք տուին և զուռ ու
դրացին ինկան լսոները: Բահ ու րրիչ, կացին, զա-
նուկ, ամէն մէկը լսն մը տոեր, կը վազէր, որ թշնո-
մոյն զէմ կուուի:

Ասոնց կարգին Յարութիւն քէհեան ալ հրացանը
ձևոքը կը վազվըսէ վիր վար:

Գիւզացիք որ զայն կը տեսնեն, զարմացմամբ
կ'ըսէն:

— Քէհեա՛, զզոյշ եղի՛ր, հրացանդ թուրքերուն չի
առա:

— Հելե՛ ետոր հելե՛, կ'ըսէ քէհեան, կը ցցնե՞մ,
հողը կը խորե՞մ...:

* * *

ՀՐԵԱՆ ԵՒ ԿԵՍԱՐԱՑԻ ՓՈԲՈՒԿՆԵՐԸ

ԽԵԼՕՔ Հրեային մէկը, ինչպէս կ'ըլլայ, ինչպէս
ըլլալար, ոլոր-մոլոր կուզայ, կը հասնի կեսարիոյ ծայ-
սամասիք թաղը, Ղըշ-Ղափու:

Եւ հոն թօնչ տեսնէ, աղէկ:

Երկու Հայորդիներ, զաշոփ մէջ իսպալու տոեն,
զտեր են թանկագին ազամանդի հատիկ մը:

Ա՛, Հրեային լորձունքը բարնէն կը վազէ: Ե՛ւ:

— Զազուկնե՛ր, կ'ըսէ աղոց, թօնչ կ'ուզէք վճարեմ
այդ առակիիք կտորին, որ զուք բազզաւորուիք: Բոէ՛ք,
քանի՞մ մէքալիկ տամ տառը:

— Սիրո՞վ, կը պատասխանէ անոնցմէ մին: Մենք
այս առակին շենք ուզեր գրամով ծախիւ: Բայց կըր-

նամաք զայն քեզ տուլ ձրի: Պայմանու որ դուն յօժարիս
մեղմէ խըրաքանչիւրր շալիկը ու պատիւ շուկան զռա-
լով, իշու նման:

— Իշու նման զամ' լու...: Ազ ալ բա՞ն է, կը խորհի
Հրեան իւրամի, եւ, շա՛տ աղէկ կ'ըսէ:

Ապա, բաս համաձայնութեան, Հրեան մէկիկ մէ-
կիկ կը շալիկ փոքրիկները եւ զռալով, զռալով կը պր-
տրացնէ շուկան, մեր վար:

Հիմա կարգը կուզայ տպակիի կառրին: Եւ ահա
փոքրիկները քրքիջով մը կը մօտենան Հրեային, ու,

— Դուն, այ մարգուկ, կ'ըսեն, զո՞ւն այդ էշ վի-
ճակովզ զիտես այս ազամանզին յարգը, իսկ մենք
Հայորդիներս չե՞նք զիտեր...:

Բերանը բաց կը մնայ իշացող Հրեային եւ զլիիկոր
կը հետանայ եւ կ'ուխաէ անզամ մըն ալ Կեսարիս սոք
չկոխել:

* * *

ԽԵԼՕՔ ԲՈՇԱՆ

ՅՈՇԱՆԵՐԸ, իսկա զամասրկուն մարզիկ, չեն ոի-
րեր մնայուն առն աեզ ունենալ, մինչեւ իրենց կետն-
քին վերջը հոս հոն կը զարակին, մազ կը հիւսեն, բազ-
զի կը նային, կը խազան, երրեմն ալ կը զողնան:

Օր մը, բոշային մէկը, իր իշուն կառը մը յարդ
զողնալու համար, կը մանէ մարտզ մը: Ազուոր մը կը
լիցնէ պարկը եւ շալիոծ, մարտզի ծակէն դուրս ելլե-
րու տուն, օձիքը ձեռք կուտայ:

Խեղճ բոշա, ի՞նչ ընէ:

— Ի՞նչ զործ ունիս հոզ, կը հարցնեն ձերբակա-
լողները:

— Եերեցէ՛ք պարսներ, կ'ըսէ բոշան, ճամբայէն
անցնելու տան խենթ հոզ մը փէց ու զիս մարտզի
ծակէն ներս խոթեց: Յանցաւորը ևս չեմ, քամին է:

— Հազար պարկիզ մէջի՞նն ինչ է, կը հարցնեն:

— Ես ալ չիմա, ճիշդ այդ կը խորհիկ, կը ծամ-
ծրմէ բոշան:

ՎԱՅՐԵՐԱՆ ԻՊԻՇԸ

ԹՈՒԻՐՔ աղային մէկը ծառայ մ'ունէր իպիշ անուն: Վայրերան մարդ, այնքան վայրերան, որ զինքը կը կոչէին խայըր-սէօյլէմէզ (չարիոսիկ):

Իր աղան, բարի ծերուեկ մը, կ'ուղէք ուղղութեան րերել իպիշը և շատ անգամ կը խրատէր որ վազ անցնի շարիսոսիկութեանէ. բայց իպիշը դարպատար մարդ, կը քարէք իր հին ճամբրով:

Օրին մէկը աղան փորձեց անսպայման իրմէ բարի լուր մը խլել, թէկուզ մէծ խստառմով մը, ու լսու:

— Իպիշ, զաւակո, այս անգամ երբ յաջողիմ Մէքքէ՝ Մարդարէին Սուբր քաղաքը՝ ուխտի երթալ, կը խստանամ քեզի պատուական ապարօչ մը բերել, ի յիշատակ անմոռացութեան, միտյն թէ բարի խօսք մը կ'ուղեմ լսել քեզմէ:

— Ուբախ եմ ազա, կ'ըսէ իպիշ, բայց եթէ գուն Մէքքէ երթաս ու հոն ժեռնիս, ապարօշը ո՞վ պիտի բերէ ինծի:

Իպիշը կեանքին մէջ միտյն այս բարի խօսքը խօսեր էր ու անոր մէջ ալ աղային մահը կար:

* * *

ՏԷԼ-ԱՀՄԷՏԸ

ԱՏԵՆՈՔ կվէրէկի մէջ Տէլ-Ահմէտ անուն մարդ մը կար: Այս մարդը իսենթ չէր, բայց իրմէ խելօֆները զինքը Տէլ-Ահմէտ կոչեր էին:

Օրին մէկը Տէլ-Ահմէտ կը լսէ որ Կեսարիային Տէլ Մէհմէտ անուն ըմբիշ մը եկեր է եւ կվէրէկ հաստատել կ'ուղէ:

Կը կանչէ իրեն չիտագողներէն մին եւ անոր հետ բարեւ կը զրկէ նորեկ չիւրին լսելով:

— Բարե՛ւս խօսեցէք իրեն, ես կվէրէկի Տէլ-Ահմէտն եմ, թող ինքը շուտով հոսկէ մեկնի: Մէկ քարպին մէջ երկու խելօքի տեղ չկայ:



ՄԵՐ ՄԱՏԿՈԽԻ ԶԸ

ՄԵՆՔ գտառացիներս մատկոխիչ անունը կուտայինք այն հայ բազգահմաներուն, որոնք այրունական Դանիէլիոն Աղիւսակի վրայ մատ կոխիլ առլով գուշակութիւններ կ'ընէին: Նիւսխէ (հմայեակ) կը զրէին, բազգի կը նոյէին, երրեմն սիրող սիրաեր կը կապէին, երբեմն ալ կը քակէին:

Թուժարզան մատկոխիչներ չառ արտագրած է:

Իմ օրով նշանաւոր մատկոխիչ մ'ունէինք, թուժարզացի, որ կ'ըսէին թէ վարպետ մարդ էր: Ամէն աղջի եւ ամէն լեզուի մարդէկ կը հաւասային անոր կախարդական զօրութեան:

Օրին մէկը, ինչպէս կ'ըլլայ՝ ինչպէս չըլլար, թուժարզ երիտասարդին մէկը կը սիրահարուի իր գրացի քրիստոնեայ աղջկոն: Օծեալ աղջիկ, անմիւսոն թուժարզ կրնա՞ն իրար հետ ամուսնանաւ: Ո՛չ:

Բայց սէրը կոյր է: Ի՞նչ ընէ:

Այեզ երիտասարդը սիրահար է, չէ՞: Կ'իյայ զոնէ զուու, մոլլայի-հօճայի նիւսխէ զրել կուտայ, օգուտ չըներ:

Վերջապէս կը լոէ, որ մեր Մատկոխիչը կրնայ ասոր ճարր գանել: Կ'եւէ քսոկ մը ոսկի կ'առնէ, կուտայ ու խնդիրը կը պարզէ Մատկոխիչին:

Ասիկա առջի բերան, չուզեր լոել երիտասարդին, բայց չէ՞ որ սոկին առքուկ է: Կը մտածէ, կը մտածէ ու ճարր կը զոնէ:

Ծնծան կ'ընդունի, աղուոր նիւսխէ մը կը զրէ անոր ու կ'բաէ:

— Տար այս թուզթոս, աղա՛ս, կարէ՛ բարձիզ մէջ: Անոր զօրութիւնը չառ մեծ է: Բայց սիրած աղջիկը անպայման քու առնդ պիտի ունենաս, միայն այն օրը որ զինքը չյիշես....

Թուժարք ո՛չ կրցու աղջիկը մոռնաւ, ո՛չ ալ նիւսխէն բան մը արժեց, բայց մեր Մատկոխիչը սիրոցու զրամին ու համով հոսով անուշ բրու:

ՈՒՇԻՄ ՍԱԶԵՐԳՈՒՆԵՐ

ԵՐԿՈՒԻ աշուգներ կը քաշեն իրենց թառն ու բամ-
րիուր, կ'իյնան զիւղերը, կը շրջին տունէ տուն, կը զի-
շերեն ու'ր որ հասնին, կ'ուտեն ու կ'երդեն, կ'երդեն ու
կ'ուտեն:

Օր մը ասսնք կ'իշեւանին խեղճուկ աղքատի մը
տունը, կրապասն ու կրապասն, կը խորհին թէ վեր-
ջապէս ասնատէրը ուտելիք մը պիտի հրամցնէ իրենց:
Բայց իզուր, գեղջուկին ամբարները զատարկ էին, ո՞ն
ալ կը սպասէր Աստուծոյ բարիքին:

Հազներգուները վերջապէս երկար սպասումէ
ձանձրացած, կը քաշեն իրենց սպասերը և կը փորձեն
կարեկցութիւնը շարժել ասնատիրոջ:

Ասածինը կը սպասերգէ այսպէս:

«Ձաւարի սիրահար ենք, սիրահար,

Մեր ցաւին դարմանն է թասով լիք Փիլու:

Անոր վրան ալ, եթէ, խօշափ մ'ըլլար,

Դգալէ՛, հա՛, դգալէ՛»:

Տանակը լուս է :

Կ'ասնէ երկրորդ սպասերգուն:

«Ճշմարի՛տ է, ճշմարի՛տ, խօսքն իմ ընկերոջ,

Սիրով կապուած չիւրեր ենք սիրոյ մեր Տիրոջ:

Փիլուին վրան ալ, եթէ ձմերուկ մ'ըլլար:

Դանակէ՛, հա՛, դանակէ՛»:

Հիմա կարգը առնատիրոջն է, ան ալ սպասերգու:

«Ճիւրեր էք զուր, Տիրոջ չիւրեր, ո՛վ մարդ,

Լու կ'ընէք նատիք հող, խելօքիկ, հանգարա:

Ի՞նչ ընէ առնակըր, երբ առւնն է զատարկ:

Զառանցէ՛, հա՛, զառանցէ՛»:

* * *

Ե Ա Ա Ս Ա Խ Ն Խ Ո Ս Ք Ե Բ

Որչափ սպարին է ժողովուրդ մը, այնքան կոյր
պահպանողական մըն է կրօնքի մէջ:

ԿՐԻՑԵԾ

ԶԱՐԽՈՍԻԿ ՍԱԳՈՆ

ՄԸԿՈ ազբար, որ 15 տարի է Պօլիս պանդիաներ և կարօտով խապրիկ մը կըսպասէր տանէն, օր մը կը լսէ որ իր հայրենակից Սաղսն է եկեր հայրենիքն, ուստի կը վագէ անոր քով ու կը վափագի լուր մը քաղել իրեններէն:

Բայց Սակոն բարի լուր տուող չէր: Մեծ չարխօս միկ էր ան:

«Բարեւ, Ասծու բարին»էն յետոյ, Մըկո հարցոց:

— Սաղս' ազբար, ի՞նչ լուր մեր շունէն:

— Ա՛, զլուխող ողջ մնայ, Մըկո ազբար: Զեր գոմէշի միսը կըծելու տան սոկոր մը խրեցու կոկորդը ու սատկեցու:

— Ուրեմն, գոմէշնի՞ս ալ սատկեցու:

— Երբոք լուսահոգի հօրդ տապահաքորը կը բերէր, սայլին տակը մնաց ու սատկեցու:

— Զըսե՞ս, հայրս ալ մեռաւ:

— Խեղձը մօրդ ցաւին չկրցաւ զիմանալ:

— Վա՛իս, վախ, ուրեմն մա՞յս ալ մեռաւ:

— Երբ երկու քոյրերդ մէկ օրուան մէջ յանկարծամահ եղան, խեղձը անոնց ցաւին չկրցաւ զիմանալ:

— Ա՛չ, քոյրե՞ս ալ մեռան: Ուրեմն երթամ, չուտ երթամ որ գոնէ օջախս վասեմ:

— Ի՞նչ տուն, ի՞նչ օջախ: Պարսատէրեր եկան, արօր գրին, տուն ու տեղող հերկեցին: Ա՛չ տուն մնաց, ո՛չ օջախ:

* * *

ՄԵՐ ՀՈԵՏՈՐԾ

ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ ախոս-սակուներու մէջ, ձմբան, զիւղացիք կը հաւաքուէին ու սորէն ձորէն կը խօսէին: Հոն, մեր պատերը, տախաներու վրայ բագմած հէք-ետթներ, տառակներ եւ զրոյցներ կը պատմէին: Լուտ զոյն խօսողները մասնաւորաբար կը զբանէին աւագ բարձերը եւ թեւժակնին շարժելով, ծխանի մօտիկ, կը չիւսէին իրենց համբաւը:

Կնիկին մէկն ալ, շատ կը ցանկար, որ իր էրիկն ալ աղուոր բան մը խօսի, որ ինքն ալ անով հպարտանայ. բայց ի՞նչ ասել, որ էրիկը գատարկուն մարդ էր:

— Մա՞րդ, բայտ վերջապէս օր մը, զո՞ւ երբ պիտի սկսիս խօսիլ: Ամէն օր կը ահսնեմ ուրիշներ աղուոր աղուոր բաններ կը պատմեն, խիկ գուն ինձի պէս ականջներդ կախեր, ժամիկ կ'ընես: Ի՞նչ կ'ըլլայ, օր մըն ալ գուն խօսիս:

— Կնիկ, կ'ըսէ մարզը, ևս ալ աղուոր բաններ կը բնամ խօսիլ, բայց թեւմակ չունիմ: Կարէ՛ ինձի համար երկա՛ր թեւմակ մը, ևս անս ինչե՛ր կը նամամ պատմել:

Ասոր վրայ, կնիկը կը ճարձէ, կը ճարձրէ ևւ կը յաջողի սիրուն, ծովաւոր թեւմակ մը կարել իր էրկան:

Հիմա մեր մարդուկը կը հագուի իր այս թեւմակուոր կապան, կ'երթայ ու փառաւորապէս կը բարձի բուխերիկի մօտ ևւ կը սպառէ հերթի:

Անգին կնիկն ալ գուռ ու զբացին հաւաքեր, մը ամիկ կ'ըսէ մեր հուետորին, որ խօսելիք չունի:

Վերջապէս մուսաններէ ներշնչուելով կը շարժէ իր ծովաւոր թեւմակն ու կը զրուցէ իր առաջին ու վերջին ճառը, այսպէս:

«Ենէն իլէ ինէրիմ, գոշան իլէ գոշարըմ»:

(Հանդշողներու հետ կը հանդշիմ, վաղողներու հետ կը վազիմ):

Ճառը վերջացա՞ւ...:

— Տեսէ՞ք, կ'ըսէ կնիկն ալ իր քովիններուն, իմ ժամարդուկն ալ հուետոր է:

* * *

ԵՄԱՍՈՒԽՆ ԽՕՍՔԵՐ

1305-ին Ֆրանսացի Արքեպիսկոպոս մը Գլեման Ե. Պապ բնաբռւեցաւ, ևւ երբ այս լուրը հասաւ Կարտինալ Ռիւլինսին, իր մօտ զանուող Նարուէն Օրսէնի կարտինալին ըստաւ:

«Դուք աշխարհի զլուիր բնաբռեցիք ազգէ մը, որ զլուի չունի»:

ԶԱՐԽՕՍԻԿ ՍԱԳՈՆ

Մըկն աղբար, որ 15 տարի է Պօլիս պանդիտեր
և կարօտով խառարիկ մը կըսպանէր տունէն, որ մը
կը լոէ որ իր հայրենակից Սակոն է եկեր հայրենիքէն,
ուստի կը վագէ անոր քով ու կը փափագի լուր մը քա-
զել իրեններէն:

Բայց Սակոն լարի լուր տուող չէր: Մեծ չարխօ-
սիկ էր ան:

«Բարեւ, Սոծու լուրին»էն յետոյ, Մըկո հարցուց:

— Սակո՞ աղբար, ի՞նչ լուր մեր չունէն:

— Ա՛, գլուխով ողջ մնայ, Մըկո աղբար: Զեր
գոմէշի միսը կըճելու ատեն ոսկոր մը խրեցու կոկոր-
դը ու սատկեցաւ:

— Ուրեմն, զոմէշնի՞ս ալ սատկեցաւ:

— Երբոր լուսահողի հօրդ ասպանաքարը կը րե-
րէր, սոյլին տակը մնաց ու սատկեցաւ:

— Զըսէ՞ս, հայրս ալ մնաւ:

— Խեզձը մօրդ ցաւին չկրցաւ զիմանալ:

— Վա՛խ, վախ, ուրեմն մա՞յրս ալ մնաւ:

— Երբ երկու քոյրերդ մէկ օրուան մէջ յանկար-
ծամահ եղան, խեզձը անոնց ցաւին չկրցաւ զիմանալ:

— Ա՛հ, քոյրե՞րս ալ մնան: Ուրեմն երթամ՝
չուտ երթամ որ զոնէ օջախս վասեմ:

— Ի՞նչ տուն, ի՞նչ օջախ: Պարասատէրեր եկան,
արօր գրին, տուն ու տեղզ հերկեցին: Ո՛չ տուն մնաց,
ո՛չ օջախ:

* * *

ՄԵՐ ՀՈԵՏՈՐԾ

ՆԱՀԱԳԵՏԱԿԱՆ ախոս-սագուներու մէջ, ձմբան,
զիւղացիք կը հուաքուէին ու սորէն ձորէն կը խօսէին:
Հոն, մեր պապերը, տախաներու վրայ բազմած հէք-
եաթներ, առակներ եւ զրոյցներ կը պատմէին: Լաւա-
գոյն խօսովները մասնաւորաբար կը զրաւէին աւագ-
րաբձերը եւ թեւածակնին շարժելով, ծխանի մօտիկ, կը
չիւսէին իրենց համբաւ:

Կնիկին մէկն ալ, շտու կը ցանկար, որ իր էրիկն ալ
աղուոր լան մը խօսի, որ ինքն ալ անով հպարտանայ.
բայց ի՞նչ ասել, որ էրիկը գասարկուն մարդ էր:

— Մա՞րդ, ըստ վերջապէս օր մը, զո՞ւն երբ պի-
տի սկսիս խօսիլ: Ամէն օր կը ահսնեմ ուրիշներ աղ-
ուոր աղուոր լաներ կը պատմեն, խոկ գուն ինծի պէս
ականջներդ կախեր, մտիկ կ'ընես: Ի՞նչ կ'ըլլայ, օր
մըն ալ դուն խօսիս:

— Կնիկ, կ'ըսէ մարդը, ևս ալ աղուոր լաներ կըր-
նամ խօսիլ, բայց թեւձակ չունիմ: Կարէ՛ ինծի հո-
մար երկա՛ր թեւձակ մը, ևս տես ինչե՛ր կընամ պատ-
մել:

Ասոր վրայ, կնիկը կը ճարքէ, կը ճարճրէ ևւ կը յա-
ջողի սիրուն, ծոսպաւոր թեւձակ մը կարել իր էրկան:

Հիմա մեր մարդուկը կը հագուի իր այս թեւձա-
կաւոր կապան, կ'երթայ ու փառաւորապէս կը բազմի
բուխերիկի մօտ ևւ կրսպասէ հերթի:

Անդին կնիկն ալ դուռ ու զբացին հաւաքեր, մը-
տիկ կ'ընէ մեր հսկառքին, որ խօսելիք չունի:

Վերջապէս մուսոներէ ներշնչուելով կը չարժէ
իր ծոսպաւոր թեւձակն ու կը զրուցէ իր առաջին ու վեր-
ջին ճառը, այսպէս:

«Ինէն իլէ ինէրիմ, գոշան իլէ գոշարըմ»:

(Հանդչողներու հետ կը հանդչիմ, վազողներու
հետ կը վազեմ):

Ճառը վերջացա՞ւ . . . :

— Տևէ՛ք, կ'ըսէ կնիկն ալ իր քովիններուն, իմ
մարդուկն ալ հսկառը է:

* * *

Ի Մ Ա Ս Ա Խ Ն Խ Օ Ս Բ Ե Ր

1305-ին Ֆրանսացի Արքիպիսկոպոս մը Գլեման Ե.
Պաոլ բնարուեցաւ, ևւ երբ այս լուրը հաստ կարտինալ
Ռիստէնսին, իր մօտ զանուող նարուէսն Օրսէնի կար-
տինալին ըստու:

«Դուք աշխարհէի զլուխոր բնարեցիք աղդէ մը, որ
զլուխ չունի»:

ԳՐԱԳԷՏ ԿԵՍԱՐԱՑԻՆ

ՀԵԴՀԱՆՈՒԹԻՄ պատերազմին, բանակի մէջ, Կեսարացի զինուորը մը կը տեսնէ որ՝ գրել-կարգալ զիացող-ները պաշտօնի զլուխ կ'անցնին եւ պատերազմի ձականէն համեմատաբար հեռու կը պահուին, ուստի, ինքնալ կ'ուզէ օրէնքի այդ արամազրութենէն օգտուիլ, բայց գրել-կարգալ չգիտեր:

Օրին մէկը, երր գարձեալ բանակին մէջ քննութիւն կը կտարացնի, մեր Կեսարացին ալ կը խառնուի քննուողներու խումբին եւ թուզթ ու մատիւր ձեռքը կ'սկսի բաներ մը ճմբթկել:

Քննիչը ուշագրութիւն կ'ընէ եւ կը տեսնէ, որ ամենը բաներ մը կը գըն, բայց այս մէկը բան մը գըրած չունի:

— Դո՞ւն, Եֆրամ, կ'ըսէ քննիչը, ինչո՞ւ չես գըրեր, եւ եթէ գրել չես գիտեր, ինչո՞ւ ատանց խառնըւր եր ես:

— Այո՛, աէր իմ, ճիշդ է որ ես գրել-կարգալ չեմ գիտեր, կը պատասխանէ զինուորը, բայց ես ալ Կեսարացի եմ . . . :

Այնքան անուշ կուզայ այս խոռքը քննիչին, որ զինոր պարենաւորման պաշտօնեայ կը կարգէ . . . :

* * *

ԶՏԵՍ ԳԵՂԶՈՒԿԸ

ԶԼՅԹՈՒԿՆԵ զիւ զացիներէն մին Մարտաշ կուզայ զնուուժներ բնելու եւ չուկան վեր վար ման զալու ատեն զեանէն փայլուն զարդասեղ մը կը զանէ, չնչին անտրժէք բան մը, բայց փայլուն: Կը խորհի այդքան փայլուն ատարկայ մը թանկարժէք բան մը բլլարու է, ատափ ատանց այլեւս ետ ատաջ նայելու իշուկը կը քչէ, կը քչէ վեր եւ կը բարձրանայ Մարտաշի զիմաց, Ախրը-Տաղրն, որու բարձունքն ետ կը նայի, կը զիւէ Մարտաշը եւ ինչ տեսնէ աղէկ: Հան րիւրաւոր մարդիկ կը վիտասն, մըջիւնի պէս:

Խեղճ գեղջուկը կը խորհի թէ այդ բազմութիւնը
իրար անցեր իր գտած առեղը կը փնտոէ: Հոնկէ եր-
կու ձեռները երևը գրած գու ձայնով կը պոսայ:

«Է՛, դարձաշ դօնա Մարաշ, դարձաշ, իյնէի պո-
լան պուլտո՞ւ»:

(Է՛, յուզուէ Մեծն Մարաշ, յուզուէ՛, առեղը գրա-
նողը գտա՞ւ....)

* * *

ՆԱՇՈՒԱԳԷՏ ԾԵՐՈՒՆԻՆ

ՍՍԵՅԻ Կարապետ աղան, բարի ծերուկ մը, օրին
ժէկը, զիշերանց, Մոսկաթոյէն կ'իջնէ Բիբէտ (Յու-
նաստան), ուրկէ կ'ուզէ մեկնիլ Գոքինիա:

Բիբէտյէն Գոքինիա, ցորեկները կը ճամբորգեն
սինկինոնեաներով (պըսեր), որոնք միայն երկու սէն-
թով մարդ կը փոխազրեն, եւ այս, զիշերը մինչեւ ժա-
մբ տասը. անկէ վերջ գաղաք կ'ընեն: Սինկինոնեանե-
րու գաղաքէն յետոյ երր պըս չկարենաս գտնել քէֆ-
սիով կարելի է ճամբորգել, բայց ան տաեն պէտք է
վճարել 2 սէնթի տեղ 50 սէնթ:

Մեր բարի ծերուկը, Կարապետ աղան, ժամը 10-էն
յետոյ, երր Բիբէտ կը հասնի՝ պըսերը գաղքեր էին,
ուստի Գոքինիա երթալու համար կը կանչէ թէքսի մը
եւ փառաւորապէս կը բազմի, բայց խեղճին ամբողջ
ունեցածը քանի մը սէնթ էր միայն:

Գոքինիա հանելուն պէս ծերունին կամացուկ մը
կառքէն կ'իջնէ, կը քակէ թաշկինակին ծայրը ծրարած
հարստութիւնը, լման հինգ սէնթ, եւ որու 2 սէնթը կը
սեղմէ կառապանին ամիբ:

Յիսուն սէնթի տեղ՝ երկու սէնթ կ'ընդունուի^օ:

— Ի՞նչ գրամ է այս, ծերուկ, կ'ըսէ կառապանը.
զուք լման լիսուննոց մը կը պարտիք, մինչզես տուած-
նիկ երկուքնոց մըն է:

— Զայնդ կարէ, թէրմա՛շ, կը յարէ ծերուկը,
դո՞ւն այ սագ վետաել ելեր ես: Ես ամէն օր խոչոր,
խոշոր սինկինոնեաներու համար կը վճարեմ միայն եր-

կու սէնթ, մինչդեռ այս քու պիճիլիկ կառքիդ ալ նոյն-քան եմ վճարեր, գեռ ի՞նչ կ'ուզես։ Սակայն ես կու սիրող մարդ չեմ, քանի որ խօսք խորաթա կ'ընես՝ ա՛ռ քեզ մէկ սէնթ ալ նուէր տամ եւ երթաս բարով, խոկ եթէ նորէն պնդես, զաւազանը կ'ուտես հա՛ռ։ . . .

* * *

Մ

ՄԵԼԵՄՄԵՏ ՀԱՆԴԵՐՁԵԱԼԻ ՄԷԶ

Խ

ՍՈՒԼԹԱՆԻՆ մէկը շատ կրօնասէր էր եւ հարցասէր։ Կ'ուզեկ կրօնական խնդիրներ լսել, հասկնալ, բայց գիւրաւ ալ խորուսդներէն չէր։

Ինչպէս կ'ըլլայ, ինչպէս չըլլար, ասիկա օրին մէկը կը հետաքրքրուի եւ զիտանալ կ'ուզէ թէ ո՞ւր է Մեհեմմէտ հանդերձեալին մէջ, եւ ի՞նչ կը գրեն այս մասին Սուրբ Գիրքերը։

Կը կանչէ Շէյխ-իւլ-իոլամը՝ Մահմետական կրօնապետը՝ եւ կ'ըսէ։

— Ասոււծոյ մարդ, կը փափագիմ զիտանալ թէ ու՞ր է մեր Մեհեմմէտը՝ Ասոււծոյ օրհնեալ Մարգարէն, Արքայութեան թէ զժոխքի մէջ է։ Ի՞նչ են ձեր փասերը այս մասին։

Շէյխ-իւլ-իոլամը կը շանթահարի։ Ի՞նչ բաէ։ Հարցնողը հասարակ մարդ մը չէ, այլ Մեհեմմէտի Խալիֆան, գիւրին չէ զայն խորել։

Կը մտածէ, կը մտածէ ու կ'ըսէ։

— Տէ՛ր Արքայ, Հայոց Պատրիարքը այդ բանի ինձմէ լու զիտէ։ Լու է անոր կարծիքին զիմես։

Կը կանչուի օրուայ Պատրիարքը։ Ան ալ չուզիր բան մը բոել ու կը նետէ Յոյներու Պատրիարքին։ Կ'ուկ անիկա մէզմէ չին է։

— Տէ՛ր Արքայ, կ'ըսէ առ ալ, Մովսիսականները մէզմէ ասած են։ Այդ խնդիրը միտքն չըէից Խախամը կընայ լուծել։

Այս անզամ ալ Խախամը առօք վասոօք կը կանչուի թողաւորի ներկայութեան, և, «Աէլամ-Ալէյքիւմ-

Սէլտմ»էն յետոյ, մարիկ կ'ընէ թագաւորին հրամանը,
կ'ըմբռնէ խնդրին լրջութիւնը եւ իր ցեղին յասուեկ խո-
րամանկութեամբ մը թագաւորէն կը խնդրէ երեք օր
ողոյմանմաժոմ: «Փհառուեմ», կ'ըսէ, աեսնեմ զիրքերը
ի՞նչ կ'ըսեն այդ մասին»:

Պայմանագոմքը լրանալուն՝ կուզայ:

— Տէ՛ր Արքայ, կ'ըսէ, երեք օր ամբողջ գիշեր
ցորեկ պլաստեցի չին ու նոր զիրքերը: Դժբաղզարար
աննոց մէջ համոզվեց վկայութիւն մը չկրցաց զանել-
ուստի, ինքզինքս յանձնեցի Ալլահին, եւ ի խորոց սրբի
խնդրեցի որ այդ խորհուրդը յայտնուի ինձ, աեսիլքով
կամ երազով:

«Եսառուած լսեց խնդրանքու: Եւ ահա վերջին զի-
շերը երազիս մէջ երկինք համբարձայ, հոն սոկեզէն
Աթոռի մը վրայ բազմած տեսայ հինուուրց Եհովան:
Եհովայի սոկի զահը արեգնակերպ կը շողար, շուրջ
բոլորափր հոգեցէն էտկներ, հրեշտակներ եւ սուրբեր
կը փարփառին ասազերու նման: Իսկ Եհովայի զա-
հուն սոսաջ տեսայ հրեցէն երեք էտկներ, Մովսէս,
Յիսուս և Մեհեմմէս, որոնք ելուիլան կրապասէին
հրամանի: Ա՛խ, ի՞նչ աեսիլք էր ան: Աչքերս խրա-
զբացին...»:

«Եւ երբ այսովէս յափշտակուած կը զիտէի, կը
զիտէի այդ հրաշտափառ աեսիլքը, կը զիտէի եւ չէի կշատ-
նոր: Մէկէն արտակարպ լան մը պատահեցու:

«Եհովան շարժում մունեցաւ, սաքի կանգնելու
նման: Յանկարծ հրեցէն էտկներ իրար անցան: Քը-
նոր ու Սաղմոս, երդ ու ալեւուք, աշխարհ զզրպաց:
Այդ միջոցին, աեսայ որ Եհովայի սակից սրբազնն կօ-
չիկներէն մին, սահեցաւ վար լոցեցէն կայծակի մը
նման ճպիաց հորիզոնն իվար, եւ ինկաւ զժոխքը...»:

«Հոգիները իրար անցան, լայց լան մը չէին կըր-
նոր ընել:

«Մէյ մըն այ աեսնեմ, Եհովան քովը կանչեց իր
Մովսէս Ծառուն եւ ըստ:

— Շո՛ւտ, զնա վար, եւ կօշիկո վեր րեր զժոխքի
կրակէն, քանի գեռ չէ՛ այլած:

Մովսէս խելքի եկաւ, եւ՝

— Աստուած Արքահամու, Իսահակայ եւ Յակո-
բոյ, աղերսեց լալահառաչ: Ես հազիւ աղասեր եմ
Փարաւոններու կրակէն, չիմա ինչպէ՞ս համարձակիմ
զժոխքի կրակը մանել, մանաւանդ որ շատ ալ ծերա-
ցեր եմ, ոտքերս, ձեռքերս կը կթուաին: Խնզրեմ, Տէ՛ր
իմ Աստուած եւ ասպաւէն, խնայէ իմ ալեւորութեան եւ
այդ պաշտօնը յանձնէ Յիսուս Մարգարէին որ ինձմէ
շատ երիտասարդ է եւ խելցցի……:

«Եհովան մտածեց, արդար գտու Մովսէսի իրնոց-
բանքը եւ յօժարեցաւ զործը յանձնել Յիսուսին:

«Իսկ Յիսուս Եհովայի գահուն մօտենալով ըստ:

— Հա՛յր իմ, անգամ մը վիս վարը զրկեցիր, մե-
զուորներու փրկութեան համար. զիտե՛ս, անոնք ի՞նչ
ըրին ինծի: Դևս ոտքերուս, կողիս եւ ձեռքերուս վը-
սայ բացուած վէրքերը կը կոստան: Վէրքերուս կը-
կիծը մարմինս կը սասեցնէ: Հա՛յր իմ, «Հոգիս յօ-
ժար է, բայց մարմինս ակար»: Այս անգամ չնորհ մը
ըրէ՝ եւ բնզունէ ինզրանքս: Վերջին Մարգարէն
Մեհեմմէտ, մեր մէջ ամենէն անվախն է եւ քաջը,
ինզրիմ որ այս անգամ զայն զրկես կօշիկո կրակէն
խլելու համար……»:

— Եհովան իրաւունք տուաւ Յիսուսին եւ զործը
յանձնուեցաւ Մեհեմմէտ՝ Աներկիւզ Մարգարէին:

«Եւ ահա Օրհնեալ Մարգարէն կայծակի արագու-
թեամբ խոյցաւ վար: Սոթթեց իր թեւերը, մտու
կրակէ հնոցին մէջ, իսկ Ալրահի կարմիր կօշիկը սև
հոգիներու ձեռքէն, որոնք ահեղ զոս ու զոչումով՝ հա-
զար հազարներ հաւաքուեցան Օրհնեալ Մարգարէին
զլուիրը: Սակաւեսիլ կոիս մը վիրթու Մարգարէին
եւ խոյմին մէջ, կօշիկը ձեռքէ ձեռք կը թոէր: Ահեղ
էր պայքարը եւ ահապին: Կողմէրը անյոզգոզզ, Մե-
հեմմէտ կրակին մէջ, մէյ մը մէկուն հահեէն կը վա-
զէր, մէյ մը միւսին: Աւա՛զ, տեսայ որ կօշիկը Մար-
գէր, մէյ մը միւսին:

դարձին ձեռքէն ինկաւ, անդունդի խորը։ Գոռ ու գոչ,
շանթ ու որսում։ Աշխարհ ստանեցաւ, Մեհեմմէտ
կրակի մէջ կօշիկը փնտոելու վրայ էր, երբ ես զողա-
չար արթնցայ։ Զեմ գիտեր անիկա տակաւին հո՞ն է,
դժոխքին մէջ, թէ յաջողեցաւ կօշիկը կրակէն հանել:
Ես այդ չտեսայ»։

* * *

ՕՐՀՆԵԱԼԻՆ ԱՆՈՒՆԸ

ԱՆԳԱՄ մը իսլամներ կը փորձեն Հայ Քրիստոն-
եայ մը եւ կ'ուզեն գիտանալ թէ Ս. Գրոց մէջ Մեհեմմէտի
անունը լիշտում՞ծ է, թէ ոչ։

Քրիստոնեան նեղը կը մնայ, կը մտածէ, կը մտա-
ծէ ու կ'ըսէ։

— Շիտակը ըսե՞մ, Սուլթ Գիւքին մէջ շունին ա-
նունը կայ, բայց այդ Օրինեալին անունը չկայ։

* * *

ՄԵԼԵՄՄԷՏԻՆ ՓԱԹԹՈՑԸ

ՔՐԻՍՏՈՆԵԱՅՑ Տիրացուին եւ Խալամ Սոֆթային
մէկը օր մը իրարու հետ կը վիճին եւ կ'ուզեն իրար
տարհամոզել որ իրենց Մարդարէն աւելի զօրեղ է։

Քրիստոնեան հակարտութեամբ կըսկսի պատմել
Աւետարանի այն հրաշքը, ըստ որում, Յիսուս կրցեր է
իինց նկանակով եւ երկու ձուկով տասը հազար մարդ
կշատրւուի, եւ աւելին՝ այդ հացերու եւ ծուկերու աւել-
ցուկ փշտանքներն ալ 12 կողով կրցեր են լեցնել։

— Այդ ոչի՞նչ, կ'ըսէ Սոֆթան, մեր Մարդարէն
Մեհեմմէտ ալ անանկ խոշոր ապարօչ մ'ունեցեր է,
որ եթէ կարելի ըլլար լանալ, կրնար Արեւելքէն Արեւ-
մուտք, Հիւսիսէն Հարաւ ամբողջ Երկիրը ծածկել։

— Պա՛յ, պա՛յ, այդ որքա՞ն ուսւա, կը ծաղրէ Տի-
րացուն։ Մեհեմմէտ եթէ ուզէր այդ ապարօչը պահել՝
ո՞ր կրնար։

— Քրիստոսի կողովին մէջ, կը պատասխանէ
Սոֆթան . . . :

Ա Դ Պ Ա Շ - Ն Ա Ր Ա Պ Ա Շ

ԹՌԻՌՔԵՐԸ Հայ կրօնականներուն դարապաշ անունը կուտային, քրիստոնեաներն ալ անոնց իմամմներուն՝ աղպաշ։ Զէ՞՞ որ մերոնք սեւ զարգախ կը զնեն գլուխնին, իսկ մոլլաները ճերմակ փաթթոց։ Առաջինը սեւ, երկրորդը՝ ճերմակ գլուխ, որոնց երկուքն ալ աղպաշ-դարապաշ միանդամայն չուներու անուններ են, նույած անոնց զոյնին։

Պէրպէր Արփկ, Սսոյ մէջ անվախ մարդ էր և պատրաստարան։

Օրին մէկը թուրքերը կ'ուզեն Արփկը ծազրել հետեւեալ պարագաներու տակ և յարմար պատասխանը կ'առնեն։

Կը պատահի որ չառ մը ճերմակ չուներ սեւ չունի մը գլուխը չոքեր կը զզեն հա կը զզեն, բուրգը կը հան։

— Արփկ, Արփկ, կը պառան թուրքերը, վագէ՛, օգնութեան հասիր, ձեր դարապաշը խեղդուեցաւ։

— Ի՞նչ ընէ մեր մէկ դարապաշը ճեր տասը աղպաշ-ներու զէմ, կը պատասխանէ Արփկ։

* * *

Դ Ի Ա Կ Ե Ր Շ ՈՒ Ն Ե Ր

ՕՐԻՆ մէկը, Մէծ Պահոց մէջ, խումր մը չուներ սասակի մը զրոխ հաւաքուեր գզուստելով կը բզրք-տէին զոյն։

Այս տեսաբանը զիսոզ թուրքերը Արփկը կը կան-չեն, ու,

— Տէ՛ս, տես Արփկ, կ'ըսեն։ Զերինները ինչպէ՞՞ անյագարար կը բագեն սասակը։

— Ո՛չ, կը պատասխանէ Արփկ, ևս ըսի որ Մէծ Պահքին ինչո՞ւ միս կ'ուտէք, պահք չէ՞ք պահեր։ Շու-ները բոխն, քու ի՞նչ զործդ է, մենիք իսլամ ենի։

ԿԱՐՄԻՐ ԹԱՆԸ

ՕՐԻՆ մէկը առաջիկ կրօնականին մէկը երբ տուն կը մասնէ, կը ահանէ որ իր ազան կարմիր գինին լեցուցեք գտաւթը յուշիկ յուշիկ կը կոնծէ:

— Ծո անողիստա՞ն, կը պոսայ իմամը, չե՞ս ամշնար դուն, իսլամ իմամի ազայ, նստե՞ր՝ գինի կը կոնծես:

— Ո՛չ, չայրիկ, կը կմկմայ երիտասարդը, խմա- ձըս քանի է:

— Ե՞ս' թերժուչ, միթէ այդպէս կարժիր թա՞ն կ'ըլ- լույ:

— Հա՛յր իմ, կը յարէ աղան, թանը երբ քեզ տե- սու, ամօքէն կարմիրցաւ:

* * *

ՇՈՒԽԵՐՆ ՈՒ ԲԱՐԱԿԸ

ՀԱՅ եւ թուրք՝ երկու որսորդներ՝ անտառը որսի կ'ելլեն: Աւնին խուժը մը որսի չուներ եւ մէկ ալ բա- լուկ:

Յանկարծ ծառի մը տակէն երէ մըն է կը փախչի: Շուներ եւ բարակ կ'իյնան որսի ետին, կը չալածեն ու կը հալածեն, բայց իզուր: Երէն կ'ապաստանի վիթ- խարի ժայռի մը գագաթը եւ կը պրծի: Հալածող չու- ներն ու բարակն ալ պահ մը քիթերնին վեր վար հստ- ուրտալէ յետոյ, փըրք-փըրք փնչելով ձեռնունայն կուգան ու կրսկուին լեզուը բակ որսորդներուն քղանցք- ները:

Երբ չուները կը հալածէին որսը՝ թուրք որսորդը ուրախութենէն ինքզինքէն երած կը պոսար, հա՛ կը պոսար: Հա՛ անամ հա՛, հա՛ պապամ հա՛:

Սակայն երբ անյաջող գուրս կուգան, այս անգամ ալ զայրոյթէն որտածտած կըսկսի բարակը նախատել, բաելով:

— Հա քէյիշ հա՛, չկըցա՞ր մէկ փոքրիկ անտառունը րունել:

Քրիստոնեայ ընկերը իհարկէ ցաւելով թուրքին
այս խօսքէն, նախատինքը կը փոխանցէ այսպէս:

— Ընկե՛ր, կ'ըսէ, անայիդ պապայիդ չկրցածը՝
ինչպէ՞ս ընէր մէկ քէյիշը:

* * *

ԻՄԱՍՏՈՒՆ ՍՈՖԹԱՆ

ՍՈՅԹԱՆԵՐԸ խոլամ մէտրէսէներու մէջ Դուքսնի
պէյքեր գոյ կ'ընեն, և տարբիներ օրօր-շորոր էզպէրէն
յեսոյ ասանց բան մը սորվելու կ'իյնան գիւղերը կրօ-
նակոն պաշտօն կը վարեն:

Այսպիսի խուարամիտ մակարոյժներէն մին, օրին
մէկը գիւղէ մը հօձու կ'ընարուի, րոյց գրել-կարգալ
չգիտեր:

Գիւղացին մէկն ալ տնգամ մը այս չնորհունակ
սոֆթային զրութիւն մը կը րերէ, որ կարգայ և գրս-
տածը իմացնէ իրեն:

Սոֆթան կըսկսի՝ իրր նամակ՝ գրութիւնը կար-
գալ, բարձրածա՞յն պառալով: «Փառք Ալլահին մենք
ողջ առողջ ենք և ամենուղ բարեւներ ունինք, կը յու-
սամ զուք ալ հանգիստ էք...» և այլն:

— Բայց, Հօձու էքինամի, կ'ընդմիջէ գիւղացին,
այդ բերած զրութիւնն նամակ չպիտի ըլլար, կարծեմ
մուրհակ պէտք է ըլլար:

— Ա՛ զարգանար գիւղացի, կը յարէ սոֆթան,
նախապէս չըսէի՞ր, որ ես զայն կարգայի իբր մուրհակ:

* * *

Ա Ս Ա Ց Ո Ւ Ա Ծ Ք Ն Ե Բ

Պէճ պէճ օլսամ, սէն սէն օլսան,

Նէ սէն օնսան, նէտէ պէճ:

Պէճ պէճ օլսամ, սէն սէն օլսան,

Հէմ սէն օնսան, հէմտէ պէճ:

Ես ես րլլամ, զուն դուն ըլլամ,

Ո՛չ ես կ'ապրիմ, ո՛չ ալ զուն:

Ես ես րլլամ, զուն ալ զուն,

Թէ՛ ես կ'ապրիմ եւ թէ՛ զուն:

Ճ ՇՄԱՐՏԱԽՈՍ ՀՕՃԱՆ

ԵՐԿԱԹԱԳՐԾԻՆ մէկը հօճայի տղուն հետ կը ճամբրորդէ: Երկուքնին մէկ անուշ անուշ կը խօսին, կը խնդան: Մէկէն քսակ մը սոկի կը հանգիպի եւ կը համաձայնին որ այդ գրամը պատկանի անոր որ կարենայ նի վերջացող թուրքերէն բառ մը գտնել:

Երկաթագրործը չուտով տէմիրնի կ'ըսէ եւ քսակը կը վերցնէ: Հօճայի տղան կը մնայ անկուկ:

Յետոյ ցաւած սրտով տուն վերապանալով գէպքը նոյնութեամբ կը պատմէ իր հօր:

Հօճան աղուն անձարակութեան վրայ սրտմած:
— Ծո՛ շուն շանորդի կը պոսայ, Երկաթագրործը կրցեր է իր հօրը արհեստը միշել, իսկ զուն մերինէն բան մը չկրցա՞ր մտարերել: Զէ՞ որ մենք ալ արհեստով ենք ումունի, ալընի, եկյինի: (Աւզող, առնող, ուսող):

* * *

ՀՕՃԱՆ ԵՒ ՀԱՃԸՑԻՆ

ՄԵՐ ՀԱՅՐԵԲՈՒ օրով ախոսուսպուներ ունէինք ու բանք տունին ամենէն յարզի մտան էին ու յաճախ անոնք եղէդէ միջնորմներով միայն բաժնուած կ'ըլլային զոմերէ:

Հաճընցուն մէկը մօտիկ բարեկամ էր թուրքի մը, որու ախոս սազուին մէջ տարիներով պառկեր ելեր էր իրրեւ պատուական հիւր: Եւ հակառակ անոր որ գիշերը Հաճընցուն անկողինն ալ՝ ախոս-սազուի մէջ՝ կը փոէին ընտանիքի անզամներու անկողիններուն մօտ, դույց տրվան ատարիներու ընթացքին իրենց մէջ երբէք կամկոծ կամ զժզոհութիւն չէր արթնցած:

Զմրտն ցուրտ օր մը, ինչպէս կ'ըլլայ՝ ինչպէս ըրւը թուրք հօճա մըն ալ հիւր կ'իջնէ այդ տունը եւ բարի թուրքը ըստ իր սովորութեան անոր ալ մահիծը բարի թուրքը ըստ իր սովորութեան անզամներուն եւ Հաճընցուն կը տարածէ իր ընտանիքի անզամներուն եւ Հաճընցուն կը տաշիճին մօտ: Այս մէկը հօճային երթէք զիւր չի զար:

Պառկելէ տոտջ հօձան կը կշտամբէ տոն տէրը և
կըսէ:

— Մարգարէի հրամանն է, որ մեքրուհ (պիզծ) կետվուրթն լսթի չպայչի խրամի հաղոսաներուն: Եւ գուք անսեսելով այս պատառէրը, ինչպէ՞ս կը համարձակիք ձեր, իմ և այս աղասա կեավուրթն խշանակները իրարու մօտեցնել: Յանուն Մարգարէի հրաման կ'ընեմ, որ անմիջապէս այս կեավուրթն տախտը վերցընէք հոսկէ և հոն զոմի մէկ անկիւնը, անասուններու մօտ, ահզ մը վուէք: Ապա թէ ո՛չ յաւիսեանս պիտի զրկուիք Մարգարէին շեֆահաքէն (բարեխօսութենէն):

Ի՞նչ ընէ խեզ զիւզացին, բարի է, բայց կրնա՞յ հօձային դիմաղրել: Ո՛չ: Աւստի հօձայի հրամանը կը կտառուի:

Կ'ըլլայ չըլլար, զիւզացին կ'ունենայ նաև աղապաղջիկ մը: Բայց ի՞նչ աղջիկ, լուսնկոյի կտոր...: Անունն ալ Կիւզար:

Հիմա, հօձայի մահիճը կը փան բուխերիկի մօտ, որու երկու կողմերը կը պատկին ասնանէրը և իր մանչ զաւակները, կիւրզարին ալ անկողինը կը ձգեն հօձայի սոքին սակէը, սոկուի զրան մօտ:

Կէս գիշեր է, ամենքը խոր քունի մէջ են, մուշիկ մուշիկ կը քնանան, միայն Հաճընցին քուն չունի: Արժանապատութիւնը վիրաւորուած է մարզուն:

Վերջապէս կ'որոշէ հօձային աղուոր զաս մը տալ: Անոնկ զաս մը, որ անմսանալի ըլլայ և անզամ մըն ալ այդ մաքուր հօձան չյանդզնի արհամարհել Հայրքիսաննան, ան ալ Հանընցի՞ն:

Եւ ահա կտառուի սոքերով կը մօտենայ սոկուին, կը զննէ, կը քննէ և կը ահսնէ որ բոլորն ալ խոր քունի մէջ են: Կը Փշան, կը խոկան, իսկ Կիւզարը աղաւնիի նման կը ննջէ սուսիկ-փուսիկ:

Կամացուկ մը կը մօտենայ հօձայի անկողնին, հոնկէ կը վերցնէ անոր աղարօչն ու զօտին, կը րերէ

կը ձգէ Կիւլզարի մօտիկ, յետոյ կը մօտենայ անոր
կարմիր թուշերուն պաղչոստ պաշխկով մը, ամուր մը կը
խածնէ եւ մէկ շունչով կուզայ, կը չնթրկի իր վերմա-
կին տակ ու կրսկոփ խոկալ:

Կիւլզարի պոռշառուքը ոտքի կը հանէ ամբողջ ա-
խոս-ասգուն: Տնեցիք շուտով լուցկին կը կպցնեն
մարմիխն, կը վասեն ճրազը եւ ի՞նչ անսնեն:

Անմեղունակ հօձան թէպէտ տակաւին բարձին կը-
պած ճաղոստ աչքերը կը շփէր, քէօպէ-իսրաֆիրլա
կրկնելով, ոսկայն գոտին եւ վաթթոցը օձի նման սո-
զոսկեր էին Կիւլզարի սնարին մօտ:

ԱՌ ամէն բան յայտնուեր էր, չէ՞: Ահա վաթթոց
ու գոտին վկայ, հօձան էր այդ ապուրը ուստողը: Կիւլ-
զարը զեռ սարսափահար կը ճշար: Իսկ անհցիք ճո-
կանն ու ճիպուար քաշած, կը թափաւին հօձայի գլխուն
ու տո՛ւր որ կուտաս: Հօձայի քիթն ու պոււնզը իցոր
խառնած, կը նետեն դուրս:

Կըսեն, Հօձան նասեր իշուն, կոկիծը սրտին կ'եր-
թայ ու կ'երթայ քէօպէ-իսրաֆիրլա կրկնելով, եւ զեռ
մինչեւ օրս ալ չէ՞ հասկցած թէ ո՞վ, ի՞նչպէ՞ս հիւսեց
այս գուլպան իր գլխուն:

Իսկ անդին անմեղ Հաճընցին, իրը թէ ըոլորովին
անաւեղեակ, զեռ իր քնոս աչքերը կը շփէ եւ չուզեր
իսլամներու մաքուր գործին խառնուիլ:

* * *

Ո Ս Ա Յ Ա Կ Ա Ծ Ք Ն Ե Բ

Ազչէ իսրաֆ էրմէքտէն
Քէնտինի փէք սագլա փէք,
Գալրսա տիւշմէնէ զալսըն,
Տօսրա մէօհրան օլմա քէք:

Դրամ մոխելէ, շուայլելէ
Զգուշ եղիր, շամ զգոյշ,
Եթէ մնայ, թող թշնամոյն մնայ,
Կորօտ ըլլաս բարեկամիդ վաղ կամ ուշ:

ՍՐԱՄԻՏ ՎԵԶԻՐԸ

ՍՈՒԼԹԱՆԻ իր պալտաբն մէջ փակուած է եւ յանձնիս զբաղուած իր կանանցի թնջուկները հարթելով։

Գուասներէն զժգոհութեան ձայներ կը հասնին ականջին եւ պահիկ մը խորհելով, կ'ըսէ : «Կարծեմ այս զժգոհութիւնները արդիւնք են անոր, որ իմ կայսրութեան պաշտօննեանները իրենց յարմար տեղը չեն զբըւուծ»։

Եւ որպէսզի կարենայ վերջնական գաղափար մը կազմել, կ'ուզէ զիմել իր վէցիրին։

Վէցիրը կը կանչուի առեան։

Թագաւորը ամենայն լրջութեամբ խնդիրը կը պարզէ անոր եւ կը յայտնէ նաև իր եզրակացութիւնը։ «Թէ կարծեմ կ'ըսէ, պաշտօննեաններս իրենց յարմար տեղը չեն զբուած»։

Վէցիրը սրբամիտ եւ քիչ մըն ալ անվախ մարդ, կը կոտհէ ըլլալիքը։

— Այո՛, Տէր իմ, կ'ըսէ, կասարելապէս կը լայնեմ ջեր տեսակիւթը։ Եթէ ամէն մարդ իր տեղը զբուած ըլլար, ո՛չ ես կրնայի Վեզիր գառնալ, ո՛չ ալ զուք՝ Սուլթան։

* * *

ՀԱՍՈՒՆ ՎԱՐՈՒՆԳՆԵՐԻՆ

ՔԻՒՐՏԻՆ մէկը շուկայ կ'իջնէ գնումներ ընելու։ Հոսկէ հոնկէ կարգ մը գնումներ ընելէ յետոյ կը մօտենայ բանջարավաճառի մը խանութը եւ կ'ուզէ վարունդ գնել։

— Չորսամի՛, կ'ըսէ, կ'ուզեմ ինձի քառսուն փառայի վարունդ տաս։

— Շա՛տ լուս, կ'ըսէ խանութպանը եւ կըսկսի մէկ երկու համբել։ Սակայն Քիւրտին մեղքընալով հասուն վարունդներու հետ երեկոն ալ կը փորձուի թարմ վարունդներ գնել։

Ահա ա՛յս անիբաւութեան դէմ Քիւրտը կը րողոքէ։

— Չորսամի՛, անաշէ՞ն, կ'ըսէ Քիւրտը։ Դուն

մարզը իշու տեղ՝ կը գնես: Ի՞նչ են առ մանր մունք
տհառ վարունգները: Ես կ'ուզեմ որ ինծի առա միայն
առ խոչոր եւ հասուն վարունգներէն:

* * *

ՔԻՒՐՏԻՆ ՕՃԱՌԸ

ՔԻՒՐՏԻՆ ԺԷԿը օր մը՝ ասածին անդամ ըլլալով՝
կ'իջնէ քաղաք եւ ի՞նչ տեսնէ, ամէն կողմ հրաշտիք:

Հսու կը գտնայ, հսու կը գտնայ, կը գիտէ՝ կը
դուռէ, վերջապէս անօթենալով կը մօտենայ փերեցակի
մը խանութը եւ կը տեսնէ որ խանութին զարակին մէջ
վրայէ վրայ գիղուեր են պտիկ-տիկի կտորներ: Զեռքը
կ'երկնցնէ, կը չօշափէ եւ կը տեսնէ որ կտկուզ, լուսը-
ծուն բաներ մըն են: Օճառի լոհեր:

— Զօրպամի՛ կ'ըսէ, ասկէ երկու հաս կուտա՞ս
ինծի:

— Անշո՛ւշու:
Խեղճ Քիւրտը անօթեցեր էր, չէ՞: Ա՛ւ հսու ու
բարակին չնայիր, անկիւն մը կը կծկուի եւ կըսկսի օ-
ձառները համավ հսուավ անուշ ընել: Դիտողներէն մին
մեղքնալով իրեն, երբ կ'ուզէ արգիւել:

— Բայց Մօրի՛, կ'ըսէ Քիւրտը, ես ասոր դրամ
եմ տուեր . . . :

* * *

Ա Ա Ա Յ Ա Յ Թ Յ Ն Ե Յ

Թալէին տիր, կէզտիրիր եկը, եկը սէնի,

Կէօյէ շրգան, ազպէր եկը եկը սէնի,

Անըն իշուն անա տէրէկը ևէ՛ր,

Ատէմի օլ ֆէնտի պէսլէր, ֆէնտի եկը:

Հարկու բազզգ է, կը թափասիս երկրէ երկիր,

Երկինք ալ ելլիս, վերջ ի վերջոյ տեղդէ երկիր:

Առոր համար, ան կը կոչուի երկիր,

Ինք կեանք կուտայ, յետոյ քեզ կ'ուտէ երկիր:

ԱՆԱԶԱՌ ԴԱՏԱԿԻՈՐՆԵՐԸ

ՍԻԱՏԱՊԵՏԱԿԱՆ ՀՐՁԱՆՔՆ, Տէրէպէյիներու օրով, Թուրք գիւղի մը Ազան հրաման կ'ընէ որ Հոգ կազմուի կրօնական մարմին մը, որ Հոկէ խռամներու նիւմա՞ա նամազին: Եւ հրաման կուսայ մահավ պատժել ոյն խլամը որ նամազէն կը բացակայի: Միայն թէ մահան գատապարտուովին իբաւունք պիտի արուէք մահէն առաջ երեք օր՝ ընել ի՞նչ որ ուզէք:

Կրօնական մարմինը կը կազմուի երեք լիազօրներէ, որ են տեղույն Միափրին, Խմամը և Հօնան:

Ահա այս հրամանէն յետոյ, Աւրբաթ օրեր մզկիթը միշտ կը լիցուի բերնէ բերան եւ հաւատացեալներ կը հետեւին ջերմեանդութեամբ Խմամի Սալավարին:

Եկուր, տես որ այս իմամը կ'ունենայ Նուրի տնուն ազջիկ մը, Հրեշտակատիպ, Խոկական լոյսի կառը, բայց անասակ, որ սիրահարուած կ'ըլլայ նորազարձ Երիտասարդի մը, Շիւքրի անուն:

Ամէն Աւրբաթ երր գիւղացիք կը լեցուին մզկիթը, Շիւքրի կ'իջնէ Իմամի պարտէզը եւ նոնենիներու անթափանց շուքին տակ Նուրիի հետ հիմենեան իսպեր կը սարքէ:

Վերջապէս հաւատացեալները կըզգան Շիւքրիի նամազէն բացակայիլը եւ կը մատնեն Կրօնական Խորհուրդին, որ անաշասոօրէն լսելէ յետ գրացիներու վկայութիւնը՝ մահուան կը զատապարտէ Շիւքրին: Մահուան վճիռը Երեքարթի օր կը հազորդուի մահապարտին:

Շիւքրի պազարիւնութեամբ կ'ընզունի վճիռը եւ բառ օրինի, 24 ժամուան համար կ'ուզէ որ հազար ոսկի արագոզը իրեն:

Կը արուի:

Զորեքարթի, 24 ժամուան համար կ'ուզէ իր մօտ պահէլ Նուրին:

Այս ալ կը արուի: Ազայի հրաման է, չէ՞:

Վերջին օրը, իր վերջին կատկը կ'ըլլայ զիստա-

առծ տեսնել կրօնական Մարմինի երեք անգամներն ալ, ե՛ւ Միւֆրին, ե՛ւ հիմայը ե՛ւ Հօնան:

Հիմա ի՛նչ ոսպ ուտեն կրօնականները: Աղայի հը-
րամանը չեն կրնար փոխել: Բայց ճարը կը դանեն. չէ՞
որ կորպացող ե՛ն...:

Միւֆրի, հիմա և Հօնա կըսկսին իրենց պաշտպա-
նողականը ընել:

— Կարծեմ, կ'ըսէ Միւֆթին, ես ամէն Ուրբաթ
նոմազին Շիւքրին կը տեսնէի, որ կը մասնակցէր ա-
զօթքի, եւ ան ալ իմ մօսս կ'ազօթէր ջերմեսանդու-
թեամբ:

— Ամօթ չէ՞, կարծեմ ըսելր, կ'ընդմիջէ Հօնան,
ես ալ միշտ այդ միւմինը կը տեսնէի հոն, որ միշտ ալ
Միւֆթիին քովէն չէր բաժնուել:

— Ա' արգատաշլա՛ր, կ'աւելցնէ իմամը, իրաւ լի-
մարներ եղեր ենք որ այլքան պարզ իրողութիւն մը չի-
կրցեր էինք յիշել: Այս միւսլիման Շիւքրին ամէն
Ուրբաթ ազօթքէ տառչ իմ հետո ապսէսը կ'առնէր:

Այս այս անաշառութեամբ ամենքն ալ մահուընէ
կ'ազամին: Շիւքրի եւ Նուրի մինչեւ վերջ կը վայելին
զիրար: Եւ կրօնական մարդիկ զեռ կը խորհին թէ,
ինչպէս է պատահեր, որ Շիւքրիին նամազի ներկայու-
թիւնը չեն կրցու յիշել նախապէս:

* * *

Մ Է Զ Ը Ն Կ Ա Ն Բ Ա Ր Ա Պ Ա Ն Ը

Գ.ՕԶԱՆ ՕԴԼՈՒ արքայազօր աւասապետ Իշխան
մէկը Փաքր Հայքի մէջ: Ասիկա օր մը իր զիւզապետ-
ները ինչույքի կը հրաւիրէ եւ խօսակցութեան նիւթ կը
զառնայ, թէ ո՞ր ազրիւրի ջուրը ամենէն համեզն է:

Շատեր շատ բան կ'ըսնեն եւ անշուշտ իւրաքանչիւր
զիւզապետ կը զովէ իր զիւզի ջուրը:

Անզին Գօղան Օղլուի պահակն ալ, որ զուոր կըս-
պատէր եւ կը հետեւէր խօսակցութեան, ներողութիւն
ինզրելով կ'ուզէ խօսքի խօսնուիլ, եւ,

— Աղա՛, կ'ըսէք, քու ծառադ՝ սա հեռաւոր Տաւ-
րոսի բարձունքները աղբիւր մը գիտէ, աղբիւր մը՝,
որու ջուրը անմահական համ ունի: Այնչափ թեթեւ,
այնչափ թեթեւ, որ մէկ զաւաթը կրնայ զանոնուկ մը
մարսէլ...:

— Լա՛ւ ուրեմն, կ'ըսէ Գօղան Օվլու իր բարապա-
նին: Շուտավ սա մեծկակ կուժը պիտի շարկես և
վաղէվաղ այդ ջուրէն աման մը բերես, որ աղաները
վայելեն...:

Աղայի հրաման է, չէ՞: Ի՞նչ ընէ խեղճ բարապա-
նը, որ իր ձեռքսավ ծուզակն ինկաւ:

Ռւսափ, ակամայ կ'առնէ ցուողը և լընքլընքալով
կուժը ուսին կ'երթայ պղբիւր:

Կը յոզնի, ճամբաւն վրայ կը նստի տառւակի մը
գլուխը ու կըսկի հնհնալ:

Անդիէն ճանչւոր մը կը հանդիպի, եւ,

— Բարեկա՛մ, կը հարցնէ, ո՞ւր այսուկս սոր ու
ձոր:

— Մի՛ հարցներ աղբար, կը պատստիանէ բարա-
պանը, աղայի տունը ապուր մը կերայ, բերանս այ-
րեց, հիմտ կ'երթամ պաղ ջուր վնասելու, որ բերանս
լուսմ:

* * *

Ա Ր Դ Ա Ր Խ Ն Դ Ր Ա Ն Ք

ԳՈԶԱՆ ՕՋԼՈՒ, Հաճնոյ ազան, Հաճրնցիներէն
տարեկան անձգութիւն քառասուն օխա կարագ կը զան-
ձէր, իրը հարկ:

Տարին երաշտ էր և Հաճրնցիք խորհելով որ այդ
տարին անկարելի պիտի ըլլոր իրենց համար այդ հար-
կը վճարել, անզ մը կը հաւաքուին, ժողով կ'ընեն և
կ'որոշին երթալ ինդրել աղայէն, որպէսզի իրենց հար-
կը թեթեւցնէ:

Եկո՛ւր, տես որ իրենց պատուիրակութիւնը զեռ
ճամբայ չերած լուրը Աղայի ականջին կը հասնի: Ա-
զան կը կատղի:

Եւ երբ պատուիրակութիւնը կը հասնի Աղայի
դուռը, Աղան բարկածայթ կը պոռաց:—
— Կեալուրնե՛ր, ի՞նչ կ'ուզէք, լնչո՞ւ եկեր էք
Հոռ:

Պատուիրակներու ամենէն քաջը որտաղող ընդա-
ռաջ անցնելով:

— Աղա՛, կ'ըսէ, ապրած կենաս, քու ծառաներգ՝
մենք եկեր ենք հասկնալ, թէ այս ապրի մեր վճարելիք
կարաղը հալա՞ծ բերենք թէ՝ հում:

— Հայտէ խնդիրներ, կը հրամայէ Աղան, այս
ապրի ալ հալոծ բերէք:

* * *

ԽԵՆԹ ԿԱՐՈՆ

ՄԵՏՀԵՄ ՊէՅ, Սաոյ Աղան, իր մօտ զուարձախոս
մարդ մը անէր, որ Խիլարի նման իմաստուն էր, բայց
մարդիկ զինքը կոչեր էին Խենթ-Կարո:

Կերուխումի մը ընթացքին, երբ գլուխները տաք-
ցեր էին, Մետհեմ կը հրամայէ Կարոյին որ իր կոչնա-
կաններէն ամէն մէկը անսատունի մը նմանցնէ:

Կարոն առջի բերան կը ասասամսի, կըզգայ որ վը-
ասանգաւոր խաղ է այդ: Բայց ի՞նչ ընէ, կամայ ակա-
մայ կը յօժարի եւ Աղայի կոչնականներէն մին կա-
տուի, միւսը զայլի, աղուաւի, արծիւի, ազուէսի, եւ
այլն բանի մը կը նմանցնէ: Իսկ երբ կարդը կուզայ
Մետհեմ Պէյին, կը լոէ: Կը վախնայ, չուզեր բանի մը
նմանցնել: Սակայն իվերջոյ Պէյին պնդումին տեղի
առալով:

— Պէյի՞մ, կ'ըսէ, գուն ալ կը նմանիս մեր տան
զամբոին, մեր բարդուս շունին:

Պէյը անսակնկալի եկած կը զայրանայ եւ կը յար-
ձակի Կարոյին վլայ: Որպէսզի աղուար գաս մը ապայ:
Իսկ կարոն սարսափահար կը փախչի, կը մանէ իշ-
խանուհիի թեւերուն տակ եւ տնոր պաշտպանութիւնը
կը խնդրէ:

Իշխանուհին կը յաջողի Պէլը հանգարանեցնել:
 — Սակայն, զուն ալ տնաշէն, կ'ըսէ հանրմբ,
 զուն ալ Պէլը թո՛ղ աղուոր լանի մը նմանցնէիր:
 — Բայց, ազնիւ տիրուհիս, կը յարէ կարս, չուն-
 շանորդին ուրիշ ինչի՞ կը մնանի, որ նմանցնեմ:
 * * *

ԴԺՈՒԽՔ ԹԷ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ

ԱԴԱՆԵՐԸ օր մը խենթ-կարոյին կը հարցնեն որ
 եթէ մեսնիս զժո՞խք երթալ կը նախընտրես, թէ որ-
 քայլութիւն:

— Դժո՞խք, կ'ըսէ կարսն, որովհետեւ այս ոշ-
 խարհէն մեկնող էլվիաներ (սուրբեր) այնքա՞ն շատ
 են, որ արքայութիւնը նեղ պիտի դայ ամենուս:

— Է՛ ուրեմն, զժոխքի ո՞ր մասը կ'ընտրես:

— Ես կ'ուզեմ, կ'ըսէ կարսն, զժոխքի ամենէն
 մութ տնկիւնը մանել, և Հոն հանդչել:

— Նորէն խենթութիւնդ րանեց Տէլի՛, կը պառայ
 Մեսածեմ Պէյ: Գոնէ զբան մօս տեղ մը ընտրէիր, որ
 կարենայիր երրեմն թարմ օգ չնչել:

— Ո՛չ այլպէս, կը պատասխանէ կարսն, երրեք
 չէի ուզեր զժոխքի զբան մօս տեղ գրաւել, որովհետեւ
 Հոն մանող աղաները այնքան շատ պիտի ըլլան, որ զի-
 շեր ցորեկ ես ստիգուած պիտի ըլլամ անսնց լարեւի
 կենալ և հանգիստ պիտի չունենամ:

* * *

ՀԱՌ ԽՕՍՔ ԸԼԼԱՅ

ԶՄՓԱՆ ՕԴԼՈՒ օր մը կ'ըսէ կարոյին:

— Կարս', խօսք մը խօսիր, որ միայն խօսք ուլլայ:
 — Ազու, Հայէղ զացե՞ր ես:

— Այս':

— Իմ հայրս ալ զացեր է:

— Աս ի՞նչ եզու:

— Միայն խօսք եզու:

ԵԱ ՕՏՈՒՆՈՒ ՞Մ

ԳԵՂՋՈՒԿ վայսահատին մէկը վայսոք րեսցուցեր
է իշտն, քաղաք կը տանի ծախելու:

Ճամբառն վրայ հայր մը նստեր էր վաքրիկին զը-
լուիր թեւերուն վրայ յոզնութիւն կ'առնէր:

Փոքրիկին հայրը կը մօտենայ վայսահատին և
կը խնդրէ որ իշուն վայսոք վլցնէ և վայտին տեղ իր
փոքրիկը նստեցնէ ու զիբենք զիւղ տանի:

— Հապա իմ վա՞յսո, կ'ըսէ, հինգ զրուշ կ'արժէ:

— Ահաւասիկ ձեր վայտին արժէքը հինգ զրուշ,
կը վճարեմ ձեզ:

— Հապա իմ վա՞յսո: «Եա օտունում»:

Հաշուագէտ վայսահատը չընդունիր ոչ զրոմը և
ո՛չ ալ վոքրիկը, և տեա՛հ, չո կը հեռանայ, հապա իմ
վա՞յսո կրկնելով:

* * *

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՃՐԱԳԸ

ԽԵՂՋՈՒԿ դաւասացին մէկը երկար տանն Ամե-
րիկա մնալէ ևաքը կ'որոշէ անգամ մը հայրենիք վերա-
դասնալ: Երթալ անսնել տունն ու զաւակները,
զուսն ու զրացին, մտնաւանդ ցոյց տալ այդ ագէտ աշ-
խարժին թէ ի՞նչ հրաշալիքներ կան մեր Ամերիկայի
մէջ:

Կր գնէ քանի մը ձեռք հապաւստ իրեն՝ և կարգ մը
նուերներ ալ իրեններուն համար և Ամերիկեան իրա-
շալիք մըն ալ համը, կ'իշնայ ձամբայ: Այս վերջինը
ազուրիկ լորսաւոր երեքտարական կանթեղ մը կ'րլլայ
ու կը զետեղէ տուփի մը մէջ և կը պահէ սնառուկը:

Եւ երբ զիւղ կը հասնի, զիւղացիք ըոլորը ըորբի
զարուստի կուզան, կը հարցնեն ու կը լուն բանե՛ր ու
բաներ, որսոց ո՛չ մէկոն խելքը կը հասնի:

Գիշեր է: Հիմտ այս ընդհանուր հիացման մէջ,
մեր Ամերիկացին պապինական ճրազկալին կը մօտե-
նայ, վար կ'առնէ ձէթի ճրազը և ապա մօտենալով

սիւնին, որու վրայ նախապէս կերպով մը ամբացուցեր
էր ելեքտրական լամպը ու կ'ըսէ:

— Հիմա ևս ցոյց պիտի տամ մեր Ամերիկայի հր-
սաշալիքներէն մին, Նոր Աշխարհի ճրագը, որուն ելիք-
տըրիկ լամբա կ'ըսէն: Երբոր ասոր շպթան քաշնմ՝ մը իր
առնը պիտի լեցուի արեւու լոյսով: Ուրիմն, մարե-
ցէք ձէթի սա ազտոս ճրագը:

Հրամանը անմիջապէս կը կատարուի, ձէթի ճրա-
գը կը մարեն, առնը մուս-մութ կ'ըլլայ, ներկաները
ափիրերան կրապասն Ամերիկան լամբի լոյսին:

Լարին չար-չու՞ր ձայնը կը լսուի միայն, բայց
լոյս չկո՞յ...: Եւ մեր Ամերիկային շուտրած ու ամօ-
թահար կ'ըսէ:

— Հո՛, անիծեալ հո՛, լամբային մէջը (լուցկին)
Ամերիկա մոսցեր եմ:

* * *

ՄԵՂՔԻՆ ԾԱՆՐ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ

ԶԱՓԱՇՆ ՕՂԱՋԻՆ, զարձեալ կոչունքի մը մէջ, իր
կոչունկաններուն տոջեւը ինկած սանզուխէն վեր ելլե-
լու տանին,

— Կարո՛, կ'ըսէ, կրնո՞ս արդարացում մը զանել,
որ զործուած մեղքէն աւելի ծանր ըլլայ:

Կոմացուկ մը կարօն կը մօտենայ Զափոնի և ա-
նոր յետոյքէն կամիթ մը կուտայ:

— Ծո՞ անոմօթ, ի՞նչ խալը կ'ընես, կը պոսայ
Զափոն:

— Երեցէք Պէտ իմ, կը յարէ կարո՛, ձեզ հանրմը
կարծեցի:

* * *

Ի Մ Ա Ս Ո Խ Ն Խ Օ Ս Ք Ե Ր

Վո՞յ այն ժողովուրդին, որուն լոլոր պարծանքը
անցեալի մէջ թաղուած է: ... Ժողովուրդ մը զասա-
պարտուած է մեռնելու երր թիւով աւելի կենդանի մեռ-
եալներ ոնի, քոն՝ մեռեալ կենդանիներ:

ՎԵՐ. Կ. Յ. ԱԹԱՄՊՈԼԵԱՆ

ՊԱՐԿ ՄԸ ԸՆԿՈՅԶ

Երկույի փոքրիկներ անառափն մէջ կը գտնեն առպրակ մը բնկոյդ, լայց չեն կրնար բաժնութիւն իւրաքանչեւրը բնկուզի մեծ բաժինը կ'ուզէ որ ինք առնէ:

Մին կ'ըսէ. «Պարկը ևս առաջ տեսեր եմ, հետեւորար մէծ բաժինը ինձի կ'իյնայց»: Միւսը թէ՝ «Պարկին քով ևս առաջ հասեր եմ....»:

Այսպէս ժամերով կը վիճին, զիրար կը հրեն, քաշկրտուկ, զզուբառուկ....:

Անդին արեւոր Տէրդիչ մը կ'երեւոյ: Յուշիկ յուշիկ կը մօտենայ կոռուզներուն եւ խնդիրը հասկում է վերջ, կ'ըսէ:

— Զաւակնե՞րս, կ'ուզէ՞ք որ ևս արդար բաշխում մը ընեմ ձեզի:

— Այո՛, կ'ուզենք, կ'ըսեն:

— Ուրեմն, ըսէք ինձի: Ասուծո՞յ բաժնածին նման կ'ուզէք որ բաժնեմ ձեզ, թէ՝ մարդու:

— Ասուծո՞յ, Ասուծո՞յ, կը պսսան:

— Ուրեմն սու մէկ հաստիկ վաստուկ բնկոյզը քեզի բաժին կ'իյնայ, կ'ըսէ փոքրիկն, իսկ մնացեալ ամբողջ պարկն ալ մէծին....:

* * *

Խ ԾԱՍՈՒՆ Խ ՕՍՔԵՐ

Պէտք է մըցիւ վերջինը չրԱմլու համար:
ՊԵՐՏԼՆ ԲԱՌԻԼԼ
(Ակաւուս-պետ)

Խարոյկին վրայ ալբուսոյը չէ հէրիտիկոսը, հապախութիւնը բանկցնողը:

Մանուկները կ'ըսեն, ի՞նչ որ կ'ըսեն, ծերերը՝ ի՞նչ որ բաեր են, յիմարները՝ ի՞նչ որ պիտի բնեն:

* * *

Հանձարը կը կազմուի առանձնութեան մէջ, իսկ նկարագիրը ընկերութեան մէջ:

ԿԷՕԹԻ

ՊԱՌԱՒԻ ԱՆԷՇՔ

ՆՇԱՆԱԱԽՈՐ Քէօր Օղլին անդամ մը կը ժօռենայ աղրիւրի մը եւ կուզէ հսնէք իր ձին ջրել: Կը պատահ չի, որ իրմէ ասաց հսն կեցած կը գտնէ պառաւ մը, որ սափորը անցուցեր էր ծորակին եւ կըսպասէր ջուրի լեցուելուն, միանդամայն քթին տակէն ալ բաներ մը կը մըթմըթար:

— Ի՞նչ կըսեն, մայրիկի, հարցուց Քէօր Օղլին հետաքրքրութեամբ:

— Ի՞նչ ըսեմ, զաւակս, կը պատասխանէ պառաւը միամտօրէն, կ'ըսեմ, թո'զ երկու աչքերը կուրանան Քէօր Օղլուին:

— Կը ճանշնա՞ս մայրիկի, Քէօր Օղլուն, անիկա վնաս մը հասցուցե՞ր է քեզի, որ այդպէս կ'անիծես զինքը, կը հարցնէ ձիսւորը:

— Ո'չ երբեք, զաւակս, ո'չ տեսեր եմ զինքը և ո'չ ար վնաս մը հասցուցեր է ինձ, կ'ըսէ պառաւը, բայց միւյն ուրիշներ այսպէս կ'ըսեն, ես ալ կ'ըսեմ . . . :

* * *

ԱՍՏՈՒՇՈՅ ԱՆԲԱՂԴԸ

Կը պատամուի, որ Սուլթան Մահմուտի օրով, Պօլիս, Ռակեղջիւրի կամուրջին վրայ, երկու կոյրեր կը հոսին ու անցորդներէն ոգործութիւն կը մուրան եղեր, մին յանուն Ալլահին, միւսը յանուն Սուլթանին:

Օրին մէկը, երր Սուլթան Մահմուտ ծպահար կ'անցնէր կամուրջին, կը լսէ կոյրերու աղապակը ու Հրաման կ'ընէ իր թիկնապահին որ վազն խիկ ասագկած սոզ մը պատարասաէ ու փորը լեցնէ սոկիով եւ նուէր այց այն կոյրին, որ կը մուրայ յանուն Սուլթանին:

Հրամանը կը կատարուի եւ հետեւեալ օրն իսկ երր այց պատառաւկան խորտիկը կը մատացուի որոշեալ կոյրին, շնորհակալութեամբ կ'ընդունի եւ կը խորհի այցպէս:

«Ես ամուրի մարդ եմ, կրնոմ մէկ գլուխ սոխով օրս անցնել, ստկայն քովի ընկերս որ բազմանդամ ընտանիքի տէր է եւ պէտք անի շատ առելիքն, ուստի, կ'արժէ որ չնչին փոխարժէքով մը սաղը ծախեմ իրեն:

Այսովէս ալ կ'ընէ ու Ալլահի անունով մուրացողը երկու զրուցով կը գնէ սաղը եւ կը տանի տուն, անուշ կ'ընէ համով հստավ, ու ա՛լ չերեւար:

Հետեւեալ շարթուն դարձեալ Սուլթան Մահմուտ հոնկէ անցնելու տանի կը տեսնէ, որ յանուն Ալլահի մուրացողը չկայ, իսկ յանուն Սուլթանի մուրացողը դարձեալ ազիտուրմ կ'աղերսէ: «Գթացէ՛ք ազքատին, յանուն Սուլթանին»:

Զարմացմամբ թագաւորը կը մօտենայ իրեն եւ երր հարց ու փորձով իբաղեկ կը դառնայ եղածին, կ'ըսէ մուրացկանին:

«Վերմէզսէ էլիազզ պիհպուտ,
Նիյնէսի՞ն Սուլթան Մահմուտ»:

(Երբ չի տայ՝ Տէր Բարեգութ,
Ի՞նչ ընէ՝ Սուլթան Մահմուտ:)

* * *

ՄԵՌԵԱԼ ԾԱԱԾ ՊԷՔԹԱՇԻՆ

Պէքթա՟իներ, մահմետական ազանդի մը կրօնականներն են, հաւասարոր խորմներ: Միանդամայն կը հետեւին այնքան խորունկ Դիտզինեան իմաստասիրութեանց, որ իրենց շատ մը արարքներով կը յիշեցնեն չին ելլազայի Շնականները:

Պէքթաշի Տէրիչ մը, օրին մէկը կ'անցնի գիւղէ մը: Եւ մախազը վզին, տապարը ձեռքը՝ վեր վար ման զալու տանի՝ կը հանդիպի գիւղի գիւղի բերեզմանին: Երբ զալու տանի՝ կը հանդիպի տապանագիրներու արձանագրութեամբ, կը տեսնէ որ արտասովոր բաներ մը կան հոգ զրուած: Զոր օրինակ: «Այս ոք ծնաւ 1900-ին, մեռուած 1930-ին եւ ապրեցաւ միայն երեք օր»: Կը կար-

դայ երկրորդ մը, երրորդ մը եւ բոլորը այսպէս։ Շատ-
ամեր ապրած կ'ըլլան, յիսուն, ութուն եւ աւելի առ-
քիներ, բայց ամենուն ալ ապրած օրերը հաշւըստ
կ'ըլլան երկուքով, երեքով։

— Ինչո՞ւ այսպէս են այս արձանագրութիւնները,
կը հարցնէ Պէքթաշին զիւզի իմամմին։

— Այդպէս են, որովհետեւ, կ'ըսէ իմամմը, առ-
պանագարերու այդ մասնուոր օրերը կը յատկանչին
կեանքի միայն այն մասը, ուր մեռնողը կըցած է եր-
ջոնկութիւն վայելել։

Պէքթաշին շատ խորհրդաւոր կը գտնէ այդ առապա-
նագիրերը, ու կ'ըսէ։

— Կը փափազիմ, որ զիս ալ այս գերեզմանատու-
նը թաղէք եւ վրաս ալ արձանագրէք։

«Այս մէկը մեռած եկաւ, մեռած զնաց»։

* * *

ՊԷՔԹԱՇԻՒ ԱՂՕԹՔԸ

Պէքթաշիին մէկը բազնիքը լուացուելու առեն
խրխան կախեր էր դուրսը հաշւետան մէջ, եւ, խրխա-
յի զբանն ալ ունէր միայն մէկ դրաշ։ այդ էր իր ու-
նեցածը չունեցածը եւ զոր պիտի վճարէր իրը բազնի-
քին։

Եկուր ահս որ Պէքթաշուն լոգնուլու առեն զբամբ
գրամնէն թոցուցեր են։

Բազնիքէն վերջ, երբ Պէքթաշին խրխան կը հազ-
ուի եւ կը պատրաստուի մեկնիւ, կը նայի որ զբամբ
աներեւութացեր է։

Ի՞նչ բնէ, մարզը պատուաւոր մարդ է, ձրի լոգոնք
չուզեր։ Անզին, բազնեպանն ալ զրոյի պէս զբամբի
կըսպասէ, ուստի կը զիմէ Ալլահին։

Ծունկի կուզայ Պէքթաշին, եւ

— Ո՛վ Ալլահ, կ'ըսէ, զու հասիր օգնութեան եւ
մի՛ թողներ որ քու ծառակ ծաղ ու ծանակ զանաց
անպատկառ մարդոց։

Եւ ահա, ի՞նչ տեսնէ, երկինք զետին կը զողաց:
Սոսկալի երկրաշարժ մը որ աշխարհը կը դրդացնէ:
Եւ այս թօհուրունին մէջ երբ բաղնիք ու բաղնեպան ի-
րար կ'անցնին, տոգին, մեր Տէրվիչն աւ կ'առնէ ակ-
պէրը եւ տոօք-վատօք կծիկը կը դնէ:

Ժամ մը յետոյ, մեր Տէրվիչը լերան մը կիրճէն
անցնելու տաեն, կը տեսնէ որ իրեն նման Տէրվիչներէն
մին ալ, ապաստի մը տակ ծունկի եկեր, բաղկաստ-
րոծ կ'ազօթէ: Կը մօտենայ տնոր ու կ'ըսէ:

— Բնկե՛ր, ի՞նչ կ'ընես հոգ:

— Զե՞ս տեսներ, կ'ազօթեմ Ալլահին, որ ինձի
500 սոկի տայ:

— Ամա՛ն, ընկեր, խնդրեմ ձեռքդ վա՛ր տռ, կը
յորք Պէքթաշին: Ալլահի հետ չփորձուիս կտառիկել:
Ան որ իմ մէկ զբուշին համար բաղնիքը կործանեց,
չըլլոյ թէ քու հինգ հարիւր սոկոյ համար աշխարհը
քանդէ:

* * *

ՔԱՂՔԵՆԻ ՄՏԱՅՆՈՒԹԻՒՆ

ՕՐԻՆ մէկը քաղաքացիի մը դուռը կը զարնուի:
Խոկոյն տանտիկինը կը ճամբէ իր տղջիկը, որ հասկեայ
թէ ո՞վ է դուռը զարնողը:

Աղջիկը պտուահանէն վար կը նայի ու մօրը զա-
նալով, կ'ըսէ.

— Մարդ չէ՛, մայրիկ, դիւզացի է . . . :

* * *

Ի Մ Ա Ս Ո Ւ Ն Խ Օ Ս Ք Ե Ր

Մարդարիոր ծնունդ կ'առնէ հիւանդ խեցիներու
մէջ:

Համազումները դամի կը նմանին, ո՞րքան զար-
նենք՝ կը խորանան:

Խօսքը արտած է մարդու, ծածկելու համար իր
միտքը:

Ա Ն Ս Ի Շ Ե Ր Ա Զ Ը

ՀՅԵԱԱՅ խախամ մը, թուրք հօձա մը և և հայ տէր-
տէր մը, ինչպէս կ'ըլլայ՝ ինչպէս շրմար, կ'ուղեկցին
և կ'իջեւանին հիւրասէր քիւրափ մը տունր:

Տանտիկին քրզուհին, ըստ իր բարի սովորու-
թեան ունեցածն ու չունեցածը կը րերէ իր պատուական
հիւրերուն, կը կերցնէ, կը խացնէ և ապա մեծկակ ափ-
ոէ մըն ալ սեր կը հրամցնէ իրենց, իրը վերջին մեծա-
րանք:

Մէկ ափուէ թարմ սե՛ր, իսկ ուստղները երեք կրօ-
նուկաններ, մին քան զմբւոր հաստափոր: Ի՞նչ ընեն
մեր պատուական հիւրերը, սերը մէկ՝ իրենք երիք:
Երեքն իւրաքանչչիւրը անողոյթան ինք կ'ուղէ տիրա-
նուլ այդ խզոս պատասխն և առանձինն, մինակը վա-
յելել:

Կը խորհին, կը խորհին, վերջապէս կը համաձայ-
նին: Կարղացող են, չէ՞: Ուսելու ճարը կընան գրա-
նել:

— Լման սերը թող պատկանի մեզէ անոր, կ'ըսէ
մեր Տէրտէրը, ո՞վ որ կարենայ քնանալ և անուշ երազ
մը տեսնել:

— Շատ լա՛ւ, կ'ըսեն մեր Տէրտէրին խելօք ընկեր-
ները Հօձա և լախամ և աշքերնին վակած կըսկսին
երագիւ: Ժամ մը յետոյ, Հօձա և լախամ իրական
քունի մէջ են, երբ անզին Տէրտէրը կը թոցնէ ափուն,
և, համով հսուզվ սերը կը լափէ րժան, և, ինքն ալ
սուտ քուն ձևանալով կըսկսի խակալ:

Երբ երազոցները կ'արթնան և կը տեսնեն որ
Տէրտէրը խոր քանի մէջէ, կը մշտեն կողը և յաղթո-
կանի հովերով կըսկսին իրենց երազը պատմել:

— Քունիս մէջ, կ'ըսէ լախամը, զիս լուսեղին հր-
բեշամակները զրեկը՝ առարեր էին, Ենովայի մօս, Եղե-
մական զրախամը: Ա՛խ, ի՞նչ հրաշտգեզ տեսարան էր
այն: Արբահամ, իսահակ և Յակոբ զիմաւորեցին
ինձ, տոին զիս իրենց որբասուն զիրկերուն մէջ: Դր-

բախարի մէջ Մարգարէներ ու Սուրբերը լուսաշող առ
բեւներու մէջ բազմեր կ'ունինդրեն Դաւիթի և Հաղար
Հաղարներով կոյս աղջիկներու տաւիզներն ու Ալէ-
լու՛ն: Հինաւուրց Եհովան կը ցնծայ իր փառքի ասա-
զանիւն Գահուն վրայ...:

— Է՛, հերթք է, կ'ընդմիջէ Հօճան որանեզած, հե-
րթք մէզամիր կարդաս գլխուս: Զդէ՛ որ լան մըն ալ
մինք ըսենք:

«Իսկ ես, Փափազ էփէնարի, կ'ըսէ Հօճան, իր ցե-
ղին յասուեկ զարպասանքով մը, ես ալ ճիշդ ու ճիշդ
մեր Մարգարէն մօսն էի, որու շուրջ Հուրի-փերիներ
ոպար բաներ, լերկ ու մերկ, կը պարէն ու կը խաղա-
յին...» ու...

— Է՛, այս անզամ ալ խօսքը կը կարէ Խախամը,
քուկդ ալ հասկցանք, մէջը կուտ կորկոտ չկայ, հան-
գերձեալին մէջ Հուրին ի՞նչ ընես, փերին ի՞նչ ընես:
Նայինք Տէրտէրն ի՞նչ է երազեր:

— Ես ալ, կ'ըսէ Տէրտէրը, հազիւ աչքերս փակեր
էի, երբ Գարբիէլ Ճրեշտակն եկու, խմեց կողիս ու ը-
սուս: «Ելի՛ր, ո՞վ մարդ Աստուծոյ ելի՛ր, ի՞նչ անփոյթ
կը ննջես, քու ընկերներդ անդենականի մէջ հետուոր
ճամբրու վրայ Հուրի-փերիներու հետ են, հազիւ թէ
կարենան այդ գեղեցիկ հսկներէն բաժնուիլ, մինչ այդ
արդէն սերը պիտի թթուի եւ աւրուի: Մե՛զք է, ելի՛ր,
կե՛ր եւ հաշիւը փակէ»:

— Ես ալ այդպէս ըրի: Ահա իմ ալ երազու:

* * *

ԳԻՆԵՄՈՒ ՔԱՀԱՆԱՆ

ԺԱՄԱՆԱԿԱՆ քահանայ մը կար, քահանայ մը որ
ամէն մեզքիս վրայ խման ալ էր, մանոււանդ, ինչոքէն
կ'ըսեն, երբ աէնկը զանէր:

Այս Տէրտէրը երբ օրին մէկը կ'անցնէր զինեասն
մասնիւէն, սասանան վարը մտու, չի կրցաւ ինքզինքը
զազել: Բըսու ու չըրտու, մտաւ ներս, եւ ինչ տեսնէ,

կարգ մը Բագոսի խնկարկուներ նստեր՝ կը կոնծեն:

— Ի՞նչ կ'ընէք հսո, օրհնա՛ծներ:

— Ի՞նչ ընենք, լսեցինք քարոզգ, խմացանք որ
անցեալ շարաթ տօն էր Երկուսասան Առաքելոց: Մենք
ալ բարեպաշտ մարդիկ, մասնք հսո, որ անոնց միշտ-
առակին մէյմէկ գաւաթ ճնկենք:

— Աղջ'կ որ, ըստու Տէրտէրը, լուր չէք ունեցած
այսօրուայ եօթանասուն աշակերտներու Տօնէն: Բայց
հոդ չէ, Առաքելոց յիշատակը ինձի համար ալ նուերա-
կան է:

Կ'րսէ, ու կը անգաւորուի Տէրտէրը անոնց մէջ:
Մէկ Պետրոսի, մէկ Պօղոսի անունով կ'երթայ կուգայ,
մինչեւ որ աղը կ'անհամնայ:

Վերջապէս խոշոր բաժակի մըն ալ կը լեցնէ և՛
«աս ալ կ'ըսէ, Յիսուս Վարդապետին կենաց»:

Երկու վայրկեան կ'անցնի չանցնիր մեր Տէրտէրը
առկասած՝ կը գլուրի վար, եւ . . . :

— Ի՞նչ եկար Տէրտէր, ադ ի՞նչ կ'ընես, կը հար-
ցրնեն բնկերները:

— Լսեցէք, թերժաշներ, կը պատասխանէ Տէր-
տէրը: Զէ՞ք անսներ, երբ Յիսուս Վարդապետը ձեր-
րակալուեցաւ, Առաքեալները զինքը մինակը թողին ու-
ղուրս վախտան . . . :

* * *

ԲԵՐԱՆՈՐԾՆԷՔ

ԿԵՐ ու չկար, գեղջկուհի մը կար: Բարեպաշտ
չաւտառցեալ էր ան, բայց ագէտ էր եւ սնապաշտ:
Միշտ ուշադրութիւն կ'ընէր, որ պիզծ անսասնի մը
զունը չկողի խռանացի ամաններուն: Եւ այս, ո'չ թէ
մաքրութեան համար, այլ կը հաւասար թէ պղծեալ
աման զործածելը մեզք ունի: Այս կինը ունէր չարա-
ճրճի փիսիկ մըն ալ, որ որսորդ էր, ազուոր ջարդ կու-
տար մակերուն, միայն թէ շերեփ բերան էր, կ'երթար
կուգար ամանները կը լիզէր, կը լեզուրբաէր ու կը

պղծէր զանոնք: Ուստի, ամէն օր, Աստծուն օր,
գեղջկուհին ալ՝ ըստ իր բարեկացառ սովորութեան՝ ա-
մանը ձեռքը կուգար գիւղի Տէրտէրին, որ օրհնէ ու
սրէ զայն:

— Նորէն ի՞նչ կայ, Եզամ', կը հարցնէ Տէրտէրը:

— Տէ՛ր Հայր, զուբազնդ ըլլամ', ի՞նչ պիտի ըլլայ,
փխիկը նորէն աման մնասեց, րերիր ևմ որ օրհնես:

Եւ այս ամէն օր: Վերջապէս Տէրտէրին համրե-
րութիւնը կը հատնի, ու,

— Եզամ' պաճի, կ'ըսէ, ո՛չ կատուն աման լիզելէ
ձանձրացաւ ոչ ալ գուն իմ օրհնութենէս: Բե՛ր, այս
անզամ ալ կատաւիդ րերանը օրհնեմ, որ ա՛լ ամսններդ
չպղծուին:

* * *

ՏՈՒՇ, ՏՈՒՇ

ԱՇՈՒՂԻ մը սազին լորը կը կոտրի, ոկտք կ'ունե-
նայ նոր մը գնելու:

Կը ներկայանայ լոր պատրաստազ վարպետի մը եւ
կը խոստանայ սուզ գին վճարել լորի մը համար որ
լաւագոյնը ըլլայ:

Վարպետը մասնաւոր ուշագրութեամբ կը քննէ
լորերու տուփերը, վեր վար, կը զատէ, կ'ընարէ լո-
րերէն մին եւ սուզ գնով կը ծախէ Աշուղին:

Նուազածուն հիմա, այս նոր լորը կ'անցնէ սազին
վրայ, կը փորձէ եւ կը տեսնէ զարմացմամբ, որ գնած
լորը միապազազ ձայն մը ունի, եւ կարծիս միշտ
տո՛ւ, տո՛ւ, կը կրկնէ:

Վարպետը կը սրանեղի ու լորը ես սալով կ'րոէ:

— Բարեկա՛մ, աս ի՞նչ լոր է, որ միայն տո՛ւ
տո՛ւ, ձայն կը հանէ:

— Տու՛ր, տու՛ր . . . : Հո՛, կը յարէ լոր ծախոզը,
ներեցէ՛ք վարպետ, սխալմամբ ես այդ լորը պատրաս-
տեր ևմ ակրտէրի մը ազիքէն . . . :

ՏԵՐՏԵՐԻՆ ԿԱՐՇԵՄԸ

ՀԱՅՈՒՅՑՈՒՆ մէկը էշը առջեւը խստներ տեսահ, չո՛, քաղաք կ'իջնէր։ Իշուն բեռը զինի էր։

Երբ Տէրտէր մը հասաւ ետեւէն և կարծես զինիին հոսն առաւ, ու սկսաւ հարցուվորձի։

- Օրհնա՛ծ, ուրկի՞ց կուպս։
- Հաճընէն։
- Կարծեմ քաղաք կ'իջնես։
- Այս՛, Տէր Պող։
- Կարծեմ իշուգ րեսը զինի է։
- Հրամմեր ես, Տէր Պող։
- Կարծեմ Հաճնոյ զինիին շատ նշանաւոր է։
- Հրամմանք է, Տէր Պող։
- Կարծեմ այդ զինիէն գաւաթ մը կուսաս ինծի։
- Ո՛չ, Տէր Պող, կը պատասխանէ մեր Հաճընցին, ի՞նչ կարծես կարծէ, միայն այդ մի՛ կարծեր։

* * *

ԳԻՆԵԹՈՂ ՔԱՇԱՆԱՆ

ՏէրՏէր մը կար, որ ալքուամոլներու հակառակ էր, միայն թէ իր աղան ալ խանութ մ'ունէր, որու շառ մեծ մասը կը գոյանար օդիէ և զինիէ։

Ի՞նչ ընէ տէրտէրը։ Խմելը արգելէ՝ աղուն շահը կը ցամքի, չարգիլէ՝ թաղին մէջ հետզետէ խայտառակութիւնները կ'աւելնան։

Վերջապէս Աստւծոյ կ'ապաւինի և կ'ելլէ կ'առնիձէ զինովները, կը նզովէ զանանք։ Իրու ալ չարութիւնը քչիկ մը կը զապուի, բայց խմողները վերջապէս խմիչք կը զանեն հոսկէ հոսկէ, միայն իր աղուն յաձախորդները կը պակսին։ Այս մէկ բանը անշատ զիւր չի զար Տէրտէրին։ Կը մտածէ, կը մտածէ և զարձեալ կ'ապաւինի Աստւծոյ զթութեան ու կ'ելլէ, կը քարոզէ։

— Ժողովուրդ Աստւծոյ, կ'ըսէ, ես յանուն Քըրիստոսի նզովնեցի զինեմոլները, բայց կը ահսնեմ որ

անսնք գարձեալ իրենց պէտքի չափով բաներ մը կը
ճարեն ու պարապ տեղ նզովքի տակ կը մնան։ Հիմա
որոշեցի նզովքը ջնջել, այնպէս որ տակէ վերջ կրնաք
ոգելից բժողութներ դնել ազատ կերպով։ Միայն թէ
դուք ալ զաւկիս խանութը չմռանաք։

* * *

ԵՐԷՑԻՆ ՇԱՊԻԿԸ

773

ԵՐԷՑԻՆ մէկը, որ քարոզել կը սիրէր, միշտ ժողո-
վուրդին կ'րսէր, թէ ո՛վ որ արքայութիւն մանել կ'ու-
ղէ, թո՛ղ ունեցածր աղքատներուն բաժնէ։ Երկու ոչ-
խոր ունեցողը մէկը թո՛ղ աղքատին առայ, երկու կօչիկ
ունեցողը՝ մէկ կօչիկը, երկու չապիկ ունեցողը՝ մէկ
չապիկը, եւ այլն։

Օրին մէկը ունկնդիրներուն մէջ կը գանուի նաև
երէցկինը, եւ կ'երթայ Տէրտէրին քարոզին համաձայն
երէցին երկու չապիկներէն մին կուտայ աղքատի մը։

Եւ երր կիրակի տառաօտ Տէրտէրը կ'ուզէ չապիկը
փոխել, կը նայի որ չապիկ չկայ։

— Ծո՛ր, երէցկին, կ'րսէ, ո՞ւր է չապիկս։

— Տէրտէ՛ր, քարոզդ մտիկ ըրի եւ չապիկիզ մէկը
աղքատին տուի, կը պատանխանէ երէցկինը։

— Ա՛, թերժա՛շ կնիկ, կը բարկանայ Աստուծոյ
մարդը։ Այսքան տարի է գեռ չե՞ս սորված, որ մենք
աէրտէրներո այդ բոլոր լուները կը խօսինք ո՛չ թէ մե-
զի, այլ ուրիշներուն համար։

* * *

Ի Մ Ա Ս Ո Ւ Ն Խ Օ Ս Ք Ե Ր

Ատէմէ ատէմ կէրէկ

Ատէմ էտէ ատէմի

Ատէմ ատէմ օլմայրննա

Ատէմ էքմէկ ատէմի։

Մարդու մը պէտք է մարդ

Մարդ որ բնէ ուրիշը մարդ։

Իսկ թէ մարդը ինքը մարդ չէ

Զի կրնար մարդ մը բնել զինքը մարդ։

ԳՈՄԷՇՆ ՈՒ ՏԵՐՏԵՐԸ

ԻՆՉՊԵԿԱԿ Կ'ՎԼԱՎԱՅ, ԻՆՀՊԵԿԱ ՀԵՎԱՄՐ, ՕՐԻՆ ՄԵԿՐ ԿՈ-
ՄԵՀ ՄԵ Եւ աՖՐԱԿԵՐ ՄԵ ԿՐ Մանեն ՃՄԵՐԱԿԻ ՄՐԱՐ Եւ
ԿՐՍԿՈՒԲՆ ԽԱՌ'Ր, ԽԱՌ'Ր ՃԱՐԱԿԻՒ:

Հեռուէն արտին աֆրը երր այս պատուհասը կը
առնէ, կը պոռայ:

— Ճամբորդնե՛ր, ճամբորդնե՛ր, Աստուծոյ սի-
րոյն այդ երկու թշուասականները ճմերուկու վճացու-
ցին: Օգնեցէ՛ք ինծի: Շու՛տ ըրէ՛ք, թէ՛ք գոմէ՛ք մը-
նայ, աերտէրը հանեցէ՛ք . . . :

* * *

ԶՐԱՀԵՆՔ ՏԵՐՏԵՐԸ

ՏԵՐՏԵՐԻՆ մէկը—ինչպէս առհասարակ կը պա-
տահի—շատ արծաթակէր էր: Կը սիրէր միշտ առնել,
ըայց ընաւ չառի: Տէրտէրին այս ընութիւնը հարկաւ
ամենէն աւելի ծանօթ էր իր երէց կինին:

Այս աերտէրը, երր օր մը կամուրջէն կ'անցնէր,
սաքր սահեցաւ եւ ջուրն ինկաւ:

Եւ չիմա հոն, մէյմը ջուրին տակ՝ մէյմը վրան
թաւալդրոր, հոսանքն իվար կ'երթայ:

Լուզորդներ օգնութեան կը փութան եւ կը պասան,

— Տէրտէ՛ր, տու՛ր, ձեռքդ տու՛ր, որ աղասինք:

Բայց իզուր: Տէրտէրը ձեռքը չի տար: Զուրը
զայն կ'առնէ տակը, կը իսեղդէ ու կը քչէ, կը տանի
հետուները:

Երր ականատեսներ այս տիսուր գէպքը կուզան
երէցինոց կը պատմեն, անեկա պազարինութեամբ կը
լորէ:

— Լուզորդները իսեղդեր են աերտէրս, որ տու՛ր
տու՛ր են կանչեր: Անոնք չեն գիտած որ իմ աերտէրը
տարու սպորտթիւն չտնէր: Եթէ լուզորդները փո-
խանակ տու՛ր կանչելու, ա՛ռ, ա՛ռ, կանչէին, աեր-
տէրս ձեռքը կ'երկնցնէր եւ կ'աղասուէր . . . :

ՄԵԾ ՊԱՀՔԻ ՔԱՐՈԶ

ԿԱՅ Ժամանակ մը, որ պահքի օրեր արգիլուած էր
ո՛չ միայն մսեղէն, այլեւ նաև կատարիքի կերակուրներ,
կթեղէն ու կաթեղէն։ Այդ բարի օրերուն Մեծ Պահոց
քարոզներն ալ առհասարակ ուտելու եւ չուտելու շուրջ
կը դառնային։

Օրին մէկը, Մեծ Պահոց Կիրակի մը, քահանան
մութնուլուսուն կ'արթննայ եւ օրուան քարոզը կ'որո-
ճայ, կը պատրաստէ։ Եկուր տես, որ ճիշդ այդ մամբ-
առուքի պահուն սատանան կը մտնէ քահանային փորք
եւ զայն կը մզէ փորձի։

Երէցկինը այդ օր աղուոր մածուն մը մակրեր
էր։ Կը տեսնէ զայն, կամացուկ մը կը մօտենայ պլ-
տուկին, կը վերցնէ խփուկը եւ հապճեպով քանի մը
դպալ կը հատկուէ, աղուորիկ մը շրթունքներն ալ կը
լիզէ, կը լեզուըբաէ ու կը վաղէ եկեղեցի։

Զըսէ՞ս մէր անփորձ Տէրտէրը աճապարանքէն՝
խոշոր կտոր մը մածուն ձգեր էր միքուքին վրա՞ն։

Ճերմակ, սպիտակ մածուն՝ սեւ մօրուքի վրայ՝
տշք ծակող բան էր։

Այսովէս ու այնպէս, երբ քահանան կըսկսի քարո-
զի, կ'ըսէ։

— Օրհնածնե՞ր, գիտէք որ ապաշխարութեան օ-
րեր են։ Զըսլայ որ սատանային խարուքի եւ պահք
ուտել փորձուիք, եւ այլն, եւ այլն։

Զարտճճի ունկնդիբներէն մին, ա՛լ չկրնալով հան-
դուրժել ժուժկալ քահանայի քարոզին, կը հարցնէ։

— Հապա Տէ՞ր Հայր, այս միքուքիկ վրայի ճեր-
մակն ի՞նչ է։

— Վա՛յ անիծեալ, կը յարէ քահանան, աս ո՞ր
սատանան թափեր է հոս……։

* * *

Ի Մ Ա Ս Ս Ո Ւ Ն Խ Օ Ս Ք Ե Ր

Գլուխող պաղ պահքիր, սոռքերդ առք պահքիր,
Փորդ միջակ պահքիր, րժբշկի կարօտ չես լինիր։

ԱՄ ԶԿՈՏ ՏԷՐՏԵՐԸ

Տէրտէրին մէկը իր ծուխերէն մին կակուզ կը գտնէ և կուզայ կ'երթայ այդ տունը, կ'ուսէ կը խօնէ, և այս ամէն օր:

Տանտէրն ու տանտիրուչին կը ձանձրանան: Աս մէկ չէ, երկուք չէ: Բայց ի՞նչ ընեն: Վերջապէս տանտիրուչին ճարը կը գտնէ: Կիները այս տեսակ բաներու մէջ հնարամիտ են:

Տէրտէրը սովորութիւն ունէր, տանտիրոջ հրամացուծ կերտակուրը սահելէն վերջ, վերջին պատառը կը խնայէր ու կ'ըսէր:

— Տիրուչի՛, այս մասն ալ վերցո՛ւր, պահէ և վաղը գարձեալ կ'ուզամ կ'ուսեմ:

Վաղը վաղվաղակի կուզայ, աւելցուքը պահել կուսայ միւս վաղուան և այսպէս շարունակ:

Օրին մէկը երր գարձեալ կ'րուէ:

— Վերցո՛ւր եւ այս մասն ալ վաղուան պահէ:

— Տէր Հայր, կը կրկնէ տիրուչին, խնդրեմ այդ մասն ալ այս անզամ տարէք երէցիինը թո՞ղ պահէ, վաղը՝ քեզ համար....: Գնա՛, եկո՛ւր, կե՛ր անկէ:

* * *

ՏԷՐ ԵՂԻՇԵՆ

Տէր ԵղիՇեն, մէր օրով թէնէսէի քահանաներէն մին էր: Ռւսումնական, զիտնական մէկը չէր ան, բայց ընկերուական և ժողովրդական մարզ էր: Ինչպէս մէր երկիրը կ'րսեն, պարս մարզ էր, մանաւանդ կեզ-ծիրէ ընաւ չէր ախորժեր:

Այս քահանան ուշադրութիւն կ'րնէ ու կը տեսնէ, որ իր հարուստ ծուխերէն մէկուն կինը շատ բարեպաշտ կը ձեւանայ: Ամէն օր, Աստծուն օր եկեղեցի՝ ժամ կուզայ, կը ծովի կ'ելլէ, զետինը կը համբուրէ, աղօթք կը մրմռայ, զրուխը կ'ուրսակէ, խոչ ալ կը հանէ, բայց ժամուց չիտար:

— Կեցի՛ր, ասոք ազում՛ք զաս մը ասամ, կ'ըսէ:
Օրին ժէկը, կիրակի առաւօտ, ըստ սովորութեան
«Փառք ի Բարձունս»ի ժամանակ, պատարագիչ Տէր
Եղիշէն բուրգառը ձեռքը, յիշողչէքի կը պատի և երր
կը մօսենայ այդ ձեւացեալ բարեպաշտուհին, որ ե-
տեւէ հաեւ խաչ կը հանէր:

— Հաճի՛ քուրիկ, կ'ըսէ, խաչը գլոխի ուտէ, մէ-
րալիքը ցնծա՛...:

* * *

ՂԱԶԱՐՈՍ ՄԵՌԱԿԻ

ԺԱՄԱՆԱԿԱՆ, Հայախոս գիւղի մը ժէջ երկու քս-
հանայ կան եղեր, Աւագերէցը Տէր Դաղար, պղամիկը՝
Տէր Օհան:

Երկու աէրսէր մէկ ժամու հովիւ, բայց որսով
հոգիսվ իբրարու թշնամի: Բան գործ ըրեր, մին միւ-
սէն ծուխ կը գողնար: Այս բանը ամենուն ծանօթ էր,
մանաւանդ երէցիիններուն:

Բարի օր մը, Մեծ Պահոց Միջինքին, Տէր Դաղար
իր մահկանացուն կը կնքէ:

Ինչ որ է, կը հասնի Ծագկազարդի Շարաթ օրը:
Հիմա Տէր Օհան, ըստ Տօնացոյցի պիտի կարզայ Դա-
ղարու Յարութեան Աւետարանը:

Ժազովարդ շատ, վերնատունն ալ կիներ լեցուած
էն: Հան է նաեւ մեռնող Տէր Դաղարի կինը: Եւ երր
Տէր Օհան Աւետարան կարզալու ատեն կը հանդիպի
այն համարին, ուր զրուած է՝

«Դաղարս մեռմ՛ և ևս ուրախ ևմ...»

Տէր Դաղարի կինը վերնատունէն կը կանչէ:

— Անամմ՛չ Տէր Օհան: Հարկա՛ւ ուրախ պիտի
րլուս: Դաղարս մեռաւ, ծովիերը քեզ մնացին...:

* * *

Ա Ա Ա Յ Ա Խ Ա Ծ Կ Ա Բ

Ասոծդդ զիացիր, առածդդ զիացիր,
Բրածդդ զիացիր, զբածդդ զիացիր:

ՄԵԴԱԿՈՐՆԵՐԸ

Մեր զիւղի Տէր Սարգիս Պատան, կը ըստն թէ,
պատա մարդ էք:

Զմեռ զիշեր մը, ըստ զեզչկական սովորութեան,
զիւղացիք քահանային սենեակը հաւաքուած աջէն ձու-
խէն կը վիճին:

Վերջապէս խօսքը կը զտոնայ կուզայ յաւիտենու-
կան տանջանքի՝ գժոխքի շուրջ:

Ամենքը ամէն կողմէն կը ձառն: Եզրակացու-
թիւնը կը յանդի հոն, որ մեզաւորները արդարներէն
հարիւրապատիկ, հազարապատիկ շտա պիտի բլլան
թուով, և անոնք յաւիտենուպէս պիտի այրին, տո-
չորին գժոխքի անմար կրակին մէջ . . . :

Տէր Սարգիս կը տեսնէ, որ եզրակացութիւնը գէց
տեղ կը յանդի և ունկընդիրներ պիտի մեկնին սորտա-
փով:

— Օ՛ո՛, խելօք Դաւիթիւններ, կը ըսէ, ի՞նչ եւեր էք ձեր
չունած ու չզիսցած բաներու մասին կը վիճիք: Ար-
շընով կը գնիէք, օխայով կը ծախուէք: Մամկը ըրէք պատ-
մէմ ձեզ, թէ ի՞նչ պիտի պատահի վերջին գտասասանի
օրը:

Այդ օր միլիսն միլիսններով մարգիկ պիտի հա-
ւաքուին հրապարակը: Աւազի համբանքով մարգ-
արարոծ պիտի զիզուի հոն:

Ասուուծոյ Աթսոսին աջը պիտի կանդնի Յիսոսու,
խոկ ձամիք պաշտուոր սասանան: Ակնթարթի մը մէջ
մեզաւորները պիտի բաժնուին արգարներէն, ինչպէս
այծերը ոչխարներէն: Եւ ահա, ի՞նչ տեսնէք: Մեզա-
ւորներու բանակը պիտի կազմէ անհամար բազմու-
թիւն, խոկ արգարներունը հազիւ ափ մը ժողովուրդ:
Յիսոսու հոգ պիտի արտօմի, սասանան արսին է, իր եր-
կար պոչը պիտի խրէ ասացերէն ալ վեր: Եւ տիեզերք
պիտի սասանի:

Աս մէկ բանը Ասուուծոյ զործին պիտի չզայ, ո՛չ
ալ Յիսոսունին: Աւստի երկուքը խօսք մէկ ըրած ա-

նանկ տիսց մը պիտի քաշեն սատանային, որ ծնելուն
փիւշման պիտի ըլլայ...:

Եւ մենք մեղաւորներս առօք վասոօք պիտի մանենք
Յիսուսի թեւերուն տակ: Պրծա՛ւ զնաց...:

* * *

ԱՓԻԿ ԹԱԳԱԽՈՐԸ

ՕՐԻՆ մէկը եպիսկոպոս մը իր փոքրաւորին հետ
կ'իջևանի հարուստ գիւղապետի մը տունը:

Գիւղապետը իր այս պատուական հիւրերը կը մե-
ծարէ ախոսուազուն, կը կերցնէ, կը խմցնէ շարաթնե-
րով, մինչեւ որ հիւրերը կը լրցնեն պաղիի գործը:

ՄԵԼԻՆԵԼՅ օր մ'առաջ Եպիսկոպոսը տան ամայու-
թենէն օգտուելով կ'առնէ իր փոքրաւորը կ'իջնէ կեղա-
րը, եւ Հոն, զինիի, բաշելի, կը լապոլի կարասներու
կարգին կը զանէ խոշոր պարկ մը ապուխտ, պատուա-
կան անսակէն: Մօտիկն ալ գիւղաւծ տան վառելիքը,
ափիկներ, արջառներու բակորեն չորցուած:

Շուտով եպիսկոպոսը հրաման կ'ընէ որ փոքրա-
ւորը ապուխտի վերթերը իջեցնէ իրենց պարկին մէջ
և անոնց տեղ լցնէ ափիկները:

Հրամանը վայրենական կը կատարուի:

Զրուե՞ս առ եղածը վերէն կը լրանէ եղեր գիւղա-
պետի հարսնուկը, որը կուզայ ու ականջը կ'առնէ իր
պարոն պապուն:

Աս այ իր կառպին, հիւրերու բացակայութենէն
օգտուելով հարսին հրաման կ'ընէ որ պարկը պարզէ
և ապուխտին աեզր լցնէ ափիկները:

Այսովէս ալ կ'ըլլայ:

Հրամանը պահուն Եպիսկոպոս և գիւղապետ ի-
րար կը փորձեն:

Նախ Եպիսկոպոսը կ'առնէ:

«Պարոն գիւղապետ, կ'ընէ, արդեօք կը յիշէ՞ք այն
թուտկանը, երբ մոեզէն թաղաւորը իր հողեզէն զահը
թողուց և մազեզէն քաղաքը լուզմեցու»:

— Օչո՛, կը պատասխանէ գիւղապետը։ Ես զայդ լու գիտեմ։ Բայց գուն ալ գիտե՞ս, որ մահղէն թաղաւորը, մաղեղէն քաղաքէն փախու և ափիկ թաղաւորը յաջորդեց անոր։

Եպիսկոպոսը շատ ուշ հասկցաւ, որ ինք որու հետ զործ ունի……

* * *

ՈՒԽՏԱՊԱՀ ՀԱՃԸՆՑԻՆ

ՀԱՃԸՆՑԻ վաճառական մը հարիւրաւոր ոչխար կը գնէ Սիւրխայէն, կը լիցնէ նուռու մը մէջ, որ տանի կիորոս ու մեծ շահով մը ծախէ։ Փոքրիկ տղան ալ նուռու մէջ իրեն հեան է։

Ճամբան նաւը ալեկոծութեան կը բանուի, և մերձ է ընկզմիւ։ Ի՞նչ ընէ, կը քաշէ փոքրիկը ծունկին վրայ և բազկատարած կ'աղօթէ։

— Ո՞վ Սուրբ Սարգիս, Սուրբ Սարգիս, հազուգ մատաղ, քեզ մատաղ։ Եթէ ոչխարներս լժան կիորոս հասցնես, զանանք ամբողջուրեամբ քեզ պիտի զոհիմ։

— Տղան շլմորած աչքերը հայրիկին ուղղեալ։

— Ես պատպա, կ'ըսէ, երր բոլորը Սարգիսին ոյիտի տաս ինծի բան պիտի չթողնե՞ս։

— Ծո՛ բակոտ, սո՛ւս, ձանգ կարէ, կ'ըսէ հայրը, ինչ անգամ մը որ ծովեղեքը հասնիմ, ոջլոտ գասնուկին զմակն ալ դուրսպան կ'ընեմ իրեն։

* * *

ՃԱՐՊԻԿ ԳՈՂԸ

«Ըրեր է զողութիւն,
Առեր է բողութիւն»։

ԽՈՍՏՈՎԱՆՈՂԻՆ մէկը Մեղայի տուն, քահանաւին թմբածութենէն օգտուելով անոր ոսկի ժամացոյցը զբողանէն կը թոցնէ։ Եւ ապա։

— Տէ՛ր Հայր, կ'ըսէ, ես մեղաւորս մեծ մէղք մը զործած եմ որ խիզճու կը տանջէ։ Խնդրեմ օգնէ՛ ինծի։

— Ի՞նչ է, զաւակ, ըսէ՛ նայիմ։

— Բաեմ, ինչպէ՞ս ըսեմ: Մէկէ մը ոսկի ժամացոյց մը գողցեր եմ, կ'ուզեմ զայն քեզի տալ, որ թութիւն տաս ու խիզն հանդարախ:

— Ո՛չ, օրհնած, կ'ըսէ, ես չեմ տաներ, ժամացոյցը պէտք է տիրոջը տաս:

— Տիրոջը կ'ուտամ, բայց շառներ:

— Ե, ուրիմն, երբ շառներ, ժամացոյցը քեզի պահէ եւ Աստված թողոթիւն շնորհէ:

* * *

ԶԷՅԹՈՒՆՑՈՒՆ ՄԵՂՅԸ

ԶէՅԹՈՒՆԻ քաջորդիներէն մին, երկար տան լեռներու վրայ ասպասակութիւն ընելէ ետքը զզջումի կուգայ ու կ'իջնէ վանք, ծունկի կուգայ վանահօր առաջ, ու

— Վարդապետ, կ'ըսէ, մեզա՞յ: Լեռներ կարեցի, զլուխ ջարդեցի, մարդ կողոպտեցի, անմեղներ սպաննեցի, մեզա՞յ:

— Սասուած թողութիւն շնորհեսցէ:

— Բայց Վարդապետ, կ'ըսէ, արդեօք թողութիւն պիտի տա՞ս այն մեծ մեղքիս տալ, որ միայն մէկ անդամ գործեր եմ: Այդ խոստովանած մեղքերս բան մը չեն, հապա ինչպէ՞ս պիտի ներես անոր, որ Զորեքշարթի օր մը սիկարս վասեր եմ մոմէն:

— Օրհնա՞ծ, ասոր ի՞նչը մեղք է:

— Ե՞մ', պախ աւրեր եմ:

— Այդ ալ իմ հեջ մէկ բանս չէ: Գնա՞ բանիզ, մոմ մըն ալ վասէ Սուրբ Սորոգիսին:

* * *

ԱՍՏՈՒԾՈՅ ՃԱՄԲԱՆ

ՊԱՏՈՒԵԼԻԻՆ մէկը քաղաք պաշտօնի կը հրաւիրաւի. նորեկ է եւ չպիտեր առւնն ու նամակատանը:

Նամակ մը ունի մէջլին յանձնելիք ու փողոցէ փողոց կը թափառի, չկընար նամակատան ձամբան դրան նել:

Կը հանգիպի փոքրիկի մը, որ անկիւն մը նստեր կօշեկ կը ներկէր:

— Զաւա՛կս, կ'ըսէ անոր, ո՞ւր է այս քաղաքին նամակատան ճամբան:

— Հո՛ս է, պարո՛ն, կ'ըսէ փոքրիկը:

Պատուելին նամակը յանձնելէ վերջ, վերադարձին փոքրիկին մօտենալով.

— Շնորհակալ եմ, զաւա՛կս, կ'ըսէ: Դուն ինձի նամակատան ճամբան ցոյց տուեր, այս Կիբակի եկեղեցի եկո՛ւր, ևս ալ քեզի Աստուծոյ նամբան ցոյց տամ:

— Հարաս պատուելի, կը յարէ ազան, երբ զուն փոթին ճամբան չես զիտեր, Աստուծոյ ճամբան ուրիշ պիտի գիտնաս:

* * *

ՀՈԵՏՈՐ ՏԵՐՏԵՐԸ

Տէ՛րՏէ՛րին մէկը քարոզել շատ կը սիրէր, լայց Ե՞նչ կը քարոզէր ինք ալ չէր զիտեր: Այս լանը ինքն ալ զդալով պատուելիք էր լուսարարին, որ երբ քարոզի պահուն անհամ լուն մը բերնէն փախցնէ, լուսարարը իր փէշէն պէտք է քաշէր:

Օր մը, այս տէրտէրը Սուրբ Գէորգի մասին կը քարոզէ:

— Սուրբ Գէորգը, կ'ըսէ, մեր ամենէն զօրաւոր սուրբերէն էր: Օր մը անիկա վիշտով օձ մը սպաննեց, սրուն պոչը հինգ հարիւր մէթը կար:

Լուսարար փէշէն կը քաշէ:

— Եթէ հինգ հարիւր չկար, կ'ըսէ, 200 կար:

Լուսարար նորէն կը քաշէ:

— Կարծեմ, կ'ըսէ, հարիւր կար:

Նորէն կը քաշէ: Այս անզամ հոկտորը կը ուստի դի, ու

— Անզաման քանիին մէքը կար:

Եւ երբ զարձեալ փէշը կը քաշուի, այս անզամ իսուրը լուսարարին ուղղելով:

— Ծո՛ խայտառակ, կ'ըսէ, հարկ օձր բնա՞ւ պոչ չունէր . . . :

ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԵՂԱՐԾ

ՎԱՐԴԱՊԵՏԻՆԵՐՈՒ վեղարը նշանակ է իրենց կուսակրօնութեան: Կ'ըսեն թէ անոնցմէ շատեր այդ վեղարը իրենց գլուխը զնելէն վերջ կ'զգան անոր ծանրութիւնը, բայց ի՞նչ ընեն: Վերջապէս անոնք ալ մարդեն, չէ:

Այս մատայնութեամբ տանջուող վարդապետին մէկը կը փոթորկոս օր մը երր փառցցէն կ'անցնէր, հովը վեղարը կը թացնէ: Խակ ինքը ներքնապէս դոհունակ խօսքը ուղղելով վեղարին.

— Վեգո՛ր, կ'ըսէ, աղէկ որ զո՞ն քեզմէ եղար...:

* * *

ՄՈՒՐԱՏԱՏՈՒՐ ԱՓՈՍԹՈԼԸ

ԿԱՐ ու չկար լեռնական հովիւ մը կար, որ չառ հարուստ էր: Աւնէր հարիւրաւոր ոչխարներ եւ հնչուն զրամ մեծաքանակ: Հարուստ էր, բայց գլում գլուխ էր:

Օրին մէկը, ինչպէս կ'ըլլայ, ինչպէս չըլլար, կը մատաղը Սուրբ Ափսոսթոլին ուխտի երթաւ: Լոեր էր, որ այդ միջոցով պիտի կընար գործի յաջողութիւն ու պահովիւ:

Ահա այս նողասակով մէջքը կը կապէ տոպրակ մը սոկի եւ ուխտաւորի ցուողը ձեռքը կ'իյնայ ճամբար:

Աւշ տաեն վանք հասնելով վանքի գոները փակուած կը զանէ, ուստի այդ գիշերը կը սոխուի, վանքին զուրս ջաղացքի մը մէջ կ'ծեւանիւ:

Չըսի՞ս իսեղծ հովիւը կեսնքին մէջ ջաղացք չէր մատած և անսնելով ջաղացքարի գարձուարձիկ պառյան ու ջախչախի ներդաշնուկութիւնը, ապչանքով կը գիտէ պային եւ ջաղացքի տաշտին մէջ դիպուած ճերմակ ու իւրը գիտելով զայն աստուածային չնորհ մը կը նրկատէ:

Անզին նենգամիտ ջաղացպանը հանելուկը կը կը սոհէ եւ կ'որոշէ փետաել այս նորելուկ սազը:

— Բարեի հովին, կ'ըսէ, ի՞նչ կը նոյնիս այսպէս տպշած :

— Կը նոյնիմ եւ չեմ կրնոր հասկնալ ի՞նչ է այս :

— Այդ զարձող քարը կը կոչուի Սուրբ Ափոստոլի մուրատատուր հայրակ: Ո՞վ որ երկիւզածութեամբ խոնարհի եւ համբուրէ զայն իր մուրատին կը հասնի լիսկասար:

Խեղճ լունականին ալ փնտուածը այդ էր:

Ռւսակի կը քակէ մէջքի սոկին, կը զնէ քովիկը, առ ձիւ եւ երկիւզածութեամբ կը ծով համբուրելու համբուր մուրատատուր ձախրատկը: Սակայն, աւո՞գ, համբուրին հետ քիթն ու պառանզն ալ վրայ կուտայ եւ ապա քեթ րերան արիւնլուայ կը պոսայ:

— Ճշմարիտ կ'ըսիմ, ո՞վ Ափոստոլ, շատ զօրաւոր ևս եղեր, բայց երանի թէ ո՞չ զուն մարզոց մօտենալիր, ո՞չ ալ մարզիկ քեզի...:

* * *

ՀԱՅՀՈՅԻ ՎԱՐԴԱՊԵՏԸ

ՎԱՐԴԱՊԵՏԸ մէկը, որ իրը հայհոյիչ ապաշխատ բութեան առկ զրուած էր, ասուը առարի պիտի ճգնէր այն՝ վանքի խուցերէն մէկուն մէջ եւ միայն լոյս աշխարհ պիտի զար եղիսկոսոսին հետ, կամ եղիսկոսոսին հրամանով:

Անձրեւս օր մըն էր, երբ եղիսկոսոսը զիւղ մը պիտի երթար, անիկա իրեն հետ առու նաեւ ապաշխատ բոզ վարզապեան ալ: Եւ երբ փողոցէ մը կ'անցնէր, յանկարծ կին մը զարս ելու եւ «Հայր Սուրբ, Հայր Սուրբ, բասու, ինզըրմ քանի մը վարդկեան կեցէ՛ք, կարեւոր բաելիք մունիմ ձեզի»: Եւ մտու ներու:

Եղիսկոսոս եւ վարզապեան հեղեղանման անձրեւի առկ կը կոյնին, կը սպասեն քանի մը վայրկեան, մինչեւ որ ջուրը ուկորնին կ'անցնի, կը քմիտին, խիստ կ'ըլլան: Խորհերով որ բարեպաշտ կինը կարեւոր ախտ մը ունի կատարելիք:

Կինը կ'ուշանայ, Եպիսկոպոս և Վարդապետ
դուքը նեղուած են, չա՛տ նեղուած:

Այդ պահուն բարեպաշտաւքին դուքս ելլելով,
«Շնորհակա'լ եմ, Հայր Սուրբ, կ'ըսէ, ալ կընդուժեկ-
նիլ»:

— Բայց ինչո՞ւ սպասցուցեր էիր մեզ, կը հարցնէ
հայհոյիչ Վարդապետը:

— Բան չկայ, կ'ըսէ կինը պատրիառութեամբ,
թխումայրին տակ հաւկիթները շարեցի որպէսպի վաս-
եակներո ձեր վեզարին նման պավոզիկ ունենան: Գոր-
ծրու լրջցաւ, ա՛լ հիմա կրնաք երթաւ:

— Ծառայ եմ Սրբազն, կ'ըսէ Վարդապետը, ա՛լ
համբերութիւն հասաւ, թոյլ տուէք որ քարը հանեմ:
Գիտցէ՛ք որ ահա տասնկ աեզեր է, որ յիշոցը միշողէքի
մեզ կ'անցնի:

— Քարը հանէ՛, հրամա՛ն քեզի, կը յարէ Եպիսկո-
պոսը, և տասը տարուայ պարաքդ վճարէ իր տոկո-
սովը: Աստուած թողութիւն շնորհէ քեզ:

* * *

Ի Մ Ա Ս Ա Խ Ն Խ Օ Ս Ք Ե Բ

Ես ուզիգն եմ տեսած, եղբա՛յր,

Ծուռին ուզիգ չեմ տսեր:

Ես լուսին եմ տեսած, եղբա՛յր,

Աստղին լուսին չեմ տսեր:

Ահեծիս Վրդ. ՅՈՎԱՆՆԻՍԵԱՆ

* * *

Հիլու հիլէպազ տըր
Քիմսէ պիլմէզ քէնտինի,
Հեր քիմէ էյիլիի խուրսէն
Սազըն անտէն քէնտինի:

Ծածկամիտ է եւ նենդաւոր

Զիյնսս ծուզակը անոր.

Արո՛ւ որ բրեր ես բարիք

Զրլիլայ որ ան, փորէ քեզ հոր:

ԱՐԴԱՐ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ

ՆՈՐԱԴԱՐՁ Սովորին մէկը անդենականի մէջ ձամբրոբելու տաեն կը հանգիսպի Սերովբէի մը, որ հրեզէն սուբով զուսոր կը պահէր Եղեմին։ Հրեշտակը մեր այս ձամբրոբը տեսնելուն պէս կը ճանչնայ։ Սերովբէ է, չէ՞, ամէն բան կը գիտնայ։ Սուբը կը բարձրացնէ եւ կը պոռայ։

— Սքա՞փ, ո՞վ ես զուն եւ ո՞ւր կ'երթաս,

— Ես, կ'ըսէ ձամբրոբը, քրիստոնեայ եմ եւ ձեռքը ազատ մուտքի տումս ունիմ Եպիսկոպոսէն զնոծ։

— Բայց, կ'ընդմիջէ Սերովբէն, ես գիտեմ քու կեանքպ անցաւոր աշխարհին մէջ, ո՞չ արողին էր եւ ո՞չ կըսզին։ Գիտեմ թէ հան ի՞նչ խոզերու հետ լոպըստկեցար զուն։ Ռւսափ չես կրնար անցնիլ։ Միայն միջոց մը ունիս փրկութեանդ համար։ Կը տեսնե՞ս այս անդուխը, որուն ծայրը բազմած է հինաւուրց Եհավան։ Կ'ոտնեսս սոս կաւիճը եւ մէն մի յանցանքիդ համար գիծ մը քաշելով սանդխամտերէն կը բարձրանաս։ Եթէ կաւիճդ չհատնի, ներս կը մտնես, այլապէս կ'իյնսս վար……

Ի՞նչ բնէր խեղձր, գիտէր որ իր մեղքերը անթիւ էին եւ անհամար, անասելի եւ աններելի, բայց պէտք էր փորձ մը ընել։ Առաւ կաւիճը եւ մեղքերը զծերով սկսու բարձրանալ։ Քանի մը օր յետոյ, ի՞նչ տեսնէ աղէկ։ Վերէն վար թաւուլգլոր մէկը կ'իջնէ։ Աչքերը կը շփէ, աշազրութեամբ կը նոյնի եւ կը ճանչնայ։ Զրուե՞ս այդ եկողը, իրեն փրկութեան ասմասկ ծախող Եպիսկոպոսն է եղեր……։ Զարժացմամբ կը հարցնէ։

— Արրազա՞ն, ի՞նչ հալ է այս։

— Զաւուկ, մի՛ հարցներ, կը կմկմայ Արրազա՞նը ծոծրուկը քերելով։ Կաւիճս հատա՞ւ……։

ԽԱԹԵՐ ՀԱՄԱՐ

ՕՐ մը Ամերիկացի Միսիսիպի մը կ'իջեւանի նահապեաւական տուն մը, թուրքիոյ մէջ։ Գիւղապեաբ շատ գոհ կը մնայ այս պատուական հիւրին այցելութենէն եւ ըստ սովորականին կ'ուզէ զայն մեծարել առուել չափով։

Աւստի կը չակէ պատուական սեղան։ Հոն կը զիգէ Աստուծոյ բարիքները առաս առաս։ Միս, խորոտիկ, մեզը ու հաւեկիթ, սեր ու կարագ, ամէն ինչ լիփեցուն։

Իշխան, Տէրոէր սեղանսկից կ'ըլլան Միսիսիպին, կուշտ ու կուռ վայելելով Աստուծոյ բարիքները։ Բայս սովորականին չեն ալ մասնար հիւրի մեծարանքը։ Եւ հանէ հանէ հրաւերեալներ մէյմէկ պատառ, երկու պատառ կը հրամցնեն Միսիսիպին եւ կը խնդրեն որ Միսիսիպի զիրենք չմերժէ եւ ուտէ խաքեր համար։

Միսիսիպը բարի եւ ազնիւ ծերունի, անքաղաքավավարութիւն կը նկատէ զանոնք մերժել եւ որուածը կ'ուտէ լման խաքեր համար։ Քիչ վերջ, չար բախտէն, Միսիսիպին փորը ցաւ մը կը մանէ։ Ազօթք, պազատանք չօգներ, պէտք էր գիրժել բժիշկի։

Գիւղ է, բժիշկ ալ չկայ, ուստի զիւղապեալու ունի չունի քսասոս էշ մը, որուն վրայ կը բազմեցնէ Միսիսիպը եւ կը քչէ քաղաք։

Դժբաղգարար ճամբան բարի Միսիսիպին փորի ցուը աւելի կը սաստկանայ եւ խօսք ուզգելով աւանակին կ'ըսէ։

— Ամա՞ն իշուկո, բարի՛ իշուկո, կ'աղաչեմ քեզ, չուստ ըրէ, ժամ առաջ ձգէ զիս քաղաք խաքերս համար։

Օչո՛, էշը բանէ խապար չունի, ականջները կոխի կոխի, քէփը չաւբեր, աստիկ մատիկ կը քալէ։

Այս անդամ Միսիսիպը խօսքը քովը կեցողներուն ուզգելով կ'ըսէ։

— Ճշմարիտ կ'ըսեմ ձեզի, այս աւանակը ինձամէ խելացի է, որ ԽԱԹԵՐ ՀԱՄԱՐ հանգիստը չարեր:

* * *

ՏԷՐՏԷՐԻՆ «ՓԱՐԱՏԵԱ»Ն

ՈՂԱՆԴԱՄՈՒԼ թիրոտին մէկը կը հիւանդանայ: Տնեցիք կ'որոշեն կրօնական մը կանչել որ հիւանդին վրայ աղօթէ:

Եւ այս անգամ փոխանակ պատուելին կանչերու տէրտէրը կը կանչեն:

Կուգայ բարի համբեր, «Փարստանա»ն կը խօսի, բայց մեկնելու առեն, կ'ուզէ հասկնալ, թէ ինչպէ՞ս պատահեցաւ, որ այս մոլեսանդ բազոքականները պատւելին կանչելու ահզ զինքը կանչեր էին, մինչզեռ ուրիշ օրեր, տէրտէրին չուքէն կը փոխէին, որ ըլլույթէ թէ պղծուեին:

— Զաւա՛կս, կ'ըսէ Տէրտէրը, զինքը ճամբրու զբնող հարսնուեկին, մայրիկին վրայ աղօթելու համար, ինչո՞ւ զիս կանչեցիք փոխանակ պատուելին կանչելու:

— Արովէնետեւ, կ'ըսէ հարսնուեկը, բժիշկը ըսեր էր որ մայրիկին հիւանդութիւնը փոխանցիլ է:

* * *

ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ «ԱՐՁԱԿԵԱ»Ն

ԹՌԻՌՔԻՈՅ գուտորի հեռաւոր մէկ զիւզի քահանան անկողին կ'իյնայ եւ մերձ է ի մեռանիլ:

Աւստի իր եւ անեցւոց փափազին համաձայն վահարի մը եղիսկոսպասը կը հրաւիրուի, որպէսզի հիւանդին «Արձակեա» մը խօսի:

Եղիսկոսպասը անշուշտ սիրով ճամբրայ կ'երէ, պատուած իշով մը:

Սատանան րան զործ չունի, ճամբրուն վրայ էւր ուրիշերը կը անկէ: Նոյն պահուն պատուելի մըն ու տնդիէն ակնոցը քթին, պատանը ձեռքը, օրօր չորոր

կը հասնի հոն և բանը հասկնալէ վերջ, կ'ըսէ Եպիսկոպոսին, անշուշտ հեղնանքով:

— ԱՇ Ճերտոկ, «արձակեա»ն փոխանակ տէրտէրին՝ աւանտիթով վրայ կարդացիր, որ չսատկէր:

— Պատուելի՛ կ'ըսէ Եպիսկոպոսը, իշուս հարցուցի, ես թիրու եմ, ատանկ բաներու չե՛մ հաւատար, լուսւ:

* * *

ՓԱԽՈՒԿ ԱՄՈՒՍԻՆԸ

ԺԱՄԱՆԱԿԱԼԻ ԵՐԱՍՏԱՎԱՐԳԲԻՆ ՄԷԿԸ կ'ամուսնանայ և հազիւ մեղրալուսնի օրերը բոլորած հարսը կը ձգէ տուն և զարիպի ցուպը ձեռքը կը հեռանայ Պօլիս:

Հոն 15 տարի պանդխանէլէ յետոյ, տուն կը վերտպանայ և ի՞նչ տեսնէ աղէկ: Իր բացակայութեան կինը բազգաւորուեր է երեք զաւակներով: Առաջինը 14 տարու, երկրորդը եօթը, երրորդն ալ երկու տարեկան:

— Ազջի՛, ո՞վ են տանք կը հարցնէ զայրութով:

— Օ՛, սիրուն ամուսինս, հանդարակ, կը պատասխանէ կինը վազաքաշանքով մը: Տե՛ս, առ երեքն ալ քու հարազատ զաւակներն են:

— Ինչո՞ւ . . . :

— Պատմե՞մ . . . :

— Ամենէն մեծը սիրոյ պատուղն է մեր մեղրալուսնի օրերուն: Գիտե՞ս ա՞ . . . :

— Ե՛ միւսնե՞րը:

— Երկրորդն ալ ունեցայ այն օրը, որ ինձի սիրոյ նամակ մը զրկած էիր Պօլուէն:

— Ե՛, շատ լուս, երրո՞րդը:

Երրորդը, որ այդ պահաւուն զգաթի մը վրայ տիտիկ ըրեր, ձանկով, ձանկով ուսւի կ'ուտէր,

— Թո՞ղ, կը յարէ կինը, թո՞ղ այդ երրորդն ալ իր ուսւիր ուտէ, ան ալ քեզի բարա ըստած չունի եա՞ . . . :

ԲԱԼԱՍԱՆ ՏԱՅՈՒՆ ՀԱՇԻՒԾ

ԳՈԶԱՐԵՒԻ ԼԽԱՆԵՐԵՆ մէկուն մէջ երիտասարդ մը կտր, որ ամուսնացաւ, իրեն պէս վախուկի մը հետ եւ երեք ամիսէն ունեցաւ մանչ զաւակ մը:

Է՛, լ՞ուչ ընեն: Բան մըն է եղաւ, պէտք էր միտք հանգարանցնող հաշիւ մը գտնել, որ տղուն արբ-նամուսը չաւրուի:

Կր չափեն, կր ձեւեն, չեն կրնար տակէն ելլել:

Խելօք Դաւեխթին մէկը այդ պահուն իրենց օգնութեան կը հասնի եւ կ'ըսէ, թէ Սոոյ մէջ հայ մարդ մը կայ, որ ատանկ կնճռոտ հաշիւները կրնայ լուծել, ևթէ իրեն կարեւոր նուէր մը տրուի: Այդ հաշուագէտը կը կոչուի Բալասան Տայի:

— Նուէրին խօսո՞քը կ'ըլլայ պէ, կ'ըսեն լսողները, թող բամբասող լիզուները կարկին, ջա՞ն դուրսկան իրեն:

Կուգայ, կուգայ Բալասան Տային, առօք վասոօք կր բազմի հարսու վիեսին մօտ: Կը լսէ պատմութիւնը, կ'ընդունի նուէրը եւ համբիչը հանելով կը հաշուէ:

— Բարեկամոնե՛ր, ճիշդ հաշիւ է տս եւ նորածինը ճիշդ ինը ամսու կուզայ, իրար անցնելու պէտք չկայ:

— Թէ ինչպէ՞ս:

— Մտի՛կ ըրէք, հաշիւը տս է: Փեսին ամուսնութիւնը հարսին հետ կ'ընէ երեք ամիս, երեք ամիս ալ հարսին ամուսնութիւնը վիեսին հետ, եղաւ վեց: անցնազ ամիս, այս ամիս եւ զարող ամիս երեք ալ տն, կ'ընէ ճիշդ ու ճիշդ ինը ամիս...: Պրծաւ զնաց:

Բարասան Տայուն հաշիւը կը հանգարանցնէ միտքերը եւ մինչեւ վերջ հարս ու վիեսայ կ'իյնան կ'ելլեն արավ-նամուսով:

* * *

Ա Տ Ա Ռ Ո Ւ Ա Ռ Խ Օ Ս Վ Ե Բ

Եշր իշուն քով կապես՝ կո՞մ արուցը կ'առնէ՝ կո՞մ բարուցը:

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՃԷՆՆՔԸ

ՀԱՐՈՒՍ ՄԵՀԺԵՄ Հայ գրացի մոռնէր Յակոր
անունով։ Այս վերջինը թէպէտ անխնելք չէր, բայց
թուրքերը զի՞նքը բանի տեղ չէին դներ, չէ՞ որ աղքատ
էր և կհավուք։

Ասոր համար ալ գրացի իսլամներ, երբ հաւաք-
էին ՄԵՀՃԿԹԻՆ ունեալիր, միշտ կ'առաջարկեին Յակո-
րին, որ հախտինը ընդունի, իսլամանայ։

Եւ կ'ըսէին։

— ՄԵՇԳՔ ես Յակոր, ինչո՞ւ երթաս աղքատ Յի-
սուսի մը ետեւէն։ Հո՞ս ի՞նչ ունէր ան՝ որ հոն ի՞նչ
պիտի տայ քեզ։ Մինչդեռ մենք մեր նէնիկքին մէջ
գուրգուրանքը պիտի վայելինք րիւրաւոր հուրի-
փէրիներու, նման մեր Փէյղամպէրին։

Խեղճ Յակորը շատ կը նեղուէր այս խօսակցութե-
նէն, բայց կը վախնար ալ բան մը ըսելու։ Մերժէր
ի՞նչ ընէր, ընդունէր ի՞նչ ընէր։ Ճարը գտաւ վերջա-
պէս ու օր մը այսպէս ըստա։

— Ազանէ՛ր, ձեր առաջարկը բնդունելու մաքով
շատ խորհեցայ, ազօթեցի եւ ուզեցի տեսնել եւ հաւա-
տալ։ Եւ տեսայ։

Երա՞զ էր, թէ տեսիլք, չեմ գիտեր, տեղ մը գրտ-
նրեցայ, տեղ մը որ այս մոլորակին մէջ չէր։ Ինձ բո-
ւցաւ որ այդ տեղը նէնիկքն էր։ Ասոր մէկ անկիւնը
խարխրած չէնք մը կար, հարցուցի որո՞ւն է այս։
Բային Ներանոսներունը։

Ուրիշ մը տեսայ կիսաւեր եւ կիսափուռ, որու խո-
րեցէն խասնիճաղանձ ձայներ կուգային։ Քսի, որո՞ւ
նէնիկքն է այս։ Քսուեցաւ, Առվախականներունը։

Յեսոյ չէնքի մը առաջ գտնուեցայ, որու ներսերէն
ալ խորոնկ ձայներ կուգային, եւ այնքան մեծ բազ-
մութիւն լեցուեր էր հոն, որ մանողներու շատութենէն
չէնքի սեմերը մաշեր էին։ Հարցուցի որո՞ւ նէնիկքն
է այս։ Քսուեցաւ Քրիստոնեաներունը։

Ամենէն վերջ տարուեցայ չէնքի մը առաջ, որ

դոյնգույն կը չողար, նոփզնոր էր և քարերը աղամանդի նման: Իրաւ ալ հոգեզն մարմիններ, հուրիփերիներ անոր զուրսի կողմը պար բաներ չափաստ տիվան կը սպասէին: Շիտակը զմայլեցայ: Նայեցայ զուր կզպուեր էր: Հարցուցի որո՞ւ է այս նէննէքը: Ինձ ըսուեցաւ հալամերունը:

Իսկ ինչո՞ւ ասոր զաները կզպուեր են:

— Հոռ, ըսուեցաւ, տակաւին մարդ մտած չէ . . .

* * *

ՀՈԳԻՆԵՐՈՒ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԱՂՔԱՏ ՍԵՐԳՈՅ կը բնակէր աղարսակի մը մէջ և իր բազմանդամ ընտանիքը կ'ապրեցնէր իր միակ կոլին կթեզնովը:

Գէշ օրեր եկան, Սերգոյ պարսական ինկաւ և չի կրցաւ իր ապաստիկները վճարել:

Ասոր վրայ, պարսատէրերը հաւաքուեցան և ուրսէցին Սերգոյի կովը ծախսել և արժէքը բաժնուիր:

Ի՞նչ ընէր խեղճ մարզը: Դրան առջեւ ելեր, արքաւմ ախուր կը խորհէր:

Դիմացէն պատուելին նկատեց ու հասկաւ ո՛ր բանը ինչո՞ւմն է:

Մօակցու անոր ու որպիսութիւնը հարցուց:

— Ի՞նչ լսեմ պատուելիի, պատասխանեց Սերգոյ: Հայս եաման է, ասանկ ու ասանկ: Մեր Տէրուէրէն խեր չկայ: Զուրպան քեզ պատուելի: Եթէ ուզես, զո՞ւն կը բնաս բան մը ընել: Այն ասեն ևս ևս ընտանիքը առյոււկտ կը մնանք քեզ երախտապարտ:

Պատուելին, բարի հովիւ, չափեց ու ծանր զտաւ Սերգոյի ցաւը: Մէկն որոշեց եւ բառ:

— Սերգոյ, կ'ուզեմ հոգի մը փրկել: Որչափ է պարտքդ:

— Հարի՛ւր առյար:

— Միայն հարի՛ւր առյար: Ոչի՞նչ, այդ բան մը չէ: Ես այսօր բոլոր պարտքդ կը վճարեմ, պայմանաւ

որ յետ այսու մեր Եկեղեցին պիտի զառ ազօթել։ Եւ
ամէն Կիրակի։

— Շա՞տ լս՛ւ։

Սերգոյի պարաքը վճարուեցաւ եւ ինքը թէպէտ
Մայր-Եկեղեցոյ զաւակ, բայց սկսաւ Ժողովարան
յաճախել։

Օրեր ետք, չին բողոքականներ, նախանձախնդիր
ժարդիկ, անսան եւ սատրեցին որ Սերգոյ ամէն Կիրա-
կի նախ Մայր Եկեղեցի կ'երթայ կ'ազօթէ եւ ապա Ժո-
ղովարան։

Պատուելիին ականջը հասաւ այս անհաւասարմու-
թիւնը, ու յաջորդ Կիրակին բանեց Սերգոյի օձիքէն։

— Է՛ Սերգոյ աղբար, ըստ պատուելիին, աս ի՞նչ
է կը լսեմ քու մասին։ Ճի՞շդ է որ զուն նախ Եկեղեցի
կ'երթաս ամէն Կիրակի եւ յետոյ կուզամ հոս։ Եւ ին-
չո՞ւ։

— Այո՛, պատուելիի, ըստ Սերգոյ, հոն կ'երթամ
չողւոյն փրկութեան համար, իսկ հոս կուզամ կովիս
փրկութեան համար։

* * *

ԿՏՐԻՃ ԷՐԻԿԸ

Երիկ կնիկ քունի մէջ, դէշերանց զողեր կը մանեն
տուն մը, ու կը սկսին տան կահ կարսուիները կողոպ-
տել։

Կոկիր քունէն կ'արթնայ եւ ի՞նչ տեսնէ։ Գոգերը
տունը կը մերկացնեն։ Կը մշտէ էրկանը եւ կ'ըսէ։

— Մա՛րդ, Ելի՛ք, տուներնիս զող մտեր է։

— Կնի՛կ, կ'րուէ մարզը, աշքերը շփելով, զուն
ինձտէ Երիսասարգ ես, բրէ՛ ի՞նչ որ պէտք է։

— Բայց, մա՛րդ, կ'րուէ կինը, զիտիս որ ես երկու
չողի եմ, ծոցւոր եմ։

— Ակր'ար կնիկ, կ'աւելցնէ կորիծ էրիկը, զուն
երկու հոգիով չես համարձակիր բան մը ընել անոնց,
հազար ես մէկ չողիով ի՞նչ կրնամ բնել։

ՓԵՍԱՅ ԿԱՐԱՊԵՏԻՒ

ՀԱՅԻ Մայրիկը տմէն օր Եկեղեցւոյ պաշտամունքն ետք խորանին կը մահնար եւ առանձինն կ'աղօթէր միշտ կրկնելով «Կարապետիս, Կարապետիս, Ասուած պապու', օդնէ՛ Կարապետիս»:

Սակայն Հաճի Մայրիկը ունէր երկու Կարապետ, մին իր հարազատ զաւակը Կարապետ, միւր վեսան Կարապետ:

Օր մըն ալ Մէծ Պահոց իրիկուն մը խորանի վարագոյրին առջեւ իր յանկերգը կրկնելու առեն, վարագոյրին ետեւէն մին կը հարցնէ իրեն:

— Հաճի Մայրիկ, օդնե՛մ, բայց ո՞ր մէկ Կարապետիդ :

Հաճի Մայրիկ գուրսէն:

— Փեսու՛յ Կարապետիս, վեսա՛յ Կարապետիս . . . :

* * *

Գ Է Լ Կ Ա Պ

ԹՌԻՒՐՔ գեղջուկ մը իր էշը կը կորսնցնէ եւ զայն գոյլերէն տալահամելու յայսով տէրտէրի մը կը զիմէ, որ գելիալ մը պատրաստէ:

Բանի մը սենք (զրուց) նուէր կը ցնծայ ու տէրտէրն ալ մէկ-երկու բերան աղօթք կը փշէ կը մչէ, յետոյ Եղեցը առնելով գելիալ մը կը զրէ եւ թուրքին առլով կ'ըսէ:

— Ա՛լ, հեմշէրի, զորքմա արքըզ, Եշէյինի դուրս եկմէզ: Ամմա տուա էք, Եշէյին օգումուշ Ելինէ տիւշմէսին, տէվիրինի պուլուրտա եէր . . . :

— Ա՛ռ բարեկամ, անհոգ եղիք (այս նիւսիսէի շընորհի) այլիւս զայլերը չեն կրնար էշգ ուտել, միւրն աղօթէ՛ որ էշը կրօնականի մը ձեռքը չանցնի, զուցէ ձեւր կը զանէ ու կ'ուտէ . . . :

ԱՍՏՈՒԾՈՅ ԾԱՌԱՆ

ԴԱԼՅԵՆՅՅ ԳԻՐԳՈՐ ԷԺՄԻՅՆ ԿՐԿԱՐ ՄԱՐԲԻՆՔ ՊՈՎՐ-
ՈՒՅԹ ՄԱՂՅԱԾ ՄԱՐԳ ԷՐ. ԻՐ ԿԵԱՆՔԻ ՄԵԾ ՄԱՍՐ ՊՈՂԻՄ
ԶԱԲԹԱԼ ԽԱՆ ՄԱԿԱՐԵԳԵՐ ԷՐ Եւ առ ՀԱՄԱՐԱԿ ԳԻՆՆԵՄՈՒՆ-
ՆԵՐԸ:

ԳԻՐԳՈՐ ԷԺՄԻՅՆ ԵՐՐ ՊՐԱՄ ԱՇԽՆԱՐ, ԸՆԿԵՐՈՒԿԱՆ
ՄԱՐԳ ԷՐ, ԿԵ ՀԱՄԱՐՔԷՐ ԻՐԻՆ Պէս ՐԱՋԴԱՀԱՐԱԾ ՄԱՐ-
ԳԻՒՐ ԳԻՆԻՒ-ՕՂԻՖ ՄԵՂԱՆԻՆ ՀԱՄԲԸ, ԻՐ ԽԱՄԷՐ, ԿԵ ԽԱՄԳՐ-
ՆԵՐ ՄԱԽՆԱԿ ԿԵՆԱՐԵՐ, ՄԻՅ ալ յանկերգելով՝ ինի,
մէն-իմ, ԱՍՈՒԱՇԸ իմ: Բայց ԵՐՐ ՊՐԱՄ ԱՊԱՄԷՐ,
թթու, կախերե՞ս, ոչ ոք կընար իրին մօտենալ: Կը
չափէր, կը չափչփէր մայթերը մերթ լնդ մերթ բողոքի
ձայներ բարձրացնելով զինքր ստեղծողին, կ'ըսէր ու
կը կրկնէր:

— Է՛ն եախամտան, Ալլա՛հ, ՊՈՎՈՒՅ ԹԵՋԻԼԻՄ:
(ԹԱՇԿ օՃիքս ԱՍՈՒԱՄԸ, և քո ծառան չեմ):

* * *

ՃՈՐՏԻ ՄՏԱՅՆՈՒԹԻՒՆ

ՃՈՐՏԻՆ մէկը իր կնիկը պէմն տոեր, սեղան չըտ-
կեր, կ'ուտէր կը խմէր եւ մեծ մեծ ալ կը չարգէր իր
րբած եւ չըրած հերսութիւնները պարծենալով:

Յանկարծ դուրսէն Աղայի, Զափան Օղլույի,
ձիու խրիինջը կը լսուի:

ՃՈՐՏՈՐ լեզոսպատառ կը ցատկէ եւ ձիուն պախուց-
ցին պլլուելով՝

— Ծառայ ևմ աղա՛, կ'րսէ, ի՞նչ է հրամանդ:

— Օլա՛ն, խընգիր կեալո՛ւր, բոնէ՛ ձիուս սոնճէն
կը հրամայէ Զափան Օղլուն, եւ ձիէն վար իջնելով
ժորակին կոթովը ՃՈՐՏԻՆ բոլորտիքը ըշանակ մր կը
զծէ աւելցնելով:

— Մինչեւ որ տունէդ դուրս ելլեմ, չըլլայ որ ոս-
քրդ վործես զիծէն դուրս հանել, թէ ոչ զլուխով կը
կորեմ:

— Ծառա՛յ եմ, աղա՛:

Եւ ահա աղան կը մտնէ տուն, կը բազմի սեղանին գլուխը, կ'ուսէ, կը խմէ եւ ժամերով տունն ու աեղը վաշելել յետոյ, կը նոսիք ձին ու կը մեկնի:

Հիմա կինը մօտենալով էրկանը.

— Տո՛, պէյնին՛մ մարդ, կ'ըսէ, ո՞ւր մնաց քու քաջութիւնդ: Երր աղան ժամերով բազմեցաւ տունդ, կերաւ խորափկը, խմեց զինիդ, լողափկեցաւ, վայելեց կնիկդ . . . ըսէ՛ ի՞նչ ըրիք զուն:

— Էհե՛յ տանկալախ կնիկ, կը պատասխանէ մեր քաջը: Աղան ալ կարծեց որ ես իրմէն վախցայ: Երր զուք ներսն էիք եւ աղան հրամայած էր ոս գծէն դուրս ոտք չգնել, մինչդեռ ես քանի քանի անդո՞մ, ոտքս զին դուրս ներս, քչէ՛-քաշէ, քչէ՛-քաշէ . . . : Հիմա զո՞ւն ու հասկցա՞ր քաջութիւնն . . . :

* * *

ՄԵՐԻԿՆ ՈՒ ԷՐԻԿԸ

Կի՞ն մը վաթսունամենի իր էրիկը կորսնցնելու զժբազզութիւնը կ'ունենայ եւ զիշեր ցորեկ հնահուքէն քունը կը կորսնցնէ եւ կը հիւանդանայ:

Իր միամիտ աղան, Սերգոյ, մայրը կը բազմեցնէ իշուն վրայ եւ քաղաք կ'ուզզուի րժիշկի:

Ճամբռու վրայ ասոնց կը հանդիսակի օր արեւ տեսած Վարդապետ մը եւ խոնդիրը հասկնալէ վերջ՝ կը կանչէ Սերգոն մեկուսի եւ անոր ականջէն բաներ մը կը փրս- փրսայ:

— Ո՞չ, ո՞չ երբեք, պոսալով Սերգոյ կը մօտենայ մայրիկին:

Մամիկն ալ, կարծես կը կուշէ Վարդապետին խորհուրդները եւ կ'ըսէ.

— Ինչո՞ւ մտիկ չես ըներ Վարդապետի խօսքե- րուն, Սերգո՛յ:

— Մայրիկ, Վարդապետը կ'ըսէ թէ քու մայրդ կ'առողջանայ, երբ որ ամուսնացնես զինքը: Մինչդեռ

ևս կ'ըսեմ իմ մայրը վաթսուն տարուայ կին է, էրիկն
էրի, ի՞նչ պիտի ընէ էրիկը:

Մայրիկը վայրկեան մը խորհելէ վերջ, կը յարէ.
— Սերգո՛յ, աղա՛ս, միթէ դուն Վարդապետէն
բո՞ւ գիտես...:

* * *

Ն Տ Ը Շ Ա Ն

ԴՏԲՇԱ. լու Նրիտասարդ էր, ընկերական մարդ,
կը սիրէր ուտել խմելը, միայն կը ցաւէր որ ինք ա-
նունի օր չունի: Սուրբ Սարգիս, Սուրբ Յակոբ կու-
զան ու կ'անցնին, Տէր ու Տէրտէր կը հաւաքուին Սոր-
գիսներու, Յակոբներու տունը, ձեր կենաց, մեր կենաց
կը կոնծեն, Դարչա զրկուած է այդ բաներէն:

Օրին մէկը գիւղին Տէրտէրը կ'իմանայ Դարչայի
փափագը եւ ածան րուծանը հաւաքելով կը տանի Դը-
արշայի տունը, խնդիրը կը պարզէ անոնց, կը փոխէ
Դարչայի անունը եւ կը կոչէ դայն Յովհաննէս:

«Յովհաննէս է անուն զրո»:

Ծնունդը կը մօտենայ, Աւագ Տօնին ևն, Յակոբոս
եւ Յովհաննէս Տեառնեղորօր օրն է, Տէր ու Տէրտէր կը
հաւաքուին կ'երթան Յովհաննէսի տունը, կ'ըսեն Անու-
նովդ Ծերանաս, եւ, կ'ուտեն կը խմեն մինչեւ կէս զի-
շեր:

Քանի մը օր վերջը Ծնունդ է, եւ Մկրտութիւն:
Գիւղացիք դարձեալ Յովհաննէսի տունն ևն, եւ այս
անդամ կ'ուտեն կը խմեն յանուն Յովհաննու Մկրտիչի:

Աւթօրէք կուզայ, զես արեւ չծագած զիւղը նորէն
ուռքի է, այս անզամ զարձեալ չնորհաւորութիւններ
Յովհաննէսին, յանուն Յովհաննու Կարապետի:

Ա՛ւ չսափը կ'անցնի: Յովհաննէս Եկեղեցի կ'երթայ
եւ Յովհաննու Կարապետին պատկերը զիւելով կը տես-
նէ որ խեղճը ո՛չ շալ ունի, ո՛չ շարվար, ուղտի կաշի մը
կուրծքէն վար:

Կը զիտէ, կը դատէ ու կ'ըսէ.

— Պարապ տեղ չէ', որ այս խեղճը մնացեր է այս-
ուկս մերկ ու բողիկ:

«Լաւ է, ինձ համար հին ձեւով
մնալ Դարշտ մը աննշան,
Քան ըլլալ Սուրբերու կարգին՝
անվարտի փէրուշան»:

* * *

ԿԱՏԱԿ ԱՍՏՈՒԾՈՅ ՀԵՏ

ԶԿՆՈՐՍԻՆ մէկը օրն իրաւն, ուռկանը ջուրը նե-
տած կըսպասէ, որ ձուկ մը լսնէ: Բայց իզուր: Այդ
օր կարծես լուլոր ձուկերը բանդէտ դարձեր էին:

Այս անգամ խեղճ ձկնորսը, պահիկ մը ծունկի կո-
ղայ և կ'աղօթէ Աստուծոյ այսպէս:

— Ո՛վ Աստուծո՛ծ, եթէ յաջողիմ այսօք ձուկ մը
լոնել, գէք մէկ հատ ձուկ, կ'ուխտեմ երկու մոմ վա-
սել, քու խորանիդ առջեւ:

Զկնորսին լազգը կ'արթնալ և աղուորիկ, արմ-
րուլիկ ձուկ մը լողալով սովալով կուգայ կ'իշնայ սոս-
կանը:

Հիմա ձկնորսը ուրախութենէն ինքզինքէն ելած,
ձուկը կ'առնէ ձեռքը ու կ'ըսէ:

— Օ՛խ, Աստուծած, քեզ խարեցի:

Զուկն է յանկարծ թափ կուտայ ինքզինքին, կը
ցատկէ ջուրը ու կ'աներեւութանայ:

Այս անգամ ձկնորսը աչքերը չփելով, վեր վար կր
նոյի ու կը յարէ:

— Պըրէ՛ Աստուծած, զուն ալ հէ՞չ մի կասակ չե՞ս
գիտեր . . . :

* * *

ԵՐԵՔ ԱՆՈԹՈՂՆԵՐ

ԻՆՉՊէՄ կ'ըլլայ, ինչպէս չըլլար, օրին մէկը Հըր-
եայ մը, թուրք մը և զայ մը միասին աղօթքի կը կե-
նան:

Թուրքը կ'աղօթէ այսպէս:

— Ո՞վ իմ քերիմ Ալլահ, կը խնդրեմ որ մէկ օր—
ւսն մէջ ջարգուին այնքան Հայեր, որքան զառնուկ—
ներ որ կը մոռթուին Խուամներու Ղուրպան Պայրամին:

Հայը կը լոէ այս աղօթքը և կը չարունակէ:

— Աստուած Հարցն մերսց, կը խնդրեմ որ մէկ օր—
ւսն մէջ ջարգուին այնքան թուրքեր, որքան կը ջար—
գըւին կարմիր հաւկիքներ Զատկի Կիրակին:

Իսկ Հրեսն երկուքն ալ մտիկ ընելէ յետոյ կը չա—
րունակէ:

— Աստուած՝ Արբահամու, Խոսհակայ և Յակո—
րսց, կը խնդրեմ որ այս իմ երկու ընկերներուն աղօթք—
ներն ալ ընդունին և կատարես անյապաղ: Ճիշդ ի—
րենց կամքին Համաձայն:

* * *

ՆԱՐԱԿԱԳԻՐ ՄՈԼԼԱՆ

ԹՈՒՐՔ գիւղացի մը Մոլլային կուգայ և կը խըն—
դրեէ անկէ որ Զոնկուլտաֆ նամակ մը գրէ իր զաւկին:

Մոլլան կը քաշէ տիվիքն ու եղէքը, թուզթին վը—
րսց բաներ մը կը ճառագէ, կը մըսոնէ, լայց երր կարգը
կուգայ հասցէին, Զոնկուլտաֆ չկընար հեզել: Այս
մէկը Մոլլայի խելքին չպառկիր, ի՞նչ ընէ:

— Տիկին, կ'ըսէ մեր իմաստուն Մոլլան, բա
չըլլա՞ր որ փոխանակ Զոնկուլտաֆի՝ նամակիլու հասցէն
գրենք իզմիր, որ աւելի մեծ քաղաք է...:

* * *

ԲՈԼՈՐԸ ՀՈՍ

ԳԵՂՋԿՈՒՀԻ ՃԻ մը կը մեսնի և գրողը զինքը կ'առնէ
կը տանի մութ տեղ մը, զժոխք:

Պատուը զոնէն ներս մտնելուն պէս կը տեսնէ իր
գիւղի քահանան վիզը ծուռ կեցեր է զբան հալին:

— Պա՛, Տէրտէ՛ր, այս ի՞նչ է, զո՞ւն ալ հոս, կը
հարցնէ պառաւը զարմացմամբ. իսկ Տէրտէրը կը պա—
տասխանէ:

— Օչո՛, ամիկին քաւրիկ, Տէրուէրին լոօքր^օ կ'րւ-
լույ, քիչ մը ներս որ մտնես պոպոզիկներուն պոպոզիկն
առ հոս է: Վարդապետ, Եպիսկոպոս՝ բոլորը հոս... .

* * *

ՏԱՍԸ ՀԱՅՐՆՈՑ ԶԱԻԱԿԸ

ՄԵՀՄԵՏՋԱԾԻԿ գպրոց կ'Նըթար ուսանելու, լայց իր
դպրոցական ընկերները կը ծաղրէին զինքը՝ «Օ՛՛ պա-
պալը օղլան» բաելով: (Տասը հօր զաւակ):

Տղան օրին մէկը սաստիկ յուզուած լալով տուն
կուգայ եւ իր մօրը կը պատմէ իր ընկերներէն լատծ
նախատինքը: Մայրը Մհհմետմիկի մազերը շոյելով՝

— Վա՛յ եավրում, կ'ըսէ, անան է՞ր եիւզիւ միւ
կէօրտիւ: Ալի իլէ Վէլի, տէօրքտէ օնտան էվէլի, Շա-
պան, Շամազան, պիրտէ րահմէրլիկ պապան: Եավ-
րում, անան է՞ր եիւզիւ միւ կէօրտիւ... .

(Ա՛, եավրուս, կ'ըսէ, մայրդ ա՞յր է տեսեր, Ա-
լին ու Վէլին, չորս ալ տեւլին. Շապանն ու Բամա-
զան, մէյ մալ հանդուցեալ պապան: Եավրուս, մայրդ
ա՞յր է տեսեր... .):

* * *

Յ Ա Մ Ա Ռ Կ Ի Ն Ը

ԿԾԻԿ կնիկ օր մը դաշտ կ'ելլեն պառյափի: Օր ո-
րեւ, սարէն ձորէն կը խօսին: Սասանան րան զործ
չունի մէյ մալ երիկ կնիսն մէջ վէճ մըն է ծայր կու-
տայ:

Հեռուն, ոեզուտ մօրտի մը մէջ տնառուն մը կը
խլրուէր, անասուն մը լաւական խոշորկեկ, այծու մե-
ծութեամբ:

— ՏԵ՛ս, կնիկ, կ'ըսէ երիկը, մօրտին մէջ արծիւ
մէկ իջեր, զորտ կ'ուտէ:

— Ի՞նչ կ'ըսնս մա՞րդ, կը յարէ կնիկը: Այդչափ
խոշոր արծիւ կ'րիւյ, խեթիդ են եկեր, անիկա ար-
ծիւ չէ, այծ մըն է:

Էրիկը՝ թէ արծիւ է, կնիկը՝ թէ այծ է, հարայ
չըսց, ուլ հար ու մար:

Ասոնք վէճի մէջ են, անդին արծիւը թեւերը բա-
յած կը սաւառնի, կը բարձրանայ օդին մէջ:

Այս անգամ էրիկը յաղթական, կը պոհայ.

— Տեսա՞ր նզովի'ց արմատ, արծիւ է, քուա՛ւ . . . :

Իսկ կնիկը դարձեալ կը պնդէ՝

«Թռա՛ւ նէ էլ էծ է . . . »:

* * *

ՊԸԼԼՈՐԸ (ՍԱՐՄԱՆ)

ՓԵՍԱՅ Թորոս նոր պատկռւեր էր եւ ըստ սովո-
րութեան հարսնեւորներ վեսային տունը կ'ուտեն, կը
խմբն :

Այս ամէնը լոււ: Սեղանի վրայ համազամ կերտ-
կուրներ շատ կան, բայց վեսային սիրածը որթատուն-
կի աերեւն է, անկէ պատրաստուած պըլլորը՝ որ կար-
ծես իր հարսէն ալ աւելի կը սիրէր:

Եկո՛ւր, ահ՛ս որ հարսնեւորներ աերեւը լման
կերեր սպասեր էին, ասանց բաժին հանելու վեսաին:

Գիշեր է, հարսնեւորներ կը մեկնին: Հարս ու վե-
սայ սկիտի վասեն Հեմենեան ջահէրը, բայց թորոս ան-
տեղացի չէ: Զմօտենար հարսին:

Թորոսին հայրը կը զգայ որ սուազտատի սենեակը
անհաճոյ բան մը կ'անցնի, կ'ուզէ միջամտել:

Աւ վեսային մօտենալով կ'բաէ.

— Տզա՞յ թորոս, ինչո՞ւ կըսպասցնես հարստ, ին-
չո՞ւ չես մօտենար իրեն, մեղք չէ՞ . . . :

Թորոսն է սրտենդած կը պատասխանէ.

— Ո՞վ որ կերտու պըլլորը թո՛ղ ան պլուի հար-
սին . . . :

ԾԵՐՈՒԿԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԾԵՐՈՒԿԻ մը շալտկ մը փայտ ասեր կանուկը տքաւ-
լով հեւալով քաղաք կը չուէք:

Ճամբան Տէրտէք մը կը հանգիպի իրեն: Բարի հո-
վիւք կը խղճայ ծերունոյն և մօտենալով խօսքի կը
րոնուի:

— Բարի՛ ծերուկ, ո՞ւր տյդպէս շալկուած:

— Ի՞նչ ընեմ Տէրտէք, կ'ըսէ ծերուկը, փայտը
քաղաք կը ասնիմ, որ ծախսեմ ու ընտանիքիս համար
հաց զնեմ:

— Ինչո՞ւ փայտը շալտկով կը ասնիս, էջ չունէի՞ր
զուն:

— Է՛ Տէրտէք, էս վախճանեցաւ . . . :

(Վախճանեցաւ գործածեց ծերուկը, որովհետեւ
լսեր էր, որ կրօնականներու մօտ սատկեցաւ լսելու
տեղ վախճանեցաւ պէտք էր ըսել):

Քահանան ներպամիտ կը գտնուի ծերուկին և կը
հանէ քանի մը սենթ ալ կուտայ անոր որ ծախսէ, մի-
ենոյն տակն կը պատաւէրէ որ ա՛յլեւս վախճանեցաւ
բառը չգործածէ, այլ՝ ըսէ սատկեցաւ:

— Շա՛տ լու, կ'ըսէ ծերուկը, շատ շնորհակալ եմ
Տէրտէք քեզմէ, կը խստանամ տոկէ վերջ գործածել
սատկեցաւ: Միայն շատ կը ինպրեմ որ վերապարձիր
մեր տունը հանգիպիս և կնոջս վրայ ազօթք մը կար-
գոս: Խեղճը տարիներէ իվեր անկողնոյ մէջ կը տա-
սապի:

— Ինչո՞ւ ես զոմ, միթէ ծեր գիւղը քահանայ չու-
նի՞: Թո՞ղ անիկա ազօթէ:

— Մեր քահանան . . . սատկեցաւ . . . :

* * *

ՄԵԼԵՄՄԷՏԸ ՅԱՂԹԱԿԱՆ

ՄԵՀԵՄՄԷՏԸ և Յիսուս, օրին մէկը ընկերովի կով
մը կը մորթեն, միսր կը ծախսին և հաշիւի կը նստին,
և ի՞նչ տեսնեն, միսին արժէքը հազիւ թէ իրենց վճա-

բած գրամբ կըցեր է բանել և միայն մորթը մնացեր էր
շահ:

Երկու բնկերներ, գիշերանց սիրով լարով այս հա-
շիւը կը տեսնեն և կ'որոշեն վազը առաւօտ մորթը ծա-
խել և արժէքը բաժնուիլ: Յիսուս րարի է, մոքէն
բան մը չանցներ, սակայն Մեհմմէտ խորամանկ, քու-
նը չանցնիր:

Կէս գիշերին, երբ Յիսուս խոր քունի մէջ էր, Մե-
հմմէտ կ'ելլէ մորթը կը չարկէ և կը նետուի օգին մէջ:
Յանկարծ Յիսուսն է, կ'արթնոնայ և ի՞նչ տեսնէ, ո՛չ
կաշի կայ, ո՛չ ալ Մեհմմէտ:

Աշքերը կը չփէ, կը հագուի, կը չքուի և եալլա,
մաշալլա կը նետուի Մեհմմէտին ետեւէն:

Մեհմետ առջեւեն, Յիսուս ետեւէն՝ ամողէ ամող կը
ցատկեն, չանթ, որոսում, կոյցծակ, փայլակ, րայց
իկուր:

Մեհմետ ո՛ւր, Յիսուս ո՛ւր: Մինչեւ օրս ալ Յի-
սուս Մեհմետին ետեւէն կը վազէ, րայց չկընար րըու-
նել:

Այսողէս կ'եղբափակէ թուրք հօձու մը թոմարզա-
ցիի մը, յոխորտանքով:

«Տեսա՞ք որքան անձարակ է ձեր Յիսուսը, որ մէր
միւպարէկին ետեւէն չկընար հասնիլ»:

Թոմարզացին կը խորհի, կը խորհի և վերջապէս
լեզուին քարը կը հանէ:

— Ի՞նչ ըսեմ ևս այն Յիսուսին որ այդպիսի զոդ
առազակի մը հետ կը փորձուի ընկեր բլուլ...»:

* * *

ՑՈՐԵՆՆ ՈՒ ԳԱՐԻՆ

ՑՈՐԵՆՆ Երուսաղէմ ուխտի կ'երթար: Կանչեց իր
զրացին, Գարին՝ և բաւ անոր:

— Գարի՛ եղբայր, մինչեւ վերապարձու կ'ուզեմ որ
ինձի փոխանակես: Կ'ընդունի՞ս:

- Անշուշտ, ըստու Գարեն: Եւ առելցուց: Կրր-
 հոմօմ հաց ըլլալ:
 — Հըսմմիմեր ես: Կրնա՛ս:
 — Կրնա՞մ կորկոս, (կանոքմա) ըլլալ:
 — Այս՛, կրնաս:
 — Կրնա՞մ սբաքսիմաս ըլլալ:
 — Անշուշտ կրնաս:
 — Կրնա՞մ եւ փախլավա ըլլալ:
 — Է՛, այդչափ մի՛ բարտկնար, կը հիւծիս, ըստ
 ցորենը:

* * *

ՊԱՀԵՑՈՂԸ

ՄԵԾ Պահոց օրեր են, Վարդապետ, Եպիսկոպոս գիւղ են թափուեր Բանին կենաց քարոզութեան համար:

Գիւղի մը մէջ զիւղացիք քարոզիչ Եպիսկոպոսին խրասականներէն քաջալերուած կը բռնեն հովիւ Մար-կոսը, բազմութեամբ քաջքրուելով. կը բերեն Եպիսկո-պոսի հիւրընկալուած սենեակը: Հովիւը մեզաւոր էր, որովհետեւ յանզգներ էր այդ օր մածուն ուտել, պա-քը աւրել, ուստի պէտք էր որ Եպիսկոպոսին ձեռքով պատժուէր:

Այս մէկը երր զբան կը մօտենայ, թոյլ չարուիր իրեն ներս մանել: Դրան մօտ պահապան կեցեր էր Ե-պիսկոպոսին փոքրաւորը:

— Կ'ուղեմ անսել Եպիսկոպոսը, կ'ըսէ զիւղացին փոքրաւորին:

— Զես կրնար ներս մանել, կը որտաստիանէ փոք-րաւորը, որովհետեւ Սրբազնը կը ձաշէ:

— Բայց կարեւոր ըսեմիք ունիմ Սրբազնին, կը պնդէ զիւղացին, կը հրէ զուուը, ներս կը մանէ եւ ի՞նչ տեսնէ: Սրբազնը փառաւորապէս բազմեր է սեզա-նին զրուիր եւ զանուվի խորոված կուտէ . . . :

Կը ցնցուի իսեղճ զիւղացին եւ ևս զառնալով զա-միթր կեցողներուն կը յարէ:

— Ազրբաշիք, ազրբաշիք, թո՛ղ առեւէք Մարկո-

ուր, թող երթայ իր մածունն ուտէ: Ինչո՞ւ մածուն
չուտէ Մարկոս, Երբ հոս խորոված կը ձաշակէ Եպիս-
կոպոս:

Եպիսկոպոսն ալ ներսէն կը կանչէ:

— Ծո՛, օրհնա՛ծ, ի՞նչ կը պոստա, կը պոսպատա,
Եկո՛ւր, պատաս մալ զուն կեր...:

* * *

ՓԻԼԻՍՈՓԱՅ ՃԳՆԱՒՈՐԸ

ԵՐԿԱԲ, շատ երկար տարիներ տուաջ, Ավրելէի ի-
խորքերը անսպատի տաւզներու մէջ կ'ապրէր ճրդ-
նուոր մը անձարակ եւ ցաւատանջ: Ելիրվանայի ե-
րազներով աշխարհէն հեռացեր գիշեր ցորեկ ալօթքով
կը զրադուէր, հոգիի փրկութեան համար: Արեւու եւ
տազի ջերմութեան փուսին մէջ տապկուոծ, անոր
փափուէ մարմինը ճեղքարած էր զիւզացու կօշիկներու
նման, եւ զիլին մինչեւ սոքը մազերու թնջուկին մէջ
կորսուած, այլանդակ հրէշի մը երեւոյթը ստացեր էր:

Ամրան սոսկալի տաք օր մը արմաւենիի մը շուքին
տակ կծկուոծ երբ այս էակը բաս սովորականին դարձ-
եալ կ'ազօթէր երկնային կեանքի մը երազներով յա-
փրշտակուած՝ տեսաւ հեռուէն տազի ամպերուն մէ-
ջէն սուբացող խումբ մը հեծեալներ, որոնք իրեն մօ-
տենալով հարցուցին:

— Ո՞վ ես զուն, ի՞ն ես թէ նին:

— Ո՛չ ին եմ, ո՛չ ճին, կմկմաց ծերուկը, ձեզ ըս-
տեղծող Աստուծուն ծառաներէն եմ: Իսկ զուք ո՞վ էք:

— Մենք այ, ըսին, Մորայ Մելիքին ծառաներն
ենք, խումբով երեր ենք որսի:

Ապա խթելով իրենց ձիերու կուշար, հովի հետ
հովի ովէս սուբացին հեռուն, հետզհետէ խորանալով
անհունին մէջ:

Իսկ ծառին տակ զարձեալ ճգնաւորը միսմինակը
քարացած, կը նայի, շատ կը նայի հեծեալներու հաե-
ւէն: «Հրանժոյդ երեվարներու վրայ աշտանակուած
հրեղէն էակնե՛ր, սոկեշող թիկնոցներով, արծաթ

զարգմանեակներով, Հաւըսվ սուըսվ շողշողուն, կուշու
ու կուս Մելիքի ծառանե՞ր, իսկ ես խարխած դիակ
մը . . .»: Կը մասձէ, կը մասձէ եւ ապա թեւերն ու
աչքերը երկինք բարձրացուցած՝ կը դոչէ հոգեխոսվ:

— Ո՞վ Աստուած, անգամ մը նայէ Քու ծառայիդ,
անգամ մըն ալ սա Մորայ-Մելիքի ծառաներուն . . .
Նայէ՛ թէ ո՞վ ինչ կ'արժէ . . .

* * *

ՌՈՒԶՎԵԼԹԵԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՀՈՒՆՔՆԵՐՈՒ ՕՐԻՆԱԳԻԾԸ

ԱՅՍ Հանրապետութիւնը ունէր իր սկզբնաւորու-
թիւնը, որոց անկատպելի քաղաքական իրաւանց
պաշտպանութեան աակ—ասոնց մէջ են խօսքի ազա-
տութիւնը, մամուլի ազատութիւնը, պաշտամունքի
ազատութիւնը, ժիւրիի կողմէ դատուելու իրաւունքը,
ազատութիւն անրանուոր խուզարկութիւններէ եւ ձեր-
բակալութիւնէ: Ասոնք կեանքի եւ ազատութեան մեր
իրաւունքներն էին:

Մենք հասանք աւելի յստակ ըմբռնումի մը այն
փաստին, սակայն, թէ ճշմարիտ անհատական ազա-
տութիւնը չի կրնար զոյտութիւն ունենալ առանց անաե-
ատկան ապահովութեան ու անկախութեան: «Չքաւոր
մարդիկ ազատ մարդիկ չեն»: Մարդիկ որոնք անօթի
են, մարդիկ որոնք գործազուրկ են այն նիւթն են, որ-
ժէ չինուած են գիկատառոները:

Մեր ժամանակին սոյն տնտեսական ճշմարտու-
թիւնները ընդունուած են որպէս ինքնայայտ: Մենք
ընդունեցինք, այսպէս ըստ, երկրորդ իրաւունքներու
օրինագիծ մը, որով կարելի պիտի ըլլոյ հասաւանել
ապահովութեան ու բարգաւաճութեան նոր հիմք մը
բոլորին համար—անկախ աստիճանէ, ցեղէ կամ հա-
տապալիքէ: Ասոնց մէջ են:

Իրաւունիք օգտակար եւ չահաւէտ գործի Ազգի
արդիւնարերութիւններու, կամ արհեստանոցներու
կամ ազարտիկներու ու հանքերու մէջ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	Եջ		Եջ
Երկու հօսք	5	Աւշիմ Սագերգուներ	43
Աստուծոյ Հետ Քնիկը	7	Զարխոսիկ Ասպոնի	44
Գանրացէք	8	Մեր Հանուորը	44
Մաքուր Հայերէնը	9	Գրազէտ Կասպացին	46
Հանրեցուն Անըը	9	Չտես Գեղջուկը	46
Ազուէսր Բաժանարար	10	Հաշուաէս Նիրունիմ	47
Գըրբաղչին Ուխուը	12	Միհեմմէտ Հանդերձեալի Մէջ	48
Կիրույլի Տրամաբուրին	12	Օրինակի Անոնիք	51
Ալածնիկ (Կապադովիկան)	13	Միհեմմէտին Փար բոցը	51
Ազուէսին Հրովարտակը	14	Ազպաշ-Ղարապաշ	52
Հշմարիս հօսք	14	Դիմկըր Շուներ	52
Ազուէսը	15	Կարմիր թանը	53
Հաւատացհալ Պառաւը	16	Շուներն ու Բարակը	53
Աստանին Մատը	17	Խմասուուն Սոփրան	54
Որսորդին Բարակը	17	Հշմարտախոս Հօնան	55
Անարդար Մեղադրանք	18	Հօնան եւ Հանրեցին	55
Աւզամ Յարը	18	Մրամիտ Վեգիբը	58
Իրամակը Կիբը	20	Հասուն Վարունգներէն	58
Տիրացու Գայլը	20	Քիւրուին Օնաոր	59
Արդար հօսք	21	Անշախ Պասաւորները	60
Թանով Պատարագ	21	Մէշրելուն Բարապահը	61
Զօրուոր Առորքը	22	Արդար Խնդրանիք	62
Կրօնականներ Անդէնականի Մէջ	23	Խենք Կարուն	63
Ասորակ Փուրաւորը	24	Գոնդլել քէ Արբայուրին	64
Անիշախ Անփակրասոք	25	Հաւ հօսք Բլլայ	64
Գումկայ Հարանուկը	26	Խաւ Օստանում	65
Խոդու Գմակը	27	Կոր Աշխարիի Ճրագը	65
Երկանին Գոյնը	27	Մէղքէն Խամք Արդարացում	66
Անոնչէ Զախոցողը	28	Պարկ մը Քնիոյզ	67
Անորի Տոնիքչորը	28	Պատափ ԱՌէճք	68
Անոնց Ակուայ	29	Աստուծոյ Անքաղղը	68
Այշշափ Ակուորը	30	Մինեալ Խնան Գէքրաշին	69
Համարձէ Մարդիկ	31	Գէքրաշին Ադօր բը	70
Անկատակ Գաստաորը	32	Գաղթենի Մասայնուրին	71
Երկու Առտասաններ	33	Անուշ Երար	72
Գամասէք Գատատացին	33	Գինենու Գահանան	73
Ինսուրացին	34	Բիբունօրինիք	74
Ամսկուկ Հրեսն	35	Տու'ր, Տու'ր	75
Իմաստուն Խօսիկը	35	Տէրուկին Կարծեկը	76
Իմաստուն Խօսիկը	36	Գինենու Բահանան	76
Մեր Փաշը	39	Երկշիմ Շասիկը	77
Հընեալ եւ Կնարացի Փուրիկները	39	Գուշէն ու Տէրուկը	78
Խօնօֆ Բոշան	40	Ջրահեղ Տէրուկը	78
Աւայրերան Խոյիշը	41	Մէծ Գահիի Փարոզ	79
Տէլ-Ալեմու	41	Ալշկոս Տէրուկը	80
Մէր Մատիկուխըր	42	Տէր Եղիշէն	80

	Եջ		Եջ
Դագարսո Մեռաւ	81	Փեսայ Կարապիտիս	98
Մեղանորները	82	Գէլկապ	98
Ամիկ Թագաւորը	83	Աստուծոյ Նառան	99
Ուխոսապահ Հանքնցին	84	Ճորսի Մասյանորին	99
Ճարպիկ Գողը	84	ՄԵրիկին ու Էրիկը	100
Ջէյրունցուն Մեղքը	85	Պարշան	101
Ասուծոյ Ճամբան	85	Կառուկ Ասսուծոյ Ճես	102
Հոետոր Տէրաէրը	86	Երեք Ազօրողներ	102
Վարդապէտին Վեղարը	87	Նախակազիք Մոլլան	103
Մորթասասուր Ափուրուը	87	Բոլորը Հոս	103
Հայիսյիշ Վարդապէտը	88	Տասը Հայրնոց Զաւակը	104
Խմասուն Խօսիք	89	Յաման Կիբը	104
Արդար Խափսկոպուը	90	Պըլլորը (Սարժան)	105
Խարէր Համար	91	Նիկուկի Տրամարանուրին	106
Տէրտէրին «Փարատեսք»	92	ՄԵհեմմէտ Յաղքական	106
Խախկոպոսիմ «Ալքակինան»	92	Յորինն ու Գարին	107
Փախուկ Ամուսիք	93	Պահեցողը	108
Բալասան Տայուն Հաշիւը	94	Փիլխոփայ Ճգնաւորը	109
Խովամական Ճենէէրը	95	Ռուգվէրեան Տնտեսական	
Հոգիներու Փրկուրհան Համար	96	Իրաւունքներու Օրինագիծը	110
Կորին Էրիկը	97		



ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220041769

(In 5047)

A 411269

ԳԻՒ ԵՐԿՈՒԻ ՏՈԼԱՐ



ՀԱՅՑ

REV. G. KALFAYAN
Yettem, California
U. S. A.